

Բ. ԲԱՇԻՆ

ՀԱՅԿԱՐԱՆ

Գ. ԳԻՐՔ

(Բարեփոխութ)

ՀԱՄԱՀԳԱՅԻՆԻ ՎԱՀԵ ՍԵԹԵԱՆ ՏՈՒՐԱՆ

Բ. Թ Ա Շ Ե Ա Ն

ՀԱՅԿԱՐԱՆ


Գ. ԳԻՐՔ

Ժ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՀԱՅԱՅԻՆ ՎԱՀԱՆ ՄԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1980

ՊԵՑՐՈՒԹ



1. Ի Մ Ա Ռ Ա Զ Ի Ն Ո Ւ Ս Ո Ւ Ց Ի Զ Ս

1

Մասիսն է իմ առաջին ուսուցիչս, հայոց աշխարհի
տիտանը:

Մինչեւ Արաքսի ափերը ու քիչ անդին, Մասիսը
միշտ զոյդ է՝ Մեծ Մասիս եւ Փոքր Մասիս, կամ,
ինչպէս Կ'ըսէ ժողովուրդը, Սիս-Մասիս, հայր ու զաւ-
կի պէս քով քովի, յար եւ նման իրարու:

Ես ալ, երբ աչելոս բացի, Մասիսը տեսայ մեր
գրանը եւ իր ստուերը՝ գլխուս վրայ: Մեր այգիին
այնքան մօտ էր ան, որ ամրան պայծառ օրերուն կը
սիրէի միս-մինակ նստիլ ծառին տակ եւ ժամերով նա-
յիլ Մասիսին:

Մայրս կը պատմէր, թէ Մասիսի կատարին թառած
է նոյեան տապանը, եւ ուեւէ հողեղէնի կրունկը պիտի
չողիսէ երբեք սրբազն լերան գագաթը:

Կ'ուղէի շատ մօտէն տեսնել Մասիսը, բայց նաեւ
կը վախնայի անկէ:

Վասիտ ու երազուն մանուկ էի, գրեթէ միշտ հիւնդ: Ծնողներս որոշեցին զիս ուխտի տանիլ Սուրբ Յակոբի աղքիւրը: Ես թէ՛ ուրախ էի եւ թէ տխուր: Ուրախ էի, որ Մասիսը մօտէն պիտի տեսնեմ. տխուր էի անոր աղջած սարսափին պատճառով:

Հասաւ ուխտազնացութեան օրը:

Ամրան վերջն էր. երեկոյեան՝ ուխտաւորներու բաղմութիւնը հասաւ լերան ստորոտի վերջին հայ գիւղը, ուր զիշերեցինք: Յաջորդ օրը, առաւօտ կանուխ, սկսաւ վերելքը: Պէտք եղաւ ձիերը թողուլ ձորի մը մէջ եւ լեռն ի վեր բարձրանալ ոտքով:

Կը քայէինք նեղ, վտանգաւոր կածանէ մը, իրարու ետեւէ: Հայրս, ձեռքէս բռնած, կանդ առաւ ահագին ժայռի մը առջեւ, որուն տակ, — կ'ըսէին, — թաղուած են Ակոռին եւ Ս. Յակոբի վանքը իր վանականներով:

— Հայրիկ, — հարցուցի ես վախէս գողղալով,
— Ի՞նչ կայ այս ձորին միւս կողմը:

— Զո՞ր, — եղաւ հօրս պատասխանը:

— Եթո՞յ:

— Նորէն ձոր...

Աշխարհի ծայրը ձոր է, մտածեցի ես:

Ահա՛ վերջապէս Սուրբ Յակոբի աղքիւրը. քարէ փոքրիկ աւազան մը՝ վճիտ ջուրով լի, որ ո՛չ կ'աւեցնայ, ո՛չ ալ կը պակսի: Երբ զաւաթ մը ջուր առնես, անմիջապէս կը լեցուի տեղը եւ կը մնայ անշարժ: Այսպէս է Աստուծոյ կամքը:

Ծնողներս խմցուցին ինձի նուիրական ջուրը եւ ձեռք ու ոտքս լուացին անով:

Մասիսն ու Սուրբ Յակոբը փրկեցին զիս:
Ես ասողջացայ... .

ԱԼԵՏԻՄ ԱՀԱԲՈՆԵԱՆ

ԱԼԵՏԻՄ — Կոյրին ի՞նչ փոյքը, քէ մոմը քանի է:

ԲԱԼԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐԱԽԹԻՒՆՆԵՐ

Տիոնալ: — Ծառ խոչը, հակայ, վիթխարի:

Արաբ: — Կամ Արազ, Հայտառանի մայր զետը:

Առուեր: — Ծուք:

Կատար: — Գագաթ, զլուխ (լերան):

Տաղակ: — Նոյ նահանգեալին չինած նաուր, որ, բայ աւանդութեան, յրէնցեղէն ետք հանգչեցաւ Մասիս լերան գագաթը:

Հաղեղէլի: — Հողէ չինաւած, փոխարերարար՝ մարդ:

Վախու: — Նիհար, ակարակազմ:

Կաման: — Նեղ ձամբայ:

Արուի: — Անոնն է այն զիրին, որ կործանեցաւ 1840ի երկրաշրթէն և թաղուեցաւ լերան մէջ:

Վախու: — Մաքուր, յատակ, ջինչ:

Քանիկ: — Առող:

ԱԼԵՏԻՄ ԱՀԱՅՐՈՒՆԵԱՆ (1866 – 1948). — Ականառը գրագիտ: Նման է Խովիր-Մաւա գիւղը. Մասիսի մօտ: Առումը սասցած է նախ ծմբավայրին. ապա էջմիածնի Գէորգեան ձեմարանին եւ աւելի ուշ՝ Խօսնի (Զուիցերիա) համարանին մէջ: Գրած է «Ականուր եամ նախապարհին», «Էլքցութի հովիտը», «Հիուլիայում», «Կրօս հայրենի», «Հայրենիքիս համար», «Ճամբրորդ», «Իմ զիրքը» եւայլն: Մեռած է Ֆրանս:

ՀԱՐՑԱՄԱՐՆԵՐ: — Ի՞նչ զգացումներ արտայայտուած են այս գրուած մին մէջ: — Ի՞նչ խմասով գործածուած է «Մասիս է իմ

առաջին ուսուցիչս» խօսքը. լեռը կրմա՞յ ուսուցիչ ըլլալ: — Ի՞նչ
գիտէք Մասիսի, Արաքսի եւ Նոյեան տապանի մասին: — Կրմա՞ք
ըսել, թէ ի՞նչ է Սուրբ Յակոբի աղքիւրը: — Ուխտազմացուքին
կատարած էք դուք ալ, ո՞ւր, ինչո՞ւ: — Ո՞րմ է Հայաստանի
երկրորդ մեծ լեռը:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Երբ գոյականի մը ինչպէս
ըլլալը հասկցնել ուզենք, քովը կը դնենք բառ մը, որ
կը կոչուի ածական. օրինակ՝ բարի տղայ, ճերմակ
բուդյ. սեւ մատիտ: Բարի, ճերմակ, սեւ բառերը ա-
ծական են:

Ածականը ընդհանրապէս գոյականէն առաջ կը
դրուի, թէեւ վերջն ալ կրնայ դրուիլ, մանաւանդ ոտա-
նաւորներու մէջ:

Զեր այսօրուան դասին մէջ ածականներ կա՞ն. ո-
րո՞նք են:

2. «ԱԶԱՏՆ ԱՍՏՈՒԱԾ» ԵՒ ԱՅԲՈՒԲԵՆ

1

Աշնան իրիկուն մը, հայրս փայտէ ձողիկներ կը
դամէր մեր սենեակին պատերուն վրայ: Մայրս, մօսա
նստած, լուռ ու մունջ կը հետեւէր մուրձի համաչափ
շարժումներուն:

Դուրսը աշնանային վերջալոյսը կը բոցավառէր
երկինքը: Յանկարծ թոթով լեզուով սկսայ արտասա-
նել.

Ազատն Աստուած այն օրից,
Երբ հանեցաւ շունչ փչել,
Իմ հողանիւք շինուածքին
Կենդանուքիւն պարզեւել,

Ես՝ անբարբառ մի մանուկ՝
Երկու ձեռքքս պարզեցի,
Եւ իմ անզօր քեւերով
Ազատուքիւնն զրկեցի:

Հայրս զարմացած թողուց զործը, եկաւ քովս,
Կիրկը առաւ զիս եւ սկսաւ եռանդով խօսիլ մօրս հետ:
Այդ ոտանաւորը հայրս կարդացեր էր քանի մը ան-
դամ Նօրեզրօրս տղուն սորվեցնելու համար եւ աննկա-
տելի կերպով դրոշմուեր էր մտքիս մէջ:

2

Նոյն տարուան ձմեռը շորս տարեկան էի, երբ կոր-
դալ սորվեցայ: Մութը իջնելի եռաց, հայրս կը զաւնար
տուն, կը լուացուէր, հաղուստները կը փոխէր եւ մուշ-
տակը հազած կը նստէր ցած բազմոցի մը վրայ:

Կրակարանին մէջ, եռուսանիի վրաւ, ջուրը կ'եռար
թէյի համար: Այն ժամանակ թէյի զործածութիւնը
տարածուած չէր Պոլոսյ մէջ, բայց հայրս այդ սովո-
րութիւնը բերեր էր Կովկասն: Ինք իր ձեռքով կը
պատրաստէր թէյր, կը լեցնէր բաժակներուն մէջ, հարկ
եղած բոլոր արարողութիւնները ընելով:

Մինչեւ թէյի ջուրին եռալը՝ հայրս կը բանար օլ-
ուան թերթը եւ կը կարգար: Ես կը նստէի զիրկը եւ
աչքով կը հետեւէի թերթի տառերուն: Երբեմն մասս
կը զնէի տառի մը վրայ եւ հօրս կը հարցնէի այդ տա-

ոին անունը: Ան կ'ընդհատէր ընթերցումը եւ կը պատասխանէր ինծի:

Յաճախ, մայրս կամ մօրաքոյրներէս մէկը կը միշամտէր.

— Հայրդ հանգիստ ձգէ:

Բայց հայրս ձեռքով նշան կ'ընէր, որ ինք հանգիստ է եւ մեծ համբերութեամբ գոհացում կու տար իմ հետաքրքրութեանս:

Եւ օր մըն ալ կարդացի: Հայրս չկրցաւ հաւատալ, որ իրաւամբ կը կարդամ: Թերթին զանազան էջերուն վրայ տառեր կը մատնանչէր եւ ես հեգելով կը կարդայի:

Անկէ ետք, ամէն տեղ, ուր տառեր կը տեսնէի, միտքս կը մտնէր զործունէութեան մէջ, մինչեւ չարաչար յոգնէի:

Չորս տարեկան էի այն ատեն:

ԶԱՊԷԼ ԵՍԱՑԵԱՆ

ԱՌԱԾ.— Լեղի խոտը դեղ կ'ըլլայ, լեղի խօսքը կեղ կ'ըլլայ:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

«Ազատն Աստուած».— Ասիկա առաջին մասն է «Ազատութիւն» խորագրով ոտանաւորին, զոր գրած է Միքայէլ Նալբանդեան (1829-1866):

Համաչափ.— Ներդաշնակ, նոյն չափով:

Աշնանային.— Ճիշդը՝ աշնային, բառը աշուն է, ային մասնիկը աւելցնելով՝ կ'ունենանք աշնային:

Հողանիք շինուածք.— Փոխաբերաբար՝ մարմին:

Անքարքառ.— Ջիօսող, դեռ լեզու չելած (մանուկ):

Դրոշմուիլ.— Տպաւորուիլ, փորագրուիլ (մտքին մէջ):

Եռոտաթիւ.— Երեք ոտք ունեցող (խոհանոցի կազմած):

Բաժակ.— Գաւաթ:

Ընդհատել.— Կէս ձգել, դադրեցնել:


Մատնաթշել.— Մատով ցոյց տալ:

Կեղ.— Վէրք:

ՏԻԿԻՆ ԶԱՊԷԼ ԵՍԱՑԵԱՆ.— Գրագիտուիի: Ծնած է Պալիս, 1878 Փետրուարին: Գրած է վեպեր եւ պատմուածքները: Ուսումը ստացած է Պոլսոյ եւ Փարիզի մէջ: Հրատարակուած գործերն են «Շնորհեռվ մարդիկ», «Կեղծ հանճարմեր», «Աւերակներու մէջ», «Պրոմեհուս ազատագրուած», «Սիլիկիտարի պարտէզները»: Մեռած է 1938ին, Հայաստան:

ՀԱՐՑՈՒԽՆԵՐ.— Օր մը ի՞նչ պատահեցաւ, երբ հայրը փայտէ ձողիկներ կը զամեր պատիմ վրայ: — Կարդացած է Ելզատն Աստուած» ոտանաւորը: — Ուրիշ ի՞նչ ոտանաւորներ գրած է Նալբանդեան: — Դում ե՞րբ եւ ո՞ւր սկսամ սորվիլ այրութենը. կը յիշէ՞ֆ, թէ առաջին ամգամ ո՞ր տառը սորվեցաք: — Ո՞վ գտաւ մեր այրութենը:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ.— Ձեր այսօրուան շարադրութեան նիւթը պիտի ըլլայ «Առաջին օրը դպրոցին մէջ»: Պիտի պատմէֆ, թէ ի՞նչ տեսամ եւ ի՞նչ զգացիֆ, երբ այս տարի դպրոց գացիֆ առաջին անգամ:



3. Ա Ր Ա Ր Ա Տ

Արարատի ծեր գմբերէն
Դար է եկեր վայրկեանի պէս
Ու անցեր :

Անհուն թիւով կայծակներու
Թուրին է թեկուեր աղամանդին
Ու անցեր :

Մահայունապ սերունդներու
Աչքն է դրաբեր լոյս զագարշին
Ու անցեր :

Կարզը պահ մը քուկդ է հիմա .
Դո՞ւն ալ ճայէ սէգ ճակատին
Ու անցեր :

Ահ. ԻՍԱՀԱԿԵԱՆ

ԱՐՁԱԿ ԵՒ ՈՏԱՆԱԿՈՌ.— Գրուածք մը կա՛մ
արձակ է եւ կամ ոտանաւոր . արձակ է՝ երբ չափ եւ
յանգ չունի , ոտանաւոր է՝ երբ չափ եւ յանգ ունի :
Երէկուան դասը արձակ գրուածք մըն էր , իսկ այսօր-
ուանը ոտանաւոր է :

Ոտանաւորին ֆերքուած կամ բանաստեղծութիւն
ալ կ'ըսեն :

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Թուր.՝ Սուր, սուսեր :

Բեկել.՝ Կոսորէլ, Փշրէլ :

Մահայունապ.՝ Մահուան վախր ունեցող :

Սէզ.՝ Հպարտ :

ԱԻՍՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ.՝ Բանաստեղծ եւ գրագէտ : Ծնած է 1875ին . Ալեքսանդրապոլ (Լելիմական) : Գրած է «Երգեր ու վեր-
ֆեր», «Աշմամ ծաղիկներ», «Ճայրենի աղբիւրից», «Արու լալա
Մահարի» եւ բազմարիւ փոքր պատմուածքներ : Մեռաւ 1957ին ,
Երեւանի մէջ :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.՝ Ի՞նչ է Արարատը . ո՞ւր կը գտնուի . քանի՛
մեր բարձրութիւն ունի . ուրիշ ի՞նչ անունով կը կոչուի . ի՞նչ
աւանդուրիւններ զիտէք անոր մասին : - Ինչո՞ւ դարը վայր-
կեանի կը նմանցուի հոս . քանի՛ տարին մէկ դար կ'ընէ . քանի՛-
երորդ դարում մէջ կ'ապրինեմ մենք : - Ի՞նչ զաղափարներ արտա-
յայտուած են երկրորդ եւ երրորդ տումներում մէջ : - Զորրորդ
տումնին մէջ հեղինակը որո՞ւ կ'ուզգէ իր խօսք : - Այս ոտա-
նաւորին մէջ տիրող զգացումը ի՞նչ է :

4. ՇԱՐԱԴՐՈՒԹԵԱՆ ՊԱՍԻ ԹՈՒԻ ԹԵԱՆ ԴԱՍԸ

1

Շարադրութեան զասի օրն է : Մեր ուսուցիչը, սեւ զրատախտակին առջեւ կեցած, քանքը կը քերէ, կափձր կը զարձնէ մատներուն մէջ ու վայրկեան մը լուսու կը մտածէ : Յետոյ ետ կը քաշուի եւ նայուածք մը կը նետէ բաց պատուհանէն դուրս :

Քիչ մը ետք զրատախտակին կը մտանայ նորէն ու կը սկսի զրել : Կը զրէ՛ ու կը զրէ : Երբեմն կանգ կ'առնէ, զրածր կը կարգայ մտավի, կը ջնջէ բառ մը, տասոր բառ կամ ամբողջ տասոր տող : Ապա կրկին կը զրէ, կրկին կը ջնջէ : Մենք, աշակերտներս, բաց տեսրակները առջեւնիս, բառ առ բառ կ'ընդօրինակենք ուսուցին զրածր, երբ վերջնական ճեւ մը առնէ ան :

Յանկարծ դուրսէն կը լսուի զանկակին սուր ու ժետագեայ հնչիւնը : Պահը վերջացած է : Տետրակ ու զասակիրք հաւաքած՝ դուրս կ'ելլենք զասարանէն : Գիրուկ կազմով, կլորիկ դէմքով տղայ մը կը դառնայ ուսուցին ու համարձակ շեշտով մը կը հարցնէ անոր .

— Շարադրութեան նիւթ մը կու տա՞ք, պարոն :

— Գացէ՛ք, — կը հրամայէ ուսուցիչը ճեռքի արագ չարժաւամփ մը, — դացէ՛ք եւ այս անկամ ալ այդ աղուոր հարցումին վրայ բան մը զրեցէք : «Շարադրութեան նիւթ մը կու տա՞ք» :

2

Շարադրութեան առվատկ ու սովորական նիւթեր չէր տար լիսու : Շատ անդամ կ'բաէր մեղի :

— Զեր աչքերովը դիտեցէք, ձեր մատներովը շօշափեցէք ամէն բան եւ ձեր տպաւորութիւնները գրի առէք անկեղծութեամբ ու մաքուր լեզուով :

«Զգուշացէք աւելորդ բառերէ, մանաւանդ անպէտ ածականներէ, որոնք նախադասութիւնը կը ծանրաբեռնեն եւ գրութեան մը շինուածքը կը խաթարեն : Կարծ նախադասութիւնները յաճախ պատղամի մը ուժը ունին : բայց կարծ ըսելով պէտք չէ հասկնալ բոլորովին չորն ու ցամաքը :

«Բառերը մի՛ ծամծմէք եւ գրածնիդ սրբագրեցէք միշտ : Պատուցէք, եթէ հարկ ըլլայ, ու նորէն գրեցէք : Հետեւող մի՛ ըլլաք, ուրիշին ըսածը մի՛ ընդօրինակէք, դուք ձեր սեփական ոճը ունեցէք : Ուշադրութիւն ըրէք, որ պարզութեան եւ մանաւանդ անկեղծութեան սահմանէն դուրս չելլէք : Մի՛ մոռնաք գաւառին աղն ու պղպեղը խառնել ձեր գրուածքին, եւ այնպէս գրեցէք, որ կարդացողը համ առնէ» :

Մեր ուսուցչին անոյշ լեզուն լուած է ընդմիշտ, եւ իր սուր զրիչը փշրուած է վաղուց . բայց իր հոգին դեռ կը փսփսայ կարծես մեր ականջներուն .

— Գացէք ու այսօր ալ իմ վրաս բան մը գրեցէք :

Բ. ՆՈՒՐԻԿԵԱՆ

ԱՌԱԾ .— Խօսիլը ցանել է . մտիկ ընելը՝ քաղել :

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քումք .— Ճակատին ու ականջին մէջտեղի մասը :

Մտովի .— Մտովը, մտքէն :

Խար արել - Աւոել, վնասել:

Պատգամ - Հրաման, պատուել:

Սեփական - Մէկու մը յասաւկ, մէկու մը պատկանող:

ՈՅ - Մէր ժողովումներն ու զգացումները արտայայտելու եղանակ, դրեւու ձեւ:

ԹԵՇԻԾԱՐԵՆ ԵՌԻԲԻԿԵԱՆ - Գրագետ: Գրած է կարճ պատմուածքներու մոդովածու մը՝ «Այզեկուր բ» անունով: Անզիերէնէ քարգմանած է «Էշխանն ու մաւրացիկը» վէաը: Երկար ատեն հրատարակած է «Նոր Գիր» պարբերաց երրը:

ՏԱՐՅՈՒՄՆԵՐ - Ի՞նչ տեսակ մէկն է, ճեր կարծիքով, այս գրուած մին մէջ նկարագրուած ուսուցիչը: - Ինչու ան միշտ կը ջնջէր իր գրածը: գրել չեր զիտեր, թէ ուրիշ պատճառ մը կար: - Ի՞նչ տեսակ նիւթեր կու տար շարադրութեան համար: - Ի՞նչ կ'ըսէր իր աշակերտներուն: - Ի՞նչ կը նշանակէ «զաւարին աղն ու պղպեղը» բացառութիւնը: կրնա՞մ դուք ալ զաւառական ասացուածքներ գտնել: - Այս գրուած էին ենդինակը ի՞նչ զգացումներ ունի իր ուսուցչին հանդեպ: - Գիտե՞մ, թէ ո՞վ էր այդ ուսուցիչը ի՞րը ու ի՞նչպէս մեռած է:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ - Ածականները թիւ եւ հոլով չունին եւ յօդ չեն առներ: կարելի չէ ըսել աշխատասէրը աշակերտը, աշխատասէրին աշակերտին, աշխատասէրներ աշակերտներ: պէտք է ըսել աշխատասէր աշակերտը, աշխատասէր աշակերտին, աշխատասէր աշակերտներ:

Բայց երբ ածականները առանձին զործածուին, զոյսիկանի տեղ կ'անցնին եւ թէ՝ յոզնակի կ'րլան, թէ՝ կը հոլովուին եւ թէ յօդ կ'առնեն: օրինակ՝ աշխատասէրներ, աշխատասէրին, աշխատասէրը:

5. ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ՑԻՇԱՏԱԿՆԵՐ

1

Այբուբենը ինծի սորվեցուցած է Եւփիմէ Հօրաքոյրս: Այնչափ պինդ էր գլուխս, այնչափ դժուար կ'ըմբռնէի գիրերը, որ խեզմ հօրաքոյրս հողին կ'ելլէր դաս տուած ժամանակ: Իմ անընդունակութիւնս տեսնելով՝ երբեմն նոյնիսկ կատաղութենէն կու լար, ինչ որ չափաղանց կը յուզէր զիս, ու ես ալ կը սկսէի արցունք թափել:

— Ասանկ բան մը չսորվելով՝ լուսթրանի պիտի ըլլաս, — կ'ըսէր ինծի յաճախ:

Ի՞նչ ըսեմ, — կ'ըսէի, — լուսթրանի կ'ըլլամ:

Թերեւս անհաւատալի թուի, եթէ ըսեմ, որ տասներկու քերականը միասին կ'առնէին ինծի համար: ամէնքն ալ կը հինցնէի, առանց այբուբենը ամբողջովին ճանչնալու: Ասիկա տեւեց գրեթէ երկու տարի, եւ այդ միջոցին հաւանաբար 25-30 քերական մաշեցուցած էի:

Կատարեալ տանջանք էր ինծի համար այբուբենի դասը: Բարեբախտաբար, դասէն ետք մեծ հօրաքոյրս ինծի կը պատմէր երկար հեքիաթներ, որոնց կ'ունկընդրէի բերանաբաց յափշտակութեամբ, թէեւ հարիւրեռորդ անգամն էր, որ կը լսէի զանոնք ու գրեթէ ծայրէ ծայր գոց զիտէի արդէն:

2

Երկու տարի ետք, հօրեղբայրս Եւրոպա մեկնեցաւ: Եւփիմէ Հօրաքոյրս, մայրիկս ու ես ընկերացանք իրեն:

Այս ուղեւորութիւնը, որ ինը ամիս տեւեց եւ որու բնթացքին այցելցինք Փարիզ, Վիչի, Նիս, Հռոմ, Նա- փոլի, խոր ապաւորութիւն թողուց մանկական երե- ւակայութեանս վրայ: Երանութիւնս կատարեալ պիտի րւզար, ևթէ դասի մղձաւանջը կրկին չդառնացնէր իմ օրերս:

Այս անդամ հայերէն չէր սորվելիքս, այլ Փրանսե- րէն էր: Հօրեղբայրս կը պահանջէր, որ օրական հինգ Փրանսերէն րաս զսց լնեմ: Պարտաւոր էի այդ հինգ րառերը ամէն իրիկուն կրկնել իրեն, ճաշէն անմիջա- պէս առաջ:

Հինգ րաս զսց րները իրական տառապանք էր ինծի համար: Ժամերսի երես պատին զարձուցած, ծունկի վրայ օրորուերսի կը կրկնէի րառերը: Ի վերջոյ կը կարծէի, թէ անոնք մտքիս մէջ լաւ մը տպաւորուած են, իսկ երբ զանոնք մօրեղբօրս կրկնելու ժամը կը հասնէր, յանկարծ կը մոռնայի: Ասոր հետեւանքը կ'րլլար դրկուի անուշեղնէ կամ պտուղէ:

3

Իրիկուն մը դասս րնաւ չդիտցայ:

— Այս դիշեր կերակուր պիտի չուտես. անօթի պիտի մնաս, — վճռեց Հօրեղբայրս:

Գիտէի, որ այդ վճիռը անվերաքննելի էր. ու ան- տրուունց համակերպեցայ անոր:

Գացինք մեր պանդոկին ճաշարանը ու բաղմեցանք հասարակաց սեղանին առջեւ, ուրիշ հարիւրաւոր ան- ձերս հետ: Ամէն անդամ որ սպասաւորը կերակուր կը հրամցնէր ինծի, Հօրեղբայրս կը միջամտէր՝ ըսելով.

— Ո՞չ, անիկա պիտի չուտէ:

Իսկ ես, տրտում-տխուր, հաւանօրէն կ'անիծէի բարելոնի աշտարակը շինողները, որոնք, լեզուները բաղմապատկելով, պատճառ կ'ըլլային այսպէս, որ անօթի մնայի:

Հօրեղբօրս դաժան կերպարանքը, իմ խեղճուկ վի- ճակս, ի նպաստ ինծի հօրաքրոջա ըրած միջամտու- թիւնները վերջապէս ուշադրութիւնը զրաւեցին մեր քովը նստած ամերիկացիի մը եւ իր կնոջ:

— Ինչո՞ւ այս տղուն կերակուր չէք կերցներ. Հի- ւա՞նդ է արդեօք, — հարցուց մարդը հօրեղբօրս:

— Ո՞չ, հիւանդ չէ, բայց դասը չդիտցաւ եւ ասոր համար իրրեւ պատիժ ճաշէն զրկուած է, — պատաս- խանեց հօրեղբայրս:

Այս պատասխանը զարմացուց աղատամիտ ամերի- կացին:

— Ի՞նչպէս կարելի է իրրեւ պատիժ տղայ մը կե- րակուրէ զրկել, — գոչեց ան:

Եւ ահա իր եւ Հօրեղբօրս միջեւ սկսաւ վիճարա- նութիւն մը, որուն մասնակցեցաւ նաեւ ամերիկուհին: Ի վերջոյ տիկինը ինդրեց, որ ներում չնորհուի ինծի:

Տիկնոջ ինդրանքը ընդունուեցաւ:

Այն ատէն տասը տարեկան էի, եւ իրաւցնէ ամօ- թալի էր ինծի համար չկարենալ օրական հինգ բառ դոց ընել:

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

ԱՌԱԾ.— Ով մարդու մէջ չէ մտեր, ինակ պտուղ է, մի՛ ուտեր:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Լուսբրանի. — Թուրքերն րառ. կը նշանակէ ներկարար, կօչիկ
ներկող:

Հեռապատկեր. — Հեռաւոր, արտադայի պատկեր:

Խրտչեցնել. — Աչքը վախցնել:

Ումկնդրել. — Մտիկ ընել:

Ցափշտակուրիմ. — Վերացում, զմայլում:

Երանուրիմ. — Երջանկութիւն, բախտաւորութիւն:

Մղձաւածք. — Այստեղ կը նշանակէ հոգ:

Անվերաքննիլի. — Նորէն քննելը անկարելի, անդառնալի (վճիռ):

Անտրտունք. — Առանց տրտնջալու, առանց զանգատելու:

Հասարակաց. — Ընդհանուր, ամենուն յատուկ:

Դաժան. — Խիստ, խոժու:

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԼԱՆ (1869-1926). — Համբաւաւոր երգիծագիր:

Ծնած է Պոլիս եւ մեռած՝ Գահիրէ: Գրած. է բազմարի վեպեր:

Մշակած է առաւելաբար երգիծական սեռը: Իր գործերն են «Առափելուրին մը ի Ծաղլվար», «Տասներկու տարի Պոլսէն դուրս», «Ազգային բարերար», «Մատնիշը», եւայլն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ տեսակ մէկն էր հեղինակը մանկութեան ատեն: — Ի՞նչ կ'սէր հօրաքոյրը իրեն: — Գիտէ՞ք, քէ ո՞վ էր իր հօրեղբայրը, հօրաքոյրը: — Ի՞նչ պարտականութիւն տուած էր իրեն հօրեղբայրը: — Ո՞ր երկիրները նամբորդեց: — Ի՞նչ պատահեցաւ Փարիզի մէջ: — Ինչո՞ւ զարմացաւ ամերիկացին: — Ի՞նչ էր ամերիկացին եւ հօրեղբօրը վիճարանուրեան Թիւը: — Զեր ծնողին ալ պատժած մեջ մեղ դասի համար:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Յարմար ածականներ դրէք հետեւեալ գոյականներուն առջեւ. — զեփիւու, զիրք,

սրահ, զլխարկ, պատուհան, բարեկամ, մեռք, մեղր: Օրինակ՝ անոյշ զեփիւու:

Ցարմար գոյականներ դրէք հետեւեալ ածականներուն են. — համեղ, կծու, աղի, գուարք, մեծ, բարձր, յատակ, փայլուն: Օրինակ՝ համեղ կերակուր:

6. Զ Ա Ն Գ Ո Ւ Ի Կ Ա Մ Ո Ւ Ր Զ Ը

Զուրը կը հոսի, կը հոսի վարար.

Փա՛ռք գետի վըրայ կամուրջ կապողին:

Ճամբայէն լաւ բան ի՞նչ ունի աշխարհ.

Ճագա՛ր, հազա՛ր իառք նամբայ շինողին:

Հոգին կը հրճուի լաւ խօսք լըսելով.

Լաւ խօսքը խառնէ դուն Զանգու գետին:

Փա՛ռք անոր, որ այս նամբէն անցնելով

կը յիշէ անունն աւագ վարպետին:

Թո՛ղ հոսի Զանգուն, քո՛ղ միշտ գըլգըլայ,

Այս նոր կամուրջէն անցնողներուն՝ փա՛ռք:

Ճամբորդը կ'երքայ, ճամբան կը մնայ,

Փա՛ռք ճամբաներուն մեր աշխարհին, փա՛ռք...

Երգն ալ կը հիւսուի ճամբաներուն հետ,

Եւ անոնց հետ ալ կը մնայ կանգուն:

Լաւ երգն ու ճամբան կ'ապրին առ յաւէտ,

Փա՛ռք, փա՛ռք նոր ճամբու զովք հիւսողներուն...

ԶԱՓ — Զափի կը կոչուին ոտանաւորներուն վանկերը կամ «ոտք»երը: Սովորաբար գործածուած չափերն են $4 \div 3$, $4 \div 4$, $4 \div 3 \div 4 \div 3$, $4+4+3$, $5+5$, $5 \div 5 \div 5$: Վերի ոտանաւորին չափը $5 \div 5$ է:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Զանգու — Կամ Զանդի, Հայաստանի գետերէն մէկը, որ կը բիր Սևանայ լիճէն եւ Երեւանէն անցնելով կը թափի Արաքս գետը: Կը կոչուի նաեւ Հրազդան (Հուրաստան):

Հրթուիլ — Ուրախանալ, խայտալ:


Աւագ — Մեծ, զլիաւոր:

Գլգլալ — Գըշ-զըշ ձայն հանելով հոսիլ:

Առ յաւէտ — Միւտ, չարունակ:

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ — Բութ ամունն է Խաչիկ Տօնյեան: Ծնած է Սասուն, 1910ին: Գրած է ֆերուածներ, քատերախաղ մը՝ «Տիգրան Մեծ», վեպ մը՝ «Խոդեդան»: Կատարած է նաեւ անգլիերէնէ քարզմանուրիւններ: Այժմ կ'ապրի նրեւան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ — Այս ոտանաւորին հեղինակը իմչո՞ւ փառ կու տայ կամուրջ շինողներուն: — Ի՞նչ օգուտ ունին կամուրջները: — Մեծ լիմերուն կամ ծովերուն վրայ կարելի՞ն է կամուրջ շինել: — Կամուրջ տեսած էք դուք: — Կա՞ն կամուրջներ, որոնց վրայէն շոգեկառք կ'անցնի: — Ի՞նչ գետեր կամ Հայաստանի մէջ:



7. Գ Ե Տ Ը Լ

1

Երեք եղբայրներ էին անոնք ու երեքն ալ նոյն ճամրան պիտի կարէին: Եթէ չէին ուղեր անօթի մեռնիւ, մութը չկտիսած պէտք է հասնէին իրենց երթալիք տեղը:

Դիւրին չէր ճամբան. բայց երեքն ալ առոյիւ, կըտրիճ և կենսալից երիտասարդներ էին: Դեռ բնաւ ճամրողած չէին. ո՛չ կոչտ ունէին իրենց ոտքերուն, ո՛չ կնձիռ՝ ճակատներուն վրայ: Ճամբայ ելեր էին ուրախ ու անհոգ:

Ամէն մէկը առեր էր հւտը ինչ որ կրցեր էր ճեռք բերել: Ամէն մէկը կը քալէր՝ որքան ուժ ունէր:

Ի վերջոյ երեքն ալ միաժամանակ հասան գետի մը առջեւ:

Հայն, պղտոր ջուրերով, արագավազ ու խորունկ գետ մըն էր: Անոր մէջ կային լողծուն ժայռեր, եւ ահաւոր էին յորձանքները: Ո՛չ կամուրջ կար, ո՛չ հուն: Անդրանիկ եղբայրը ըստ:

— Անկարելի է անցնիլ առանց կամուրջի: Փնտը-նենք կամուրջը:

Նայեցան, կամուրջը չէր տեսնուեր:

Միջնեկ եղբայրը ըստ:

— Լողալով պէտք է անցնիլ: Մերկանանք եւ ջուրը նետուինք:

Զուրեր իրենց հետ կը բերէին քար, ծառի կոճղեր ու տիղմ: Անկարելի էր լողալով անցնիլ:

— Ցատկենք զետին վրայէն. միակ միջոցը այս է:

Միւս երկու եղբայրները ծիծաղեցան. ցատկե՞լ այսքան լայն զետի մը վրայէն, կարելի՞ բան էր:

Մութը կը կոխէր հետպհատէ, թանձը ու սպառնալից: Մօտակայ անտառին խորերէն կը լսուէին բուերու եւ զաղաններու ձայներ: Ու ոչ մէկ ապաստան կար, ուր կարելի բլար պատսպարուիլ:

Անդրանիկ եղբայրը կը պնդէր, որ պէտք էր կամուրջը վնասել. իր կարծիքով՝ ամէն զետ պէտք էր կամուրջ մը ունենար. ուստի՝ ամրացուց ունեցածը կոնակին վրայ, առաւ զաւաղանը ու ելաւ գնաց: Շուտով անոր սառւերն անդամ անհետացաւ իջնող խաւարին ու թանձրախտ անտառին մէջ:

Միջնեկը կը պնդէր, որ պէտք էր լողալով անցնիլ. իր կարծիքով՝ չուրի ամէն տարածութիւն կարելի էր անցնիլ լողալով: Այսպէս կը մտածէր ան: Ուստի՝ ամրացուց ունեցածը զլիառուն վրայ եւ նետուեցաւ գետը:

Կրտսերը, լո՛ւռ, սրկեց շրթունքը ու մտածեց պահ մը, յետոյ երկար զաւաղան մը պատրաստեց եւ վճռեց, որ պէտք էր ցատկել զետին վրայէն: Իր կարծիքով՝ ամէն հեռաւորութիւն կարելի էր կտրել-անցնիլ ոստումով: Այսպէս կը մտածէր ան: Ուստի՝ ամրացուց ունեցածը կուրծքին վրայ, զաւաղանը նեցուկ ըրաւ իրեն, լարեց մկաններուն ամբողջ ուժը եւ նետուեցաւ առաջ:

Այստեղ այլեւս կանգ կ'առնէ պատմութիւնը: Ի՞նչ եղան եղբայրները, ո՞րը անցաւ, ի՞նչպէս անցաւ, — յայտնի չէ:

ՎՐԹ. ՓԱՓԱՋԵԱՆ

ԱՌԱԾ.— Ճամբան երբալով կը հատնի:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Առոյգ.— Կայտառ, աշխոյժ, վառվուռն:

Կորին.— Քաջ, անվախ:

Կենսալից.— Կենանքով լեցուն:

Մկան.— Քնդեր:

Լարծուն.— Սահուն:

Ցորձանիւն.— Զուրի արագ եւ զօրաւոր հոսանք:

Հուն.— Գևտին ծանծաղ տեղը, ուրկէ կարելի է անցնիլ քալելով:

Տիղմ.— Ցեխ:

Ապաստան.— Պատսպարուելու տեղ:

Կրտսեր.— Եղբայրներուն մէջ տարիքով ամէնէն փոքրը:

Նեցուկ.— Կոթնելու տեղ, յենարան:

ՎՐԹԱՆԿՍ ՓԱՓԱԶԵԱՆ (1866-1920)։ Գրագիտ եւ ուսուցիչ։ Յնած է Վան եւ մեռած Երեւան։ Գրած եւ հրատարակած է բազմաթիւ գիրքներ, մօտ 40 հատոր։ Անոնց մէջ կարեւորմերն են «Պատմութիւն հայոց գրականութեան», «Հաշի Բէզ», «Սամքօ», «Պատկերներ գիրլից», «Պարկերներ քիւրքահայոց կեամֆից» եւ այլն։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Երեք եղբայրները կեամֆի ո՞ր շրջամմերը կը ներկայացնեմ։ — Ի՞նչ ըսաւ ամերանիկ եղբայրը։ Միջմե՞նի եղբայրը։ Կրտսե՞ր եղբայրը։ — Զեր կարծիքով որո՞ւմ ըսածը աւելի ուղիղ էր։ — Երէ դուք ըլլայիք այդ եղբայրներուն տեղը, ի՞նչ պիտի ընէիք։ — Կրմա՞ն լրացմել պատմութեան մնացած մասը։ Եղբայրներէն ո՞րք կը կարծէի, որ անցաւ գետեմ։

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. — Զեր այսօրուան շարադրութեան նիւք պիտի ըլլայ «Խմ շնիկս»։ նախ պիտի նկարագրէի ձեր շնիկն արտաքին երեւոյթը։ — հասակը, մազերը, աչքերը եւլնի։ Պիտի ըսէիք, թէ ի՞նչ աչքի զարմող յատկութիւններ ունի։ ի՞նչ խազեր կ'ընէ։ կը սիրէ՞ն զայն։ ինչո՞ւ։

8. Ա. Ռ Ա Զ Ի Ն Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Ո Ւ Մ Ը

1

Թատերական առաջին ներկայացումը պիտի տըրուէր մէր վարժարանի սրահին մէջ։ Բեմադրուելիք խաղին անունն էր «Արշակ Բ.»։

Ի՞նչ ուրախութիւն մեզի համար։ ութ օր առաջ դասերը բոլորովին դադրեցան։ Ամէնքը, տնօրէնէն սկսեալ մինչեւ աշակերտները, ճարտարապետ ու բանուոր դարձած էին։ Մենք գամերը, գործիքներն ու տախտակները կը փոխադրէինք, գիրքերը մէկդի նետած ու աղատ չունչ առնելով։

Տասնըհինգ օր առաջ սկսած էին փորձերը չորրորդ դասարանին մէջ, ուր մտնել արդիլուած էր մեզի եւ որուն գրան քովին ամէն անցնիլ-դառնալնուս կը լըսէինք բարձրագոյն կարգի աշակերտներուն ձայները, իրենց զերը արտասանելու ատեն։

Օր մը Արշակ Երկրորդն էր, որ կը գոչէր բանտին մէջ, ուրուականներու տեսքին սարսափած։

— Ահա . . . Պապ. բայց այս Պապ չէ . . .

— Կարտինալ է, — կը պատասխանէր անդիէն պատրաստարան տղայ մը, ու խնդալէն կը մարէին։

Երբեմն Դրաստամատն էր յաղթական զօրավարի ցնծութեամբ լեցուած, երբեմն Ալանողան, նոյնպէս բարձրագոյն կարգի աշակերտներէն մին, կանաչ դէմքով տղայ մը։

2

Ներկայացումը տեղի ունեցաւ չքեղ ու հանդիսաւոր կերպով։ աշակերտներու ծնողներ, աղպականներ

թատերասրահի փոխուած նախակրթարանը լիցուցին։
Թաղական Խորհուրդի ատենապետը, Հոգաբարձուները մէկ կարդի վրայ նստած էին, ճիշդ իմ գրասեղանիս տեղը, ու անոնց կոնակը՝ շուկայի արհեստաւորներ։

Մեր մանկական սրահը մէկ զիշերուան մէջ քառասուն տարի ծերացած էր։

Մէծ յաջողութիւն մը եղաւ այս ներկայացումը։ Կիները լացին ու էրիկ մարդիկ ապչեցան։ Երբոր Արշակ Բ. զետին փոռուցաւ իր ցնորդին մէջ, հանդիսականներէն շատեր կարծեցին, որ օգնութեան փութալու էր, այնքան պարզամիտ էին այս ատենուան պէշիկթացիները։ Օրթաղիղէն եկած հանդիսական մը միան անոնց փէջն քաշեց ու արգիլեց։

3

Դերասանները, այդ զիշերէն ետք, մէյ մըն ալ իրենց իշխանական կեանքին երեսը չտևսան։ Շապուհի զերը կատարողը ոսկերիչի մը քով մտաւ, ուր այդ ներկայացման յիշատակներովը մինչեւ իրիկուն վարպետը կր նեղացնէր։ Հալոցը խառնելու համար բռնած ունելին մէջքը կր տանէր շարունակ, իրրեւ թէ սուր մր բլլար այդ երկաթի կտորը։ Վարպետը անոր մենախոսութիւնը կ'ընդմիջէր ու խստութեամբ կը պոռար երեսին։

— Ծօ՛ զործիդ նայէ, ապօ՛ւշ. կրակը մարեր է։

Միւսները Շապուհէն աւելի բախտաւոր չեղան։ Ալանողան ու Դրաստամատը, այս երկու անհաշտ թշնամիները, իրենց ընդդրկած ասպարէկովը միացան. պասմայի վաճառականներու քով մտան երկուքն

ալ։ Առաջինը, իր տժգոյն կանաչ դէմքովիը, կրկնատոմարի հաստ ու ահազին տետրակներու վրայ հակած մնաց ու ա՛լ աւելի կանաչցաւ։ Միւսը չուկային զլուխոր խանութպան դարձաւ եւ խանութին լայնքին զրուած նեղ ու երկայն սեղանին վրայ կերպասներու ծրաբները բանալով մէկիկ-մէկիկ, ցոյց կու տար անոնց զեղեցիկ ու փայլուն գոյները եւ կը պոռար։

— Ազուոր ապրանքներ ունինք, աժան ապրանքներ։

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

ԱՌԱՅ. — Քիչ սիրէ, որ քիչ ցաւիս.

Քիչ յուսա, որ քիչ խաբուիս։

ԲԱԽԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

«Արշակ Բ.»։ Մկրտիչ Պէտրիթաշլեանի զրած մէկ թատերախաղին անունն է. նիթը առնուած է մեր Արշակ Բ. թագաւորին կւանքէն։

Պապ.՝ Արշակ Բ.ի սրգին, որ թագաւորեց հօրի մահէն ետք։ Պապ կը կոչուի նաեւ կաթոլիկներու հոգեւոր զերագոյն պետք։

Կարտիթալ.՝ Կաթոլիկներու յասուկ կղերական ասաիձան մըն է։ Դրաստամատ.՝ Արշակ Բ.ի արքունիքին վերակացուն։

ՑԱՅՆԻ.՝ Մէծ ուրախութիւն։

Ալանողա.՝ Առաջկ Բ.ի ապղակից պահաւու իշխան մը։ ՇՄԵԴ.՝ Փառաւոր։

ՑԱՅՆԻ.՝ Զառանցանք։

ՇԱԿՈՒՀ.՝ Պարսից թագաւոր, որ իշխեց 320էն մինչեւ 390։

Հալոց.՝ կրտսերան, որուն մէջ մետաղներ կը հալեցնեն:
Պասմա.՝ թուրքերէն բառ. կը նշանակէ տպածոյ: Կերպասի տե-
սակ մըն է:
Կրկնատոմար.՝ Առնելիք ու տալիքը ցոյց տուող տետրակ:

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՄ (1861-1915).՝ Գրագետ եւ փաստաբան:
Ծմած է Պոլիս եւ Ասհատակուած՝ 1915ին: Գրած է նորավեպեր,
որոնք ամփոփուած են «Խղճմտանիք ճայներ», «Կեանիք ինչպէս
որ է» եւ «Էլուռ ցաւեր» հասորթերուն մէջ: Գրած է նաև «Եզեր
ուղեւորի մը օրագիրէն» եւ ուրիշ գործեր:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.՝ Ի՞նչ բանի համար ուրախ է ենդիմակը: -
Ի՞նչ է տեղի ունենալիքը: - Մօտարապէս քամի՞ տարուան դէպէ
մըն է պատմուածը. այն ատեն թատերական ներկայացումներ
շատ կը տրուէի՞ն: - Ի՞նչ էր քամադրուելիք խաղին անունը: -
Ուրկի՞ առնուած է անոր նիւրը. կրթա՞ պատմել զայն: - Ո-
րո՞նք էին դերակատարները. յետոյ ի՞նչ եղան անոնք: - Հիմա
ի՞նչն է, որ մասամբ կը փոխարինէ քատրոնը: - Ի՞նչ կը նշա-
նակէ «մեր մանկական սրահը... քառասուն տարի ծերացած էր»:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ.՝ Երբ յատուկ անուն մը իբր
ածական գործածուի կամ անկէ ածական մը կազմուի,
գլխազրով չի գրուիր. օրինակ՝ ամերիկեան սովորու-
թիւն, Հայ դպրոց, անդլիացի կին մը եւն.։ Սխալ է
գրել Ամերիկեան սովորութիւն, Հայ դպրոց, Անգլիացի
կին մը եւն.։

9. Ի Ն Զ Ո Ւ Ի . . .

Ինչո՞ւ կը խօսիս, — ինձ կը հարցընեն, —
Քու շուրջդ ամէն մարդ երբ լուռ է կեցեր.
Սրբուն եկածը դուրս չի տար բերնէն
իոնիեմ անձն, ըլլայ ծաղկահաս կամ ծեր.
Ինչո՞ւ կը խօսիս, — ինձ կը հարցընեն:

— Ինչո՞ւ... բայց ինչուն ես ալ չեմ գիտեր.
Ամպրոպը գիտէ՞՝ կը գոռայ ինչու,
ինչո՞ւ կը հոսին, կը սուրան գետեր,
կամ կը սրյանայ քոչնիկն օդաչու.
Ինչո՞ւ... բայց ինչուն ես ալ չեմ գիտեր:

Ինչո՞ւ կը խնդաս, — ինձ կը հարցընեն, —
Երբ սեւ անձրոյթ կայ յատակն իրերուն,
Երբ ծաղիկները կը սառին ճիւնէն,
Եւ այնիկան կարն է մեր սրտին զարուն.
Ինչո՞ւ կը խնդաս, — ինձ կը հարցընեն:

Լերան կատարներն ինչո՞ւ են ներմակ,
Մինչ մենք ցուրտէն կամ տաքէն կը նեղուինք,
Անոնք ուրախ են, կը խնդան համակ,
Իրենց սէզ նակատն ուղղելով երկինք.
Լերան կատարներն ինչո՞ւ են ներմակ:

— Ինչո՞ւ... բայց ինչուն ես ալ չեմ գիտեր:

ՑԱՆԳ.— Ցանգ կը կոչուին այն բառերը, որոնք ոտանաւորի մը իրաքանչիւր տողին ծայրը կը գըտնի ին եւ իրարու նման հնչիւններ ունին. օրինակ՝ նըման-լման, վսեմ-կ'ըսեմ, պայծառ-անտառ, ծառ-մաց:

Առանց յանցի ոտանաւորներ ալ կան:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մազկաևաս.— Դեռատի, տարիքով փոքր:

Ամպրոպ.— Մրրիկ, փոթորիկ:

Համակ.— Ամրողջ, ամրողջովին, բուռը:

ՍԻՊԻԼ (1863-1934).— Գրագիտուիր եւ բանաստեղծուիր: Բութ անունն է Տիկին Զապէլ Ասատոր: Ծնած է Պոլս: Գրած է «Ալշիան մը սիրոց» վեպը, «Կմոզ հօգիններ» փոքր պատմուածքներու ժողովածուն եւ «Ծոյթեր», որ կը պարունակէ իր բանաստեղծուրիւթեաբը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Դուք կրմա՞ք պատասխան մը տալ այս ոտանաւորին մէջ յիշուած «Քնչուաներում»: — Խմաստ մը չկա՞յ խօսելուն եւ խնդարուն մէջ: — Երէ պէտք ըլլար շարունակել «Քնչուաներուն» շարքը, ուրիշ ի՞նչ հարցումներ կրմայիմք ընել: — Դուք ի՞նչ պատասխան պիտի տայիք սա հարցումին. «Քնչո՞ւ դպրոց կ'իրքաֆ»:

10. ՍԱՅԼՈՐԴԸ

1

— Ա՛խ, — կ'ըսէր բռունցքի հարուածի մը տակ թնդացնելով իր լայնչի եւ մազոտ կուրծքը, — հէչ մէկ պան մը չեմ կարօտցած. Ա՛յ մարս, Ա՛յ քուրերս... մինակ քուլումպաս. Էօ՛ֆ, սանկ մէյ մը օմուզնիս կ'առնէինք տէ ես՝ ես՝ և... ելլտըրըմի պէս կը վագէի՞նք մի... հոս անանկ քուլումպա-մուլումպա չի-կայ... պան չունիս նէ պարտէ... սո՞նը:

Գրեթէ միշտ ասոր նման պատասխան մը կ'առնէի, երբ Համբիկին հանգիստելով հարցնէի իրեն.

— Ի՞նչ լուր, Համբիկ:

— Էօ՛ֆ, մի՛ հարցուներ պէ... դործ չիկայ... ա՛խ, պարէ քուլումպա մը ըլլար:

Գնի զաղթականութեան հոսանքը Համբիկն ալ նետեր էր Վառնա, յանկարծ բաժնելով զինք ջրհանէն, որուն վրայ անսահման էր իր սէրը: Պոլսոյ քաջընթաց ջրհանկիրներէն էր, յանդուզն, հուժկու եւ կռուազան: Հրցեհներու ատեն իր շահատակութիւնները սքանչացում էր պատճառէին. մրցակիցներու ղէմ մզուած պայքարներու մէջ ահ ու սարսափ թողած էր, այնքան որ եալան Համբիկ յորջորջումին արժանացած էր:

Իր հաւատքը, իր խոչալը, իր ակնկալութիւնները, ըղձանքներն ու ձգտումները ջրհանին վրայ կ'ամփոփուէին: Անոսի մխայն Երջանիկ էր: Այրող տուններու մարճառը, անջրակետը լլող բոցերուն դալարմունքը եւ վտանգուածներու աղեկէղ ճիչերը իր հողին կը յուղէին, ջիղերը կը զրգուէին:

Հիմա, Վառնայի մէջ, զրկուած էր բոլոր այս հեշտալի բաներէն, ջրհան չկար եւ, ո՞վ դժբախտութիւն, չկար նաեւ հրդեհ։

— Ատա՛մ, այստեղ էղած կրակները քանիի՞ կ'առնես, — կ'ըսէր դառն արհամարհանքով, — թուքովս կը մարեմ պէ, թուքովս…

Եւ իր արհամարհանքին սաստկութիւնը ապացուցանելու համար, անգամ մը, գիշերանց, եւ ո՛չ իսկ անկողնէն ելած էր, երբ իր բնակած տան դէմը հրդեհ պատահած էր։

Մուսալլայէն հիւանդանոց տանող ճամբուն վրայ ճորճորալէն կը պտղտէր հայ ճովինան, սալքան ուսէն կախուած, մինչեւ ընքուիները իջնող թուխ Փէսին տեղ յարդէ աղտոտ փոքր գլխարկ մը դէպի աջ ականջը հակած եւ ձեռքերը փոթուոփին գրպաններուն մէջ։

Բաւական ատեն այսպէս անցուց. օր մը, սակայն, տեսայ զինք, որ սայլի մը վրայ, ձեռքը խարազան մը, արշաւակի կ'երթար։

Համբիկ սայլապանութեան սկսած էր։

— Ախպա՛ր, — ըսաւ ինծի, երբ իրեն հանդիպեցայ, — անօթի պտղտիլը աղուոր պան չէ. ես պաշխանիներուն պէս հաց չեմ կրնար մուրալ։ Ամա առապանի կ'ըլլամ էղեր, խե՛րն էմ անիծեր…

Ա՛լ ամէն առոտու կանուխ՝ Համբիկ, սայլակին հետ մէկտեղ, գաղթական հայերու գլխաւոր ապաստանարանին՝ հիւանդանոցին դրանը առջեւ կը կենար, բեռ փոխաղբելու համար։

Երբեմնի հպարտ թուլումպանին սայլապան եղած էր հիմա, բայց հաց չէր մուրացած պաշխաներուն պէս…։

ԵԴ. ՄՐՄԱՔԻՇԽԱՆԼԵԱՆ

ԱՌԱԾ. — Դուն աղա, ես աղա,

Մեր աղունը ո՞վ աղայ։

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Լայնի. — Լայն, լայնկեկ։

Հուժկու. — Ուժով, զօրաւոր։

Շահատակութիւն. — Քաջազործութիւն։

Խաման. — Թուրքերէն բառ. կը նշանակէ կռուարար։ Թուրքերէն են նաեւ թուլումպա՝ ջրհան, օմուզ՝ ուս, սոն՝ վերջը, ետքը, պարէ՝ զոնէ, պաշխասի՝ ուրիշ, առապաճի՝ կռուապան։ Քաջներաց. — Արագ վագող։

Յորջորջում. — Անուանում, անուն մը տալ։

Ալինկալութիւն. — Ցոյս, բանի մը սպասել յուսալով։

Զգուում. — Բանի մը հետամուս ըլլալ, փափաքիլ։

Ճարթատ. — Ճայթիւն, այրելով փլչող չէնքի մը հանած ճայնը։

Անջրպիտ. — Միջոց, տարածութիւն։

Աղեկէզ. — Արտաճրիկ, աղեկները կորսող, սիրող այրող։

Ճովիմա. — Խոտերէն բառ. այստեղ կը նշանակէ քաջ երիտասարդ։

Սալքար. — Ջրհանկիրներու յատուկ զգեստ մը։

Փորուռ. — Տնակ մը զգեստ, որ հիմա չէ գործածուիր։

Բների. — Յանք։

Արշաւակի. — Արշաւելով, արագ վազելով։

ԵՐՈՒԱՆԴ ՍՐՄԱՔԵՇԽԱՆԼԵԱՆ (1870-1915)՝ Գրագետ եւ ուսուցիչ: Ծնած է Պոլիս եւ Յահատակուած 1915ին: Գրած է գեղեցիկ վեպեր եւ վիպակներ: Առանձին հատորներով հրատարակուած են «Ամիրային աղջիկը», «Կեսերին մէջ», «Հարազաս որդի»:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.՝ Ի՞նչ տեսակ մէկն է Համբիկ. ի՞նչ են իր գլխաւոր յատկանիշները: — Արենաւով ի՞նչ էր. կը սիրե՞ր իր արենաւոր: — Ի՞նչ յատկութիւններ ունենալու է ջրհանկիր մը: — Համբիկ ինչո՞ւ կ'արհամարհիէր իր նոր քանակայրին հրդեհները: — Ի՞նչ բան մղեց զիմք սայշապամութիւն ընելու: — Ի՞նչ են իր մէջ գերշխող զգացումները: — Ի՞նչ զգացում կ'արքնցնէ անձեր մէջ:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ.՝ Հինգ տեսակ ածական կայ. որակական, ցուցական, ստացական, քուական եւ անորոշ:

Որակական ածականը գոյականի մը ինչպէս ըլլալը կը ցուցնէ եւ ինչպիսի' հարցման կը պատախանէ. օրինակ՝ բարեկիրթ տղայ. ինչպիսի' տղայ, բարեկիրթ. բարեկիրթը որակական ածական է:

Ցուցական կը կոչուին այն ածականները, որոնք իրենց քովի գոյականը ցուցնելով որոշելու կը ծառայն. օրինակ՝ այս գիրքը, այդ տեսրակը, այն գրիչը: Այս, այդ այն ցուցական ածական են:

11. ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

1

Դուրսր ձիւն կու գայ, սպիտակ փաթիլները կ'էլ-նեն ծերունի Պողոսի ուսերուն ու գլխուն: Վերարկուին օժիքը մինչեւ ականջները բարձրացուցած՝ Պողոս տուն կը դառնայ հաղուստեղինի խանութէն, ուր վաճառորդ է երկար տարիներէ ի վեր:

Ան բոլորովին առանձին կ'ապրի եւ միշտ տունը կը ձաշէ: Կը քնանայ երեկոյեան ժամը ինեին և կ'արթրնայ առառուան վեցին: Մօրը ժահէն ետք, կը վիշտն ու ուրախութիւնը կը բաժնէ տան կատուին հետ:

Հակառակ ցուրտին, ծերունի Պողոս տուն կը դառնայ ուրախ տրամադրութեամբ: Կը նայի պատէն կախուած մօրը պատկերին ու մահճակալին տակ նստած կատուին: Կը սպասէ, որ կատուն ամէն օրուան պէս քսուի ոտքերուն եւ մյաւելով հասկցնէ, թէ անօթի է: Բայց կատուն բոլորովին անտարբեր է. ի՞նչ է պատահեր արգեօք:

Այսօր ձուկի գլուխ կայ տունը:



— Ուր ես, է՛յ, — կը կանչէ ծերունի Պօղոսը կատուին: Փիսի՛, փիսի՛, փիսի՛:

Կատուն դանդաղօրէն դուրս կ'ելլէ մահճակալին տակէն եւ գլուխը կախ, անշարժ կը կենայ տիրոջը առջեւ:

— Քէֆդ նորէն վատ է, հա՞, — կը խօսի ծերունին: Ո՞վ զիտէ՝ անօթի ես: է՛հ, հիմա բան կու տամ՝ կ'ուտենս:

Եւ կ'ուղղուի դէպի ճաշի սեղանը. դեռ սեղանին չհասած՝ յանկարծ կանդ կ'առնէ: Պնակը պարա՛պ է . . . :

— Ասոր համար մոռւթդ կախեր ես, հա՞, — կը գոչէ ծերունին բարկացած: Այս քանի՛ երորդ անդամն է, որ այսպէս կ'ընես, անամօ՛թ: Կը կարծես, թէ մինա՞կս պիտի ուտէի . . . Քեզի ալ բաժին պիտի հանէի հարկաւ. իսկ դուն, ադա՛հ անասուն, վերցուցեր կերեր ես բոլորը:

Կատուն երկիւղով կը շարժէ պոչը եւ կ'երթայ անկիւն մը կը կծկտի: Կը զգայ, որ յանցաւոր է եւ գլուխը կը կախէ կուրծքին:

— Զէ՛, ինչպէս կը տեսնեմ, դուն արդէն չափը կ'անցընես, — կը շարունակէ Պօղոս ձեռքերը շարժելով: Անցեալ օր զաւաթ կոտրեցիր, ճայն չհանեցի. միւս օր սերը կերար, նորէն ճայն չհանեցի. այսօր ալ ձուկը կ'ուտես, հա՞: իսկ ինչ որ քու պարտքդ է, չես կատարեր. մուկերը հանդիստ չեն տար ինծի, անոնց չես նայիր, ձուկը կ'ուտես, հա՞ . . .

Կատուն պոչը կը սեղմէ ոտքերուն միջեւ եւ դլուխը աւելի կը կախէ:

Ծերունին կը շարունակէ բարկացած անց ու դարձ ընել: Ի՞նչպէս կ'ըլլայ, որ կատուն կը համարձակի ամբողջ ձուկը ուտել եւ միայն փուշերը ձգել իրեն: Գոնէ միայն մէկ կո՞ղմը ուտէր . . .

Ու շկրնալով զապել բարկութիւնը, կը պոռայ կատուին երեսն ի վեր.

— Դո՛ւրս, դո՛ւրս այստեղէն, անամօ՛թ . . .

Եւ դուռը բանալով՝ կատուն կը քչէ պատշգամ, իսկ ինք կը նստի ու կը մտածէ — ի՞նչ պիտի ուտէ հիմա. ո՛չ հաց կայ, ո՛չ պանիր, ո՛չ թէյ, ո՛չ շաքար: Դուրսը՝ կատուն կը քսուի դրան, կը մլաւէ, վեր կը ցատկէ եւ ապակիները կը ճանկուտէ:

— Սատէ՛, — կը զոչէ Պօղոս ներսէն: — Զուկը կ'ուտես, հա՞, մինակդ կ'ուտես, հա՞ . . .

Կատուն կը սաստկացնէ մլաւինը: Ծերունիին այնպէս կը թուի, թէ ան կ'ուղէ բսել. «Ներէ՛, ներէ՛ . . . ա'լ չեմ ըներ»:

Պօղոս կը նայի պատէն կախուած մօրը պատկերին. կարծես ան ալ կ'ուղէ բսել իրեն. «Ներէ՛, Պօղո՛ս, մեղք է . . . ներէ՛»: Ծերունին կը սկսի մտածել. կը գտնէ, որ իր ըրածը այնքան ալ լաւ բան չէ, անդթութիւն է: Պահ մը կը վարանի, քայց ի վերջոյ կը բանայ դուռը ու կը յարէ.

— Հը՛, նորէն ասանկ բաներ պիտի բնե՞ս . . . : Ճուրտը կերա՛ր . . . ասիկա թող խրատ ըլլայ քեղի:

Կատուն ներս կը մտնէ, կը քսուի տիրոջը ոտքերուն՝ չնորհակալութիւն յայտնելու ձեւով մը եւ կ'երթայ կը կծկտի սեղանին տակ:

— Ասիկա քեղի խրատ. ուրիշ անդամ ասանկ բան չընես, իսկ եթէ ընես, վայ քեղի . . . : Այս ժամանակ

ա՛լ դուռը չեմ բանար, կը հասկնա՞ս. Երբ ևս կ'ըսեմ՝
չեմ բանար, կը նշանակէ՝ չեմ բանար:

Սակայն կատուն կը մտածէ, որ ինքը ի՞նչ ալ ընէ,
ո՛քան ալ բարկանայ տէրը ու դուրս նետէ զինք, մի-
եւնոյնն է, դուռը ի վերջոյ պիտի բացուի իր առջեւ...

ԱՏ. ԶՈՐԵԱՆ

ԱՌԱԾ. — Ձեռնոց դնող կատուն մուկ չի բռներ:

ԲԱԼԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Փարիլ. — Զիւնի հատիկ:

Մոռուք. — Վարի ըրթունք:

Վարանիլ. — Տատամոիլ, երկու մտքէն ըլլալ, որոշում մը չկա-
րենալ տալ:

ՍՏԻՓԱՆ ԶՈՐԵԱՆ (1890-1967). — Արեւելահայ գրագիտ եւ վի-
պագիր: Մեռաւ 1967ին, Երևան, խոր ծերութեամ մէջ: Իր իրա-
տարակուած գործերուն մէջ կարեւոյթներն են «Մի կեամբի պատ-
մուքիւմ», «Ջրան զիշեր», «Պապ քաջաւոր», «Հայոց բերդը»:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ տեսակ մէկն է Պօղոս: — Ո՞վ էր միակ
ընկերը: — Ի՞նչ զգացումներ կը տածէր իր կատուին հանդէպ: —
Ի՞նչո՞ւ յանկարծ քարկացաւ: — Իր բարկութիւնը ինչո՞վ եւ ի՞նչ-
պէս արտայայտեց: — Ի՞նչ պատիժ տուաւ կատուին: — Ցեսոյ
ինչո՞ւ ներեց: — Ներումէն առաջ ի՞նչ զգացումներ ունեցաւ: —
Եթէ կատաւ խօսի կարենար, ի՞նչ կը կարծէք, որ ըսէր:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. — Ձեր այսօրուան շարադրու-
թեան նիւթը պիտի ըլլայ «Իմ ընկերս»: Պիտի նկարա-
գրէք մեր մէկ ընկերը կամ ընկերուին. պիտի քուէք
անոր լաւ եւ գէշ կողմերը. ի՞նչ առաւելութիւններ ու-
նի եւ ի՞նչ քերութիւններ. ինչո՞ւ կը սիրէք զայն:

12. Բ Ժ Ի Շ Կ Ա Գ Ռ Ա Խ Ի Ը

Կաշաղակն ըսաւ բժիշկ ագռաւին.

— Եկո՛ւր նար մ'ըրէ իմ վերք ու ցաւին:
Լոյսը աշքերուս շատ է նուազեր,
Ճիշդ պատճան ի՞նչ է, չեմ կրնար ըսել...

— Աչքի կուրութի՞ւն,

Սակայն ծեր չես դուն.

Մօտ եկուր տեսնեմ, ի՞նչ է պատահեր:

Դա՛ — դա՛...

Մե՛ր տըղայ,

Քու ձախ աչքիդ մէջ

Մազ մըն է ինկեր.

Այդ բարակ մազն է

Գեղ լոյսէն զրկեր:

Հանդարտ կեցիր դուն,

Կը հանեմ իսկոյն:

Միայն, կը խնդրեմ, ֆիշ աղաղակէ,

Խոկ կարեւորք՝ աշքըդ բաց պահէ, —

Ղսաւ ագռաւը եւ կտուցը կեռ

Խեղն կաշաղակին աշքին մէջ խըրեց,

Բիբը հանելով մէկ կողմ շպըրտեց:

Հիւանդը նշաց.

— Վա՛յ դուն, անաստուա՛ծ,

Մազի փոխարէն՝ աշքըս հանեցիր...

Ագռաւը կոռաց.

— Մազն ալ կը հանեմ, ֆիշ մը դիմացիր...

ԱՌԱԿ. — Այն այլարանական գրուածքները, — արձակ կամ ոտանաւոր, — որոնց նպատակն է բարյական նշանաւորութիւն մը երեւան հանել, կը կոչուին առակ: Նշանաւոր առակախօսներ են Եզրոս, Լաֆոն-քէն, Ֆլորիան, Կրիլով, Եւայլն:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կաչաղակ. — Անծեզ, շաղակրատ ու շատախօս թռչուն մը:
Նուազիկ. — Քիչնալ, պակսիլ:
Կեռ. — Նայրը ծոռ, կոր:
Շպրուել. — Մէկ կողմ նետել:

ԱՐՇԱԽԻՐ ԴԱՐԲՆԻ. — Առակազիք: Հայաստամի Աերկայ գրողներէն: Մնած է 1910ին: Գրած է «Ալակմեր», առանձին հատորով հրատարակուած 1955ին, Երեւան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Օր մը ի՞նչ ըստ կաչաղակը ագռաւին: — Ի՞նչ էր իր ցաւը: — «Հիւամնդ» քննելէ ետք ի՞նչ ըրաւ ագռաւը: — Գիտէ՞ք սա առածը. «Յօմք շիմելու տեղ աչքը հանելք»: — Այս առածը ձեզի կը յիշեցմէ՞ ագռաւին ըրածը: — Ի՞նչ եզրակացութիւն պէտք է հանել այս առակին:

13. ԵՐԵՎ ԻՄԱՍՍՈՒԻՆՆ ԵՐԸ

1

Պաղտատի Խալիֆային անունը ելած էր իրեւ իմաստուն մարդ և շատ արդար զատաստան ընող: Երեք ընկերներ ճամրայ Ելան, Երթալ տեսնելու համար այս իմաստուն ու արդարադատ Խալիֆան: Ճամրան, անոնցմէ մէկր պահ մը գետինը զնեց ու բաւ:

— Ինկերներ, ուզտ մը անցեր է այս ճամրէն, մէկ աշքը կոյր և առջևի ակոաները թափած:

— Այո՛. — Հաստատեց երկրորդը, — մէկ կողմը ցորէն, միւս կողմը մէզը բեռցուած:

— Եւ վրան ալ ծերունի մը նստած, — շարունակեց Երրորդը:

Նոյն պահուն նկատեցին, որ մարդ մը հեւ ի հեւ իրենց կողմը կը վազէր:

— Տեսա՞ր ուզտ մը այս ճամրուն վրայ, — հարցուց մարդը մօտենալով:

— Մէկ աշքը կոյր և առջևի ակոաները թափա՞ծ: Մէկ կողմը ցորէն, միւս կողմը մէ՞զը բեռցուած: Վրան ծերունի՞ մը նստած, — յարեցին Երեք ընկերները իրարու հտեւէ:

— Այո՛, այո՛, — ուրախացաւ մարդը: Ո՞ր կողմը դնաց:

— Մենք շտեսանք դայն, — պատասխանեցին միւս-ները:

Մարդը չհաւատաց, դող կարծեց դանոնք և գնաց Խալիֆային գանգատելու:

Երեք իմաստունները, որովհետեւ իսկական իմաստուններ էին անոնք, հասան Խալիֆային պալատը: Երենցմէ առաջ, ուղաբին տէրը եկած եւ ամէն բան պատմած էր արդէն արդարագատ Խալիֆային:



— Եթէ չէք տեսած ուղարք, — Հարցուց Խալիֆան կասկածանքով, — Հասպա ինչ՝ զիտէք, որ մէկ աշքը կոյր էր եւ առջեւի ակռանները թափած, մէկ կողմը ցորեն, միւս կողմը մեզը բեռցուած եւ վրան ալ ծերունի մր նստած:

— Ես, — ըստ առաջին իմաստունը, — Եղբակացուցի որ ուղաբին մէկ աշքը կոյր էր եւ առջեւի ակռանները թափած, որովհետեւ ճամրուն մէկ կողմը միայն արածած էր եւ խոտերուն ալ միայն երկու քովերը կրծած, իսկ մէջտեղի մասը անեղծ էր մնար:

— Ես ալ, — բացատրեց երկրորդը, — Հասկցայ որ մէկ կողմը ցորեն, միւս կողմը մեզը բեռցուած էր,

որովհետեւ նստած տեղին մէկ կողմը թռչուններ կային, միւս կողմը՝ ձանձեր:

— Իսկ Ես, — չարունակեց երրորդը, — Հասկցայ որ ծերունի մր նստած էր վրան, որովհետեւ ձեռքերը դետին զնելով բարձրացած էր ուղտին կռնակը. ձեռքին նշանները կր տեսնուէին զետնին վրայ:

Խալիֆան չատ զարմացաւ, բայց ձայն չհանեց: Հրաման բրաւ, որ զիշերը հացկերոյթի մը հրաւիրեն Երեք իմաստունները: Հացկերոյթը փառաւոր անցաւ: Ամէնքն ալ կերան ու խմեցին մեծ ախորժակով: Բնչատեն, Երեք բնկերները վերջապէս քաշուեցան իրենց յատկացուած սենեակը:

— Մեր կերած բրինձը աղէկ բրինձ էր, բայց մեռերահուտ կր բուրէր, — յարտնեց առաջինը:

— Մեր կերած միսր աղէկ միս էր, բայց չան հոտ կր բուրէր, — վրայ բերաւ երկրորդը:

— Մեր իմած զինին աղէկ զինի էր, բայց արիւնի համ ու հոտ ունէր, — լրացուց երրորդը:

Խալիֆան, որ յատ էր այս խօսքերը, քննութիւն մր բացաւ անսնց ձչութիւնը հաստատելու համար: Քննութենէն Երեւան Եկատ, որ բրինձի արտը գերեզման է Եղեր նախաողէս. մորթուած դաոր չան մը կաթն էր ծեւը, իսկ խաղողը ձմլողին ոտքը դանակի մր հանգիպէր ու արիւնոտեր էր, և արիւնը խառնուեր էր զինին:

Խալիֆան կանչեց Երեք իմաստունները, մեծ պատիւններ բնձայեց անոնց եւ խոստովանեցաւ, որ իրմէ

աւելի իմաստուն էին անոնք: Իսկ ուղար կորսնցնողը
գլուխը կախ մեկնեցաւ ամօթահար:
Երկինքէն երեք խնձոր ինկաւ...

ԳԱՐ. ԵՊՍ. ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ

ԱՌԱՆ.— Կովը կը մեռնի, կաշին կը մնայ,
Մարդը կը մեռնի, անունը կը մնայ:

ԲԱԽՆՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խալիֆա.— Մարզարէի փոխանորդ, Թագաւոր:
Զննել, զիտել:
Հեւ ի հեւ— Հեւալով, դժուարաւ չունչ առնելով:
Անեղծ.— Անզթար, անկորուստ:
Հնծայել— Տաւ, նուիրել:

ԳԱՐԵԳԻՆ ԵՊՍ. ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ (1840-1892)՝ ԱՅԽՈՆՉ
հաւաքող մը եղած է հայկական հերիաքներու, աւանդութեամց
եւ գրոյցներու: Այդ բոլորը հրատարակած է առանձին գիրքներով.
«Քրոց ու բրոց», «Էլանանայ», «Թորոս աղբար», «Համով հոտով»
եւայլն: Ծնած է վաճ, մեռած է Պոլիս:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Երեք իմաստունները ի՞նչ ըրին ճամբան.
ի՞նչ ըսին իրարու: — Ուզտին տէրը ի՞նչ կարծեց զանոնք. որպէս
դիմեց: — Ի՞նչ խօսակցուքիմ տեղի ութեցաւ Խալիֆային եւ երեք
իմաստուններուն միջեւ: — Ի՞նչ ըրաւ Խալիֆան: — Հացկերայքէն
ետք ի՞նչ կարծիքներ յայտնեցին իմաստունները: — Ճի՞շդ էին
այդ կարծիքները: — Այս պատմութենէն կարելի՞ է եղրակացնել,
քէ Խալիֆան արդարադատ մէկն էր. ինչո՞ւ: — Ի՞նչ բամի մէջ կը
կայանար երեք ընկերներուն իմաստուքինը: — Որպէս պէտք է
տալ երկինքէն ինկաւ ինձորմերը:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Ստացական կը կոչուին այն
ածականները, որոնք բանի մը որո՞ւն պատկանիլը ցոյց
կու տան. օրինակ՝ իմ պայուսակս, քու հազուսդ, իր
մատնին: Ստացական ածականներ են իմ, քու, իր,
մեր, ձեր, իրենց:

Զեր այսօրուան դասին մէջ ցոյց տուէք ստացական
ածականները եւ անոնց քով ձեր կողմէն դրէք ուրիշ
ցոյցականներ:

14. Թ Բ Զ Ո Ւ Ն Ն Ե Ր Ո Ւ Ա Շ Խ Ա Ր Հ է Ն

1

Շատ թոշուններ կտարեալ ճշութեամբ կը նը-
մանցնին մարդկային ձայնը: Այս տեսակէտով ամենէն
ճարտարներն են թութակներն ու պապկանները, բայց
ո՛չ ամէնքը, այլ քանի մը տեսակները միայն: Ասոնք
կը յաջողին կրկնել ամէն բառ, նոյնիսկ աստիճան մը
կը հասկնան այդ բառներուն նշանակութիւնը եւ յար-
մար առիթներով կը զործածեն զանոնք:

Ժագո անունով թութակ մը կար, որ ճարտար խօ-
սող մըն էր: Ուշադիր էր ամէն բանի: Պատշաճ պա-
տասխաններ կու տար իրեն եղած հարցումներուն, կը
հնազանդէր տրուած հրամաններուն եւ կ'ողջունէր
եկող զացողները: Ուտելիք կ'ուղէր, երբ անօթենար:
Վերջապէս ճիշդ մարդու նման կը խօսէր, կ'երգէր, կը
սուլէր: Ահա՛ քանի մը օրինակներ իր արտասահմած
խօսքերէն: «Ճէ՛ր երէց, կ'աղաչեմ, նուշ մը: — Ծա-

ոայ ևմ, տիկին»: Եթէ դուռը զարնուէր, մարդու պէս
բարձրածոյն կը պոռար — «Ամէ՛ք, ծառայ ևմ: Պա-
տիւ ունիմ ձեղ ողջունելու»:

Երբ բան մը կոտրէր կամ թափէր, կը դոչէր աղեր-
սարկու ձայնով մը — «Ամի՛ ծեծէք զիս. ի՞նչ ըրի, ի՞նչ
ըրի»: Երբ «կրա՛կ» լսէին, կը ձայնէր. «Պո՛ւմ»: Երբ
տեսնէր, որ սեղանը կը շտկեն, կը պոռար — «Ճաշի
հրամեցէք»: Երբ զիշերը ստիպուէր տիրոջը սենեակը
անցընել, լուս կը մնար, որքան ատեն որ տէրը պառ-
կած ըլլար: Բայց երբ ուրիշ սենեակի մը մէջ զտնուէր,
արևոր ծագելուն պէս կ'երդէր, կը սուլէր, կը խօսէր:

Ժաքոյի տէրը կաքաւ մը ունէր. երբ առաջին ան-
դամ երգեց ան, թութակը անոր զառնալով լսաւ:

— Կեցցե՛ս, պղտիկ, կեցցե՛ս:

Երբ ժաքոյին տէրը մեռաւ, խեղճ թութակը դդա-
ցած ցաւէն հիւանդացաւ: Պարտաւորուեցան պղտիկ
անկողինի մը վրայ դնել եւ զուրդուրանքով զարմանել
զայն: Այդ վիճակին մէջ կը խօսէր եւ տիսուր ձայնով
մը կը կրկնէր յաճախ:

— Ժաքոն հիւանդ է. խեղճ ժաքոն:

Ծատ շանցած ինքն ալ մեռաւ:

Կին մը պատմած է ուրիշ ոչ նուազ ճարտարախօս
թութակի մը պատմութիւնը:

Այս թութակի մեղի տուող անձը, — ըսած էր այդ-
կինը, — երկար ատեն Արևելեան Հնդկաստան ապրած
էր: Թութակը կը խօսէր, բայց հոլանտերէն: Սորվե-
ցաւ նաեւ գերմաներէն ու Փրանսերէն: Ծատ յստակ

կերպով կը խօսէր այս երեք լեզուներն ալ: Ուշադիր էր
եւ յաճախ կ'արտասանէր այնպիսի խօսքեր, զորս իրեն
սորվեցուցած չէինք: Հոլանտերէն լեզուով ամբողջ
պարբերութիւններ զոց կ'ըսէր եւ գերմաներէն խօսքի
մը մէջ երբեմն հոլանտերէն բառ կը խառնէր, երբ այդ
բառին զերմաներէնը չղիտանար կամ չյիշէր: Հարցում-
ներ կ'ընէր, պատասխաններ կու տար, չնորհակալու-
թիւն կը յայտնէր: Վերջապէս կը խօսէր տեղին, ժա-
մանակին եւ մարդուն համեմատ:

Շատ կը սիրէր իր տիրուհին: Երբ ան ուտելիք
տար իրեն, կտուցը ձեռքին կը զպցնէր, իրը թէ համ-
րուրելու համար: Խսկ երբ տիրուհին մեռաւ, խեղճ
թոշունը խոր տիրութեամբ համակուեցաւ: Մեծ զրժ-
ուարութեամբ մնունդ կու տային իրեն: Յաճախ տի-
րուհին միտքը կ'իյնար ու կը հարցնէր.

— Ո՞ւր է տիկինը:

Տան բարեկամներէն մէկը, Գէորգ, Երկար ատենէ
ի վեր այցելութեան եկած չէր: Անոր վրայ կը խօսէին
եւ կ'րսէին, թէ քիչ ատենէն պիտի դար: Յանկարծ
թաթակը պոսաց:

— Գէորգը կու զայ կոր . . .

Պատուհանէն տեսած եւ ճանչցած էր:

ԱՌԱԾ — Զեռքդ նննդուկ մը ունեցիր,
Քան քէ աղաւի մը՝ տանիքիդ վրայ:

ԲԱՌԵՐ ՈՒ ՌԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ճարտար. — Ճարպիկ, յաջողակ:
Պապկա. — Թութակի տեսակ մը:
Պատշաճ. — Յարմար:

Երեց... Քահանայ:

Ազերսարկու... Աղաւանք ընող, աղաչող:

Կամաւ... Վայրի թռչուն մը՝ համեղ միտով:

Համակուիլ... Տոգորուիլ, լեցուիլ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ... Ո՞ր քռչումները եւ ո՞ր կենդամիները կը
նմանցնեն մարդկային ձայնը: — Ո՞ր քռչումը աւելի նարտար է
նմանցնելու եւ ո՞րը երգելու մէջ: — Ինչե՞ր կ'ընէր կամ կ'բաէր
ժամուն: — Թուրակները եւ առհասարակ կենդամիները կը զգա՞ն
ու կը մտածե՞ն: — Կրնա՞ք օրինակներ տալ: — Երկրորդ քուրա-
կին մասին ի՞նչ կը պատմէ հեղինակը: — Այս երկու քուրակնե-
րէն ո՞րը աւելի մտացի ու նարտարախոս է:

15. Գ Ա Խ Ա Թ Ն Ո Ւ Զ Ր Ա Մ Ա Ն Ը

(ՆՈՐ ԱՌԱԿ)

Թիւրեղ գաւաքն օր մը այսպէս
Ըստ քովի թիրեղ կամ զէնկ
Զըրամանին. — «Հըպարտ չեմ ես.
«Մենք երկուս ալ, ուզենք-չուզենք,
«Կը ծառայենք զազան մարդուն.
«Բայց ես թերնին կը մօտենամ,
«Դուն՝ ոստիքուն.
«Յանախ զինին ախորժահամ
«Կը լրնու զիս, քեզ՝ ջուրը յար.
«Կը մեղքընամ ըզքեզ, իրա՛ւ,
«Բայց չեմ կրնար
«Օգնել թընաւ...»:

Զըրամանին կախ շրբունքէն
Դող մը կարծես անցաւ յանկարծ.
Կ'ալեկոնծէր զինք ոխ ու քէն.
Կ'ուզէր դուրս տալ թերնին եկած
Ժահրը փրփրու. սակայն չէ որ
Ճշմարտութիւնն էր ըսած ան,
Եւ ինք ի՞նչպէս կրնար անոր
Սըլաքներուն տալ պատասխան...:

Ճիշդ այդ պահուն՝

Տանը կատուն

Մէկ ոստումով ցատկեց սեղան...
Բիւրեղ զաւաք, զէնկ զըրաման,
Երկուէր մէկ ինկան գետին...
Երբոր եկան հաւաքեցին՝
Զըրամանին չկար վնաս.
Գաւաքն եղած էր տասը մաս...:

* * *

Թէ իսկ կոտրիս՝ լաւ է թիւրեղ
Ըլլալ անշուշտ, քան թէ թիւրեղ.
Սակայն լաւ չէ հպարտանալ,
Երէ փայլիս, պըսպըղաս ալ...:

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՆԱՆ

ՀԱՅ ԱՌԱԿԱԳԻՒՄՆԵՐ. — Մեր մէջ գրական այս
սեռը — առակ — մշակած են Մխիթար Գօշ, Վարդան
Այգեկցի, Գարբիկը եպս. Այլազովսկի, Գեր. Վոր.
Քուշներեան, Վահան Վրդ. Տէր Մինասեան, Ար.
Խնկոյեան, Արշաւիր Դարբնի եւայլն:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Բիւրեղ - Զտուած ապակի. Հոս կը նշանակէ զտուած ապակիէ
չինուած (գաւաթ)։

Զէնկ կամ զինկ - Կապոյտի զարնող ճերմակ մետաղ մը
լնուլ - Լեցնել։

Յար - Շարունակ, միւտ։
Ժահր - Թոյն։

Սլաք - Նևա, փոխարեւորար՝ նետի պէս սիրտ ծակող խօսք։
Պապղալ - Փայլիւլ։

ՎԱՀԱՆ ԹԷՔԻԾԱՆ (1878-1945) - Գրագիտ եւ բանաստեղծ։
Գրած է զեղեցիկ քնրքուածներ որոնք իրատարակ ած Ին վեց
առանձին հատրմերով. «Հոգեր», «Հրաշո ի յորուրին», «Կէս
զիշերէն մինչեւ արշալոյ» «Սէր», «Հայերգուրի ն», «Տաղա-
րամ»։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ Օր մը ի՞նչ ըստ բիւրեղ գաւաթը: - Ին-
չո՞վ հպարտ էր ան: - Զրամաթը ինչո՞ւ չիրցաւ պատասխան մը
տալ: - Ի՞նչ պիտի ըսէր, եթէ ուզէր պատասխանել: - Յանկարծ
ի՞նչ պատահեցաւ: - Ի՞նչ դաս կրնանք քաղել այս առակին: -
Ասոր պէս ուրիշ առակներ կարդացած էք: - Ի՞նչ է առակը:

16. ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ ԿԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒԻ

1

Աբիսողոմ աղա քանի մը ժամ քնացաւ բազմոցի.
Վրայ: Յետոյ ելաւ, լոյսը վառեց, լուսցուեցաւ, հազ-
ուեցաւ եւ շիտակ գնաց պարոն Դերենիկի լուսանկար-
չատունը՝ իր լուսանկարը քաշել տալու համար։

Մտաւ սենեակ մը, որ լուսանկար պատկերներով
զարդարուած էր եւ ուր պարոն Դերենիկ նստած լրա-
գիր կը կարդար։

— Բարի եկաք, Աբիսողոմ աղա, սանկ հրամեցէ՞ք,
- ըսաւ պարոն Դերենիկ։

Յետոյ աշակերտին դառնալով նշանացի հրամայեց,
որ սուրճ ապսպրէ։

Աբիսողոմ աղա կ'աճապարէր. դարձաւ ըսաւ լու-
սանկարիչին։

— Ժամ առաջ քաշենք սա պատկերս, որովհետեւ
ստիպողական գործեր ունիմ. քանի մը մեծ մարդոց
այցելութեան պիտի երթամ։

— Շատ լաւ, — պատասխանեց պարոն Դերենիկ։

2

Աբիսողոմ աղա առաջին անգամ կը լուսանկար-
ուէր. լաւ մը չէր գիտեր, թէ ի՞նչպէս պատկեր կը
քաշեն։

— Կ'ուզեմ, որ, — ըսաւ, — պատկերս փառաւոր կեր-
պով քաշուի: Կ'ուզեմ թիկնաթոռի մը վրայ նստիլ եւ
առջեւս ունենալ երկու սպասաւոր ու մէկ աղախին։
Այնպէս ըրէք, իբր թէ ագարակի մը մէջ ըլլամ. ասդին

վարուցան ընեն, անդին կովերէն կաթ կթեն. ասդին ցանեն, անդին քաղեն. ասդին ոչխարները արածեն, անդին մածուն շինեն. ասդին ձմերուկ փրցնեն, անդին կարագ պատրաստեն. ասդին սագերը ջուրի մէջ լողան, անդին անտառին մէջ փայտ կտրեն, ասդին սայլերով ցորեն փոխաղբեն, անդին վերջապէս ինչ որ կ'ըլլայ տպարակի մը մէջ, տեսնուի պատկերին վրայ:

— Այդ բոլորը կարելի չէ պատկերին մէջ դնել, միայն քանի մը սպասաւորներ կրնամ կեցնել քովդ:

— Ինչո՞ւ չ'ըլլա՞:

— Որովհետեւ անկարելի է:

— Մեծ մարդոց համար ի՞նչպէս կ'ընէք:

— Անոնք աթոռի վրայ նստած կամ ոտքի վրայ քաշել կու տան իրենց պատկերը:

— Ի՞նչպէս ուրեմն կը հասկցուի անոնց մեծ մարդ ըլլալը:

— Պատկերը մեծկակ ու փայլուն կ'ըլլայ:

— Իմի՞նս ալ անանկ պիտի ըլլայ:

— Այո՛:

3

Արիսողոմ աղա կ'ուզէր, որ լուսանկարին մէջ յայտնի ըլլայ, թէ ինք մեծ մարդ է: Նորէն դարձաւ լուսանկարիչին եւ հարցուց.

— Ի՞նչպէս պիտի քաշէք պատկերս, ոտքի վրա՞յ թէ նստած:

— Ինչպէս որ կ'ուզէք:

— Դուք ի՞նչպէս կ'ուզէք. ի՞նչպէս հանեմ նէ աղէկ կ'ըլլայ:

— Զեղի համար ոտքի վրայ կը վայլէ:

— Շատ աղէկ. սպասաւորներս ալ դէմս պիտի կենան, այնպէս չէ՞:

— Այո՛:

— Ես դանոնք չախելու պէս կ'ըլլամ, անոնք ալ առջեւնին կը նային:

— Աքանչելի:

— Ծեծելու պէս կ'ըլլամ դանոնք, եւ վերջը բարկութիւնս իջած կ'ըլլայ:

— Աղէկ խորհած էք:

— Հաղուստներս ի՞նչպէս են:

— Բնտիր:

— Ուրիշ ժամացոյց մըն ալ ունիմ, ան ալ կրնա՞նք մէկ կողմերնիս կախել:

— Մէկ ժամացոյցը բաւական է, աւելին աւելորդ է:

— Այս հաղուստներուս համար յիսուն ոսկի տըւած եմ. անոնց կերպասին աղէկ եւ ընտիր ըլլալը ի՞նչպէս պիտի հասկցուի պատկերէս:

— Հոդ մի՛ բնէք, կը հասկցուի:

— Ինտո՞ր պիտի ցուցնես:

— Հանդիսաւ եղէք:

— Զկարծուի սակայն, որ հինգ ոսկինոց հակուստ է հաղածս:

— Այդ մասին անհող եղէք:

— Շատ լաւ:

Քանի մը վայրկեան ետք, պարոն Դերենիկ լուսանկուրի որահը առաջնորդեց Արիսողոմ աղան:

Սը՛ս... Արիսողոմ աղան կը լուսանկարուի ներսը:

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ

ԱՌԱՋ - Զադացպանին վրայ-զլուխը
ալիւրու կ'ըլլայ:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նշանացի - Աչքը թարթելով նաև ընել:
Ազախիմ - Սպասուհի:
Զախել - Կամ չեխել, յանդիմանել:
Ընտիր - Լաւ, պատուական.

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ (1843-1891) - Երգիծագիր: Ծնած է Ադրիանուպոլիս: Ռիսումը ստացած է ծմբավայրին մէջ: Վարած է ուսուցչական եւ այլ պաշտօններ: Հրատարակած է զանազան քերքեր. Գլխաւոր գործերն են «Ազգային ջոշեր», «Մեծապատիւ մուրացկաններ», «Քաղաքավարութեան վասմերը» եւայն.

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ - Գիտէ ք, թէ ով է Արիստոն աղան - Պարոնեամի ո՞ր գործէն առնուած է այսօրուաթ դասին միւրք: - Ուրիշ ի՞նչ «արկած»ներ ունեցած է Արիստոն աղան: - Ի՞նչ եզրակացութիւն կրնաք համել լուսամկարուելու այս պատմութենէն:

17. ԶԱՅՆԱԻՈՐ ԳԱՍՊԱՐ ԱՂԱՆ

1

ՄԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՀԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՀԸ՝ Զայնաւոր Գասպար, կունտ ու կլոր, կարմիր այտերով, շատ պոռուալէն ու զիէն ձայնը մարած, զուարթ ու կատակախոս մարդ մըն էր: Աստիճան առած էր եւ քահանայ պիտի ձեռնադրուէր, եթէ իր ամուրի ըլլալը արգելք չըլլար.

Նորեկ հոգաբարձուները իր խեղդուկ ձայնին չին հաւներ. Անոնցմէ մէկը, երիտասարդ ոսկերիչ մը, ինչն ալ ձայնաւորութիւն ընելու տենչին բոնուած, Կիրա-

կի առաւօտ մը եկ ու տնկուեցաւ դասին մէջ, Գասպար աղային քովիկը, եթէ ու բոլորովին կապտելու, գէթ մաս մը առնելու անոր իշխանութենէն:

Գասպար աղա չիր կրնար, առանց ձայնաւոր դասատուի մը աւագական իրաւունքները զոհելու, այս



կացութիւնը ընլունվէ, ուստի՝ հրա արեցաւ: Բարով եկար, բսին իլեն, ու կիսաւարտ քահանան բոլորովին բացը մնաց:

Հետպհետէ ուրիշ վարժարաններ մտաւ եկեղեցական երած շատութեան դասսաւուի պաշտօնով: բայց ա'լ առջի զուսրթ մարդր չիր: Զքաւորութիւնը, ի գերեւ ելած իր կոչումը՝ երիտասարդ ոսկերիչին ստուերը, ծերութիւնը, իր մարած ձայնը, — այս ամէնը միացան չէղ ձայնաւորին կեանքր գառնացնելու համար:

Անկէ ետք շրջուն տիրացու մը եղաւ. տօն օրե-

բուն՝ զիւղի աղքատ եկեղեցիները կ'երթար փոքրիկ
վարձքի մը փոխարէն, անեղծ պահելով իր ձայնաւորի
արժանապատուութիւնը։ Քալելով կ'երթար ամէն տեղ,
լւոնէ լւո, չարժելով կունտ զլուխը, կարծես թօթա-
փելու համար զայն պաշարող մտմտուքները։

2

Վերջին անգամ Ալէմտաղի պատահեցայ իրեն։
Հետիւան եկած էր Սկիւտարէն, չորս ժամ շարունակ
քալելով։ Հեռուէն ճանչցայ զինք, միշտ կարմիր այ-
տերով եւ ողելից ըմպէլիներէ ուռած ու թմթոկած իր
զէմքը։ Ինք չճանչցաւ զիս։ յետոյ՝ իմ բարեւելուս
վրայ, խորհեցաւ, յիշեց։ Մաքրուհեան վարժարանի
աշակերտ մըն էի ու սիրելի մնացած յիշատակներ
կ'արթիցնէի մտքին մէջ։ իր փայլուն, իր յաջող տա-
րիները զիտէի։

— Ո՞ւր են հիմա այն օրերդ, Գասպա՛ր աղա, —
բաի իրեն։

Երածիչտր սթափում մը ունեցաւ իր հոգիին մէջ։
ի՞նչ, միթէ ինք չէ՞ր առջի Զայնաւոր Գասպարը։

— «Արի» մը բսեմ ան մտիկ րը։

Ափսո՛ս, Երանի թէ չրսէր։ Դասէն, ուր զացեր էի
ունկնդրելու իրեն, ձայն մը չէր լսածս՝ որոշ ու հաս-
կրնալի, այլ մարմրած հառաշանք մը, որ կ'ելլէր աւեր-
ևալ խոռոշէ մը ու փոքրիկ եկեղեցիին բարեպաշտները
կը զարմացնէր։

— Ա՞յս է Պոլսէն եկած ձայնաւորը, — կը փսփսա-
յին մարդիկ իրարու։

3

Խեղճ մարդը ինքն ալ զդաց, որ իր անկումը ան-
յոյս էր ու վերջնական։

Գոնէ այս պարտութիւնը տեղի ունենար այն եկե-
ղեցիներէն մէկուն մէջ, ուր ա'յնքան ատեն լսուած էր
իր երգերուն ներդաշնակութիւնը, կամ այն կամարնե-
րուն ներգեւ, զորս իր որոտացող ձայնովը թնդացու-
ցած էր ատեն մը. ո՛չ, այլ լերան զլուխը, այս փոքրիկ
ու մթին մատուոխն մէջ, բանէ չհասկցող այս գիւղա-
ցիներուն առջեւ, որոնք կը ծիծաղէին իր վրայ. ի՞նչ
վերջաւորութիւն։

Եւ ես, որ զինքը ամենուն գոված էի, ես իրմէ
առաջ խոյս կու տայի, իր պարտութեան մասնակից
ըլլալու զգուշութեամբ։

Ա՛լ անդամ մըն ալ չտեսայ զինք, բայց իմացայ,
որ հիւանդանոցի մը մէկ անկիւնը մեռեր էր վերջա-
պէս, պարտուած զօրապետի մը պէս։

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱԿ

ԱՌԱԾ. — Ապրիլ կայ՝ երկաք է,
Ապրիլ կայ՝ արծաք է։

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կունտու. — Ճաղատ, մազերը թափած։

Ամուրի. — Զամուսնացած մարդ։

ՏԵՌՆ. — Փափաք։

Կապտել. — Յափշտակէլ, իլել։

Ի գերեւ ելլիւ. — Պարապը ելլէլ, չաղողիւ։

Էզ.՝ Թշուառ. ի ելմ, ո ժրս խոս:
Թ քափել.՝ Վրային նետել, մէկդի ձգւլ.
Հե խուն.՝ Ոռովզ, քաղելով.
Սրափում.՝ Աւ թնհար, խելքը գլուխը զար:
« Եր! » . Եկուեցական երգի մը անո՞նք է.

ՀԱՐՑՈՒԽՆԵՐ.՝ Ի՞նչ տեսով ւեն էր Զայնաւոր Գասպար:
- Ինչո՞ւ այլեւ չեմ հաւներ իր ձայնին: - Ի նշ էր իր պաշտօնէն հրաժարելու պատճառը: - Հրաժարելէն ետք ի՞նչ ըբաւ: - Ի՞նչ պատահեցաւ Ալէմտաղի եկելեցին մէջ: - Գասպար իմշէ՞ն զգաց, որ իր անկումը անյոյս էր: - Ի՞նչ էին իր անկման պատճառները. - Ինչո՞ւ պարտուած զրապեսի մը կը նմանցուի ան:
- Ի՞նչ զգացումներ արտայայտուած են այս գրուածքին մէջ:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ.՝ Թուական կը կոչուին այն ածականները, որոնք զոյականի մը քանի հատ, քանի երրդ կամ քանիական ըլլալը ցոյց կու տան. օրինակ՝ Երկու արռո, Հինդերորդ կարգ, Վեցական լսնձոր: Երկու, Հինդերորդ, Վեցական թուական ածական են:

Այսօրուան դասին մէջ ցոյց տաւէք թուական ածականներ, երէ կան:

18. ԵՐԲ ԱՅՆ ՕՐԵՐՈՒԻՆ ԵՐԱԽԱՅՑ ԷԼԻՌ

Զըմեռ իրիկուն մը ճնախին մօտիկ,
Ծերունի մայրը իր ճահիլ զաւկին
Այսպէս կը խօսէր.

— Ո՞րքան չ սր էիր, երբ այն օրերուն երախայ էիր:
Երբ աշխարհ եկար՝ լացիր, զաւակը.
Ու դուն անյատ սկ ծովուն մէջ դողդոց լոյսին պէս էիր:

Աչքերդ օր մը լսյսին դէմ բացիր
Ծովեզերքն ելլող խեցիի մը պէս,
Դուն ալ արեւին առջեւ բացուեցար,
Ու ա'լ խնդացիր, աղուոր զաւակը:

— Որքա՞ն չ սր էիր, երբ այն օրերուն երախայ էիր.
Ամէն իրիկուն, երբ ֆեզ գիրկս առած'
Աղրիւր կ'ներքայի,
Դուն կը հրեւուէիր
Ու գրկիս մէշէն կաք լուսընկային կը նետուէիր միշտ:
Ճերմակ բարիկներդ վեր կ'ներկարէիր
Ու կը փորձէիր աստղերը բռնել,
Լուսնակին լուսէ վարսերը քաշել:

Ե՛հ, քանի՛ պնզամ,
Երկունները, տան հողէ նրազը
Դուն վար ձրգեցիր.
Կարծեմ քէ ֆեզի այ ուլէս կը քրւէր,
Թէ աստղ մը՝ զաղտուկ՝ լուսնակին քովէն
Մեր տունն էր եկեր
Ու միշտ կամշեցիր,
Աստղերը վերէն միշտ վար կամշեցիր:

Ո՞րքան չար էիր, երբ այն օրերուն երախայ էիր,
Երբ վերը թռչող աղաւնեակի մը
Շուտք առջեւէդ կը սահէր հանդարտ,
Դուն կը հրճուէիր, վեր կը նայէիր,
Զեռքերդ իրարու կը զարթէիր միշտ
Ու կը բաղձայիր աղաւնեակ մ'ըլլալ,
Թըրչելու համար թեւեր ունենալ:
— Ո՞րքան չար էիր, երբ այն օրերուն երախայ էիր...

ՀԱՄԱՍՏԵՂ

ԱԶԱՏ ՈՏԱՆԱԻՈՐ. — Ազատ ու անկանոն կը կոչ-
ուին այն ոտանաւորները, որոնց մէջ իրարու կը յա-
ջորդեն ո'չ քէ հաւասար, այլ երկար ու կարծ տողեր,
առանց որոշ դասաւորութեան ու կանոնի եւ առանց
յանգի:

Մեր այսօրուան դասին նիւթ կազմող ոտանաւորը
ազատ ու անկանոն է:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ճահիլ կամ նահէլ. — Թուրքերէն բառ. կը նշանակէ դեռատի,
ժանուկ:

Անյատակ. — Յատակ չափեցող, չատ խորունկ:

Դողդոց. — Դողդողացող, էրերացող:

Խեցի. — Խովային կենանիներու կարծր պատեանը, կեղեւը:

Հրնուիլ. — Մաստիկ ուրախանալ:

Վարս. — Մազ, ծամ:

ՀԱՄԱՍՏԵՂ (1895—1966). — Գրագէտ եւ վիտագիր: Ծնած է 1895ին Խաբրերդի Փերչենն զիւղին մէջ: Գրած է կարծ պատ-
մուածքներ, իր հայրեմի գիւղին մարդերը եւ բարքերը պատկե-

րացնող: Այս պատմուածքներուն մեծ մասը ամփոփուած է «Գիւ-
ղը», «Անձրեւ» եւ «Քաջ նազար եւ 13 պատմուածքներ» անունով
հատորներուն մէջ: Գրած է նաև ընդարձակ վեպ մը՝ «Սպիտակ
ձիաւորը», «Առաջին սէրը» վիտակը, «Ազօքարան»ը եւայլն: Մե-
ռաւ 1966 նոյ. 27ին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞վ է այս ոտանաւորին մէջ խօսող անձը:
Որո՞ւ կ'ուղղէ իր խօսքը: — Ի՞նչ գլխաւոր գաղափարներ ար-
տայայտուած են մօքք խօսքերուն մէջ: — Ո՞րն է, ձեր կարծիքով,
ամենէն գեղեցիկ պատկերը այս ոտանաւորին մէջ: — Ի՞նչ է անոր
մէջ տիրող զգացումը:

19. «Ձ Ե Ր Մ Ա Զ Ա Փ» Ը

1

ԵՐՐԵԺՆ, ԵՐՐ կը մտածեմ իմ դպրոցական օրերեւս
մասին, կը յիշեմ մեր զպրոցի խոհարար պարոն Կա-
րապետը, այն փոքրահասակ ու վտիտ ծերունին, որ
ահազին ազդեցութիւն ունէր մեր ուսումնարանին մէջ:
«ՁԵՐՄԱՉԱՓ» կ'անուանէինք զինք, որովհետեւ իր
ուսերուն նայելով մենք յատակ կերպով կ'որոշէինք
տարուան չորս եղանակները: Երբ աշունը դար, ծառե-
րը սկսէին մերկանալ եւ մշուշը ծածկէր Արարատի գա-
զաթը, պարոն Կարապետի ուսերը աստիճանաբար վեր
կ'ելլէին, իսկ մինչեւ ձմեռնամուտ՝ կը հասնէին
ականջներուն մօտ: Զմրան, Արարատեան դաշտի այն
խիստ ձմեռը, որ եղեամը կը սառեցնէ մարդոց պեխե-
րուն ու յօնքերուն վրայ, պարոն Կարապետի ուսերը

այնքան կը բարձրանային, որ իր փոքրիկ գլուխը կը թաղուէր անոնց մէջ։ Սակայն գարունը բացուելուն պէս, անոր ուսերը հետզհետէ կ'իջնէին նորէն եւ մինչեւ ամառ կը ւտանային իրենց կանոնաւոր դիրքը։

Ահա այս պատճառով «ջերմաշափ» կը կոչէինք դայն։ Բայց, ի հարկէ, մեզմէ ո՛չ ոք կը համարձակէր այդ անունով կանչել դինք։

2

Պարոն կարապետ արագախօս եւ արագաշարժ ծերունի մըն էր, կարճ հասակով ու երկար ձեռքերով։ Ան շարունակ կը խօ էր դպրոցի կարկ ու կանոնի մասին, եւ այնքան շատ կը կրկնէր այս երկու բառերը, որ աշակերտները սկսան նաեւ «կարդ ու կանոն» կոչել դինք։ Երբ տևանէր, որ աշակերտ մը անկարգութիւն կ'ընէ կերպէ կամ կը վաղվղէ, մատը շարժելով կը պոռար։

— Կարդ ու կանոնով, կը հասկնա՞ս . . . այստեղ դպրոց է։

Երբ պէտք ըլլար տեսուչին տունը երթալ, հետը կ'առնէր իր բրդոտ կատուն եւ ճամրան կը պատուիրէր անոր։

— Կարդ ու կանոնով եղիր, անպիտա՞ն, կարդ ու կանոնով։ Որո՞ւն տունը կ'երթաս, դիտե՞ս . . .

Իրեւ դպրոցին խոհարարը, պարոն կարապետ այնքան քիւ կերակուր կը զրկէր սեղանատուն, որ, ինչպէս կ'ըսեն, անօթի կը նստէինք՝ սոված կ'ելլէինք սեղանէն։ Երբ տեսուչը բացատրութիւն պահանջէր իրմէ այս մասին, ան՝ ձեռքերը կախած՝ կ'ուզէր հասկըցընել, թէ դպրոցին մէջ պէտք է կարդ ու կանոն պահել։

— Կարդ ու կանոնը լաւ բան է, պարո՞ն տեսուչ, — խորհուրդ կու տար ան։ Եթէ աշակերտներուն շատ կերակուր տանք, մեզ մտիկ չեն ըներ։ Փորձով գիտեմ։

3

Պարոն կարապետ յաճախ կը կատարէր նաեւ հըսկեչի պաշտօն։ Ո՛չ միայն աշակերտներուն վրայ կը հսկէր բակին մէջ, աղե իրիկ ւնները կը շրջէր գիշերօթիկներուն ննջարանին լուսամուտներուն տակ։ տեսնե ու թէ ով ինչո՞ւ է զբաղած։ Երբեմն ա, կը մտնէր ննջարանէն ներս, ուզելով ստուգել, թէ քնացա՞ծ ենք, «կարդ ու կանոն»ով կ'ենք։

— Քնացէք, տղաք, — կ'ըսէր, եթէ արթուն տեսնէր մեզ։

Իսկ եթէ լոյսը մարած չըլլայինք, գլուխը կ'օրորէր ու կը մրմռար քթին տակէն։

— Ինչո՞ւ լոյսը չէք մարած . աս ի՞նչ կարդ ու կանոն է։

Մենք բոլորս կ'ատէինք զայն, բայց բերաննիս չէինք կրնար բանալ։ Միայն խոհանոցի մրոտած պատերուն վրայ կը զրէինք հաստ կաւիճով։ «Զափ-չափ չափ-ջերմաշափ»։

Մեր այս արարքը անպատիժ չէր մնար։ Նախ մեր կերակուրները կը պակսեցնէր, յետոյ կը գանգատէր տեսուչին եւ կը սաստկացնէր զիշերային հսկողութիւնը։

Օր մըն ալ, չեմ գիտեր ի՞նչպէս եղաւ, պարոն կարապետ արձակուեցաւ իր պաշտօնէն։ Ու երբ կատուն գրկած եւ արցունքը աչքերուն՝ անցաւ դպրոցին բակէն, աշակերտներէն ոչ ոք մեղքցաւ դինք։

— կ'երթամ, — կ'ըսէր ան ետին դառնալով, — կ'երթամ ուրիշ տեղ խոհարար կ'ըլլամ, բայց կը վախնամ, որ կարդ ու կանոնը խախտի այս դպրոցին մէջ...:

Ու գնաց՝ փոքրիկ գլուխը ուսերուն մէջ իրած:

ՍՏ. ԶՈՐԵԱՆ

ԱՌԱԾ.— Թէ որ եղունգ ունիս, բու զլուխդ ֆերէ:

ԲԱՐԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Վախտ.— Նիշար:

Ուսումնարան.— Ուսում առնելու տեղ, դպրոց:

Եղիսամբ.— Սառած մէկ կամ նուրբ ցող:

Լուսամուտ.— Լոյս մտնելու տեղ, պատուհան:

Խրիլ.— Ընկումիլ, թաղուիլ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ո՞վ էր «զերմաշափ»ը. ի՞նչ տեսակ մէկն էր ան: — Ինչո՞ւ այդ անունը տուած էին իրեն: — Ուրիշ ի՞նչ անունով կը կոչէին զայն. ինչո՞ւ: — Ի՞նչ պաշտօններ կը կատարէր պարոն Կարապետ: — Աշակերտները կը սիրէին զիմք: — Ի՞նչ քերուքիններ կը գտնէին իր վրայ: — Ինչո՞ւ հանուեցաւ իր պաշտօնէն: — Արդար կը գտնէին իրեն տրուած պատիժը:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ.— Անորոշ կը կոչուին այն ածականները, որոնք անորոշ իմաստ մը կու տան գոյականին. օրինակ՝ ուրիշ մարդ մը, ամէն գիրք, նոյն բառը, «չ մէկ ձայն»:

Անորոշ ածական են ամէն, բոլոր, ոչ մէկ, որեւէ, այսինչ, այնինչ, ուրիշ, միւս, իւրաքանչիւր, այսչափ, այնչափ, որքան, քանի քանի, այսպէս ելն:

ՅՈՎԱԶԻՆ ԵՒ ԱՐՁՈՒՆ ԿՐԻՒԻԾ

1

Յովազը դուրս եկաւ իր ժամանակաւոր որջէն: Կոր զլուիլը եւ երկար պոչը կախ, կատուի նման մոլտալով, դարաւանդէն վար նայեցաւ, յօրանջեց ու գնաց ստուզելու, թէ փորձանքի չէր ենթարկուած արդեօք իր որսը:

Տեսաւ, որ քարայծին միայն ոսկորներն էին մնացած: Սաստիկ բարկացաւ, պոչով հարուածեց գետինը և դոսաց երեք-չորս անգամ — խուրակ... խուրակ... խուրակ... խուրակ...

Հոտոտեց, ձիւնին մէջ կտոր մը մսախառն ոսկոր դուաւ և թաթը երկնցուց: Յանկարծ բան մը դուրս եկաւ ձիւնին մէջէն, ճանկեց յովազին թաթը եւ այնպէս սեղմեց, որ զաղանը ցաւէն գոռաց:

Յովազը արիւնոտ աչքերով հետազոտեց շրջապատը եւ տեսաւ հեռուն ննջող արջը:

Խեղան բրդոտ... դեռ բոլորովին ուշքի չէր եկած, երբ զդաց, որ մէկը իր շալակը թռաւ, ժանիքները խրեց վիզը եւ սկսաւ ծուատել իր կողերը:

Անակնկարի եկած արջը վեր ցատկեց պառկած տեղէն եւ այնպէս զոռաց, որ ամբողջ ձորը դղրդաց:

2

Հիմա կհանքի ու ժահուան կոիւ մը տեղի կ'ունենար երկու գաղաններուն միջեւ. մէկը օժտուած էր մէծ ուժով, միւսը՝ ճարպիկութեամբ: Արջը կ'աշխա-

տէր մէջքէն ցած նետել անկոչ հեծեալը, բայց ի զուր:
Յովազը ակռաներով ու առջեւի թաթերով ամուր բըռ-
նած էր իր հակառակորդին վիզը, իսկ ետեւի թաթե-
րուն սուր մաղիներով կը գզէր անոր կողերը:

Արջը, ցաւէն գոռալով, ժայռերուն եզերքը հա-
սաւ, ապա ետ վազեց, գլխու վրայ դարձաւ ձիւնին



մէջ եւ յովազը առաւ իր տակը: Այն ատեն նենդ թշնա-
մին ժանիքներով կախուեցաւ արջուն դունչէն եւ առ-
ջեւի թաթերուն ճանկերը մխեց անոր վիզը:

Խեղճ բրդուը սարսափահար փախաւ, վազեց
ժայռերուն կողմը, պահ մը կանդ առաւ, երերաց ու
զլորուեցաւ անդունդը: Իսկ յովազը, չարագործի նման
զլուխը կախ, լուռ ու մունջ առաջ զնաց անհաստատ
քայլերով եւ անհետացաւ ժայռերուն ծերպերուն մէ:

Վ. ԱնԱնեԱն

ԱՐԱՄ.— Մուկը իր դրան առիւծ է:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Յովազ.— Կատուազզիներու պատկանող գիշակեր գազան, գեղեցիկ
մորթով, երկայն ու թաւամազ պոչով:

Կոր.— Կորացած, գէպի վար ծռած:

Հետազօտել.— Քննել, պրատել, ուսումնասիրել:

Բրդու.— Բուրդը կամ մազը առատ. փոխարերարար՝ արջ:

Ծուատել.— Պատառ-պատառ, բզիկ-բզիկ ընել:

Անկոչ հեծեալը.— Ակնարկութիւն՝ յովազին:

Նենգ.— Խարդախ, խարերայ:

Դումչ.— Անասուններու կզակը, քիթ-բերանը:

Ծիրայ.— Ճեղք, ճեղքուածք:

ՎԱԽՏԱՆԳ ԱՆԱՆԵԱՆ.— Գրագէտ: Նմած է Դիլիջան (Հայա-
տամ), 1905ին: Նախակրթութիւնը ստացած է իր ծմնավայրին
մէջ: Գրել սկսած է 1928ին: Իր գլխաւոր գործերն են «Որսորդա-
կան պատմուածքներ», «Մամկութիւնը լեռներում», «Սիւամի
ափիմ», «Յովազանորի գերիները» եւայլն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ ըրաւ յովազը եւ ի՞նչ տեսաւ: - Զիւ-
մին մէջէն յանկած ի՞նչ դուրս եկաւ: - Կրմա՞գ նկարագրել յո-
վազին եւ արջուն կոփւը: - Ի վերջոյ ո՞վ յաղբուեցաւ:

ՆԱՐԱԴՈՒԹԻՒՆ.— Նկարազրեցէք կատուի մը եւ
շունի մը կոփւը:

21. ՎԱՐՈՒԿԱՆ ՀԱՅԵՐ

Կր քափառէր . որբանցէն խուսափած . . .
Ըմբռուտ մ'էր ան : Զէր հանդուրժեր , որ կրկին
Դառնալէ եսք ծոցն ազգութեան գրկարաց ,
Խեղն ու սղորմ ու անբրոիչ տրայտի՞ն . . . :

Կր քափառէր . . . : Յանկարծ , շեշտին հիացած ,
Հայ մեծասուն մ'ըսաւ . «Կ'ըլլա՞ս իմ որդին :
Քեզի ուսում , քեզի պիրճ կիանք , սիրոյ զա՞նձ . . .
Կերպարանիիդ . ան'ս , չի վայլեր ցնցոտին» :

Լրուց տրգան՝ խածած շրբունքը դողդոչ . . .
Եւ երբոր եւ վասնեց արցունեն ու կսկիծ ,
«Ո՛չ , ըսաւ ան : Հայրս ալ հարուստ մըն էր . . . Ո՛չ :

Պիտի մընամ ես որդեզիրն իմ ազգիս ,
Լոկ ըլլալու համար անոր պարտական» :
Եւ աւելցուց . «Գիտե՞մ ես պարտէս վաղուան . . . » :

ՎԱՀՐԱՄ ԹԱԹՈՒԿ

«ՏՈՒՆ» ԵՒ ՔԱՌԵԱԿ .— Ոտանաւորի մը իւրա-
քանչիւր հատուածը առհասարակ կազմուած կ'ըլլայ
չորս տողէ եւ «տուն» կը կոչուի : «Տուն»ը կրնայ կազ-
մրիի հաեւ երկու , երեք կամ աւելի տողերէ :

Չորս տողնց ոտանաւոր մը քառեակ կը կոչուի :

ՏՈՒՆ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խուսափիլ .— Խոյս սալ , փախչիլ :
Ազորմ .— Խեց , խղճալի , ողորմելի :
Տուայտիլ .— Տառապիլ :
Մէծասուն .— Հարուստ , ունեւոր :
Ուրին .— Ճախ , փառաւոր :
Վանել .— Ետ մշել , զսպել :
Կոկիծ .— Խաստիկ ցաւ :
Որդեզիր .— Հոգէզաւակ :

ՎԱՀՐԱՄ ԹԱԹՈՒԿ .— Գրագէս եւ բանաստեղծ : Գրած է ֆիչ
քիւով . բայց աղուոք քերպուածներ . որոնք երկու առանձին հա-
ստաբներով լոյս տևսած են՝ «Անենայն զգուշութեամբ» եւ «Հիմ
ու նոր տաղեր» խորագրով : Մեռած է 1943ին . Գրանա:

ՀԱՐՑՈՒՄ ՄԵՐ .— Այս ոտանաւորին մէջ յիշուած որքը ինչո՞ւ
փախած էր որբանցէն եւ ի՞նչ բանի չէր հանդուրժեր : — Հայ
մեծասուն մը ի՞նչ ըստ իրեն : — Ի՞նչ պատասխանեց ինք : — Ին-
չո՞ւ կ'ուզէր իր ազգին որդեզիրը մնալ : — Ի՞նչ իմաստով գոր-
ծածուած է «Գիտեմ ես պարտէս վաղուան» բացատրութիւնը : —
Կրնա՞ք ըսել . թէ ի՞նչ է այդ պարտէր : — Ի՞նչ նկարագրի տէր
մէկն է այս ոտանաւորին մէջ յիշուած որքը : — Հեղինակը որո՞նց
կ'ակնարկէ «Վակուան հայեր» բացատրութեամբ :

22. ՍԱՓՐԻՉ ԶԼ

1

Օրիորդ կաման ըսաւ, որ պէտք է կտրել տամ մազերս : Մայրս ըսաւ, որ մազերս կտրուելու պէտք ունէին : Եղբայրս՝ Գրիգորը ըսաւ, որ անպատճառ կտրել տալու էի մազերս : Ամբողջ աշխարհ կ'ուզէր, որ մազերս կտրուէին : Գլուխս շատ խոշոր էր աշխարհին համար : Ուստի՝ աշխարհը ըսաւ.

— Շատ սեւ մազեր ունիս : Ո՞վ կը կարծես ինք-
փինքդ :

— Ինքզինքս, — պատասխանեցի ես, — ես ինքզինքս
ուեւէ մէկը չեմ կարծեր : Շատ զբաղած եմ մազերս
կտրել տալու համար : Այս է ամբողջ պատճառը : Ինչ-
ո՞ւ կտրել պիտի տամ մազերս . ի՞նչ յանցանք ունին
առատ մազերը :

— Ե՞րբ պիտի կտրես մազերդ, — հարցուցին բո-
լորը :

— Ի՞նչ է պատճառը, որ մազերդ չես կտրեր, —
հարցուց եղբայրս՝ Գրիգորը :

— Յիշէ Սամսոնը, — պատասխանեցի ես : Յիշէ՝
Սամսոնի բարկութիւնը, երբ կտրեցին իր մազերը :

— Այդ տարբեր բան է, — առարկեց եղբայրս՝ Գրի-
գորը : Դուն Սամսոն չես :

— Ո՞հ, ո՞չ, — պատասխանեցի ես, — ի՞նչ դի-
տես, թէ ես Սամսոնը չեմ : Ի՞նչ բան ենթադրել կու
տայ քեզի, թէ ես Սամսոնը չեմ :

Ուրախ էի, որ աշխարհը խռոված էր ինձմէ : Օր
մը, սակայն, ձնձոռւկ մը փորձեց բոյն շինել մազերուս

մէջ : Ուստի՝ աճապարանքով դացի սափրիշի խանութ
մը, որ կը գտնուէր քաղաքին վերի մասին մէջ :

2

Մարիփողա փողոցին վրայ կար հայ սափրիշ մը,
որուն անունը Արամ էր : Ան թերեւս ազարակապան
մըն էր, կամ նոյնիսկ դարբին մը եւ կամ հաւանաբար
փիլսոփիայ մը :

Ես իրապէս չէի գիտեր, թէ ան ի՞նչ էր : Միայն
զիտէի, որ պղտիկ խանութ մը ունէր Մարիփողա փո-
ղոցին վրայ եւ իր ժամանակը կ'անցընէր հայերէն թեր-
թեր կարգալով, զլանիկներ փաթթելով ու ծխելով եւ
անցորդները դիտելով :

Ես երբեք տեսած չէի, որ ան մազ կտրէր կամ մէկը
ածիլէր, թէ և կ'ենթագրեմ, որ մէկ-երկու անձեր իր
խանութը կը մտնէին սխալմամբ եւ ամենայն անմեղու-
թեամբ :

Ես դացի Արամին խանութը Մարիփողա փողոցին
վրայ եւ արթնցուցի զինքը : Ան պղտիկ սեղանի մը առ-
ջեւ նստած կը քնանար, ու առջեւն ալ հայերէն բաց
զիրք մը կար :

— Մազերս կը կտրեմ . միայն քսանըհինդ սենթ
ունիմ, — լսի հայերէն :

— Ա՛չ, — բացադանչեց ան, — ուրախ եմ քեզ տես-
նելուս : Ի՞նչ զեղեցիկ մազեր ունիս :

— Ամէն մարդ կ'ուզէ, որ մազերս կտրել տամ, —
աւելցուցի ես :

— Աշխարհը այդպէս է, — ըսաւ ան, — միշտ քեզի
կ'ըսեն, թէ ի՞նչ պէտք է ընես : Ի՞նչ է յանցանքը քիչ
մը մաղին : Ինչո՞ւ այդպէս կ'ընեն : Դրամ չինէ, կ'ըսեն

քեզի . ագարակ մը զնէ , այս ըրէ , այն ըրէ : ԶԵՆ ՄՊԵՐ
ԹՈՂՈՒԼ , որ մարդ խաղաղ կեանք մը ապրի :

— Կրնա՞ս մազերս բոլորը կտրել , որպէս զի մար-
դիկ երկար ատեն չխօսին անոնց մասին , — Հարցուցի
ես :

3

Նստայ աթոռին վրայ , ու ան սկսաւ կտրել մա-
զերս : Շատ տպեղ կերպով կտրեց մազերս :

Ես զարմացայ , թէ ի՞նչպէս ասկէ առաջ այցելած
չէ սափրիչ Արամին . թերեւս ամենահետաքրքրական
մարդն էր ան ամրող քաղաքին մէջ : Երբ խանութը
մտայ , իր արթնալու , խօսելու , քալելու եւ շարժելու
ձեւերէն հասկցայ , որ ան կարեւոր մարդ մըն էր , թէն
պարզ սափրիչ մրն էր Մարիկիոպա փողոցին վրայ :

Երբ վերջապէս աթոռէն ելայ ու հայելիին մէջ նա-
յեցայ , տեսայ տարօրինակ անձնաւորութիւն մը , որ ես
էի : Մազերս բոլորը դաշած էին :

Քսանինկ սենթ վճարեցի սափրիչ Արամին եւ
տուն գացի : Ամէնքը սկսան ծաղրել զիս : Եղբայրս
Գրիգորը լսաւ , որ ինք երբեք չէր տեսած մազերու
այդպիսի յիմար կտրուածք մը : Բայց ես հոգս չըրի :

Աչքիս առնեն է միշտ սափրիչ Արամը , որ չուրջ
յիսուն տարեկան էր , իսկ ես՝ տասնրմէկ : Ինձմէ աւե-
լի բարձրահասակ չէր եւ ինձմէ ալ աւելի չէր կշռեր ,
բայց իր դէմքը՝ դէմքն էր մարդու մը , որ հասկցող է ,
որ իմաստուն է և որ անաղնիւ չէ :

ՈՒԽԼԵԼՄ ՍԱՐՈՅԵԱՆ

ԱՌԱԾ : — Գիրկս նստեր է , մօրուքս կը փետէ :

ԹԱԼՈՒՅ ՈՒ ԹԱՑԱՏՐԱՒԹՈՒՆԵՐ

Սամունի : — Խարայերացիներու գտառառուներէն մէկն էր . հոշակաւոր
էր իր ահաւոր ուժովք , որ կը վերապրուէր իր երկար ու ա-
ռատ մազերուն :

Գլանիկ : — Միկարէթ :

Սենք : — Ամերիկան դրամ , տոլարին մէկ հարիւրէրորդ մասը :

ՈՒԽԼԵԼՄ ՍԱՐՈՅԵԱՆ : — Տաղանդաւոր հայ զրագէտ , որ Ամե-
րիկա կ'ապրի եւ անզիերէն կը զրէ : Գրած է բազմաթիւ կարճ
պատմուածքներ , որոնք ամփոփուած են տանձին հատորներու
մէջ : Իր պատմուածքներէն շատերը բարգմանուած են հայերէնի :

ՃԱՐՑՈՒՄՆԵՐ : — Ինչո՞ւ ամեն մարդ կ'ուզէր . որ այս զըր-
ուածքին հեղինակը կտրել տար իր մազերը : — Երկար մազերը
անպատեհութիւն մը կը ներկայացնե՞ն : — Ո՞վ էր Արամ , ի՞նչ
տեսակ մէկն էր ան : — Ի՞նչ խօսակցութիւն տեղի ունեցաւ իր եւ
հեղինակին միջեւ : — Ի՞նչ տպաւորութիւն ունեցաւ հեղինակը
սափրիչ Արամի մասին : — Գոհ մնա՞ց անկէ : — Ի՞նչ առաւելու-
թիւններ կը տեսնէք այս գրուածքին մէջ : — Ի՞նչ զգացումներ ար-
տայայտուած են հոն :

23. Մ Ա Մ Ա Յ Ի Ս Պ Ե Ս . . .

1

Բարենպատակ բնկերութենէ մը յանձնարարուած
էր ինձի այլ կինը, անային գործերուո համար։ Իր
զէմքը այն բացառիկ տղեղութիւններէն էր, որոնց
հանդէպ արգահատանքի զգացումը տեղի կու տայ տե-
սակ մը խորշանքի։

Իր բերած նամակը չբացած, մերժումի խօսքեր կը
փնտուի մտքիս մէջ։ արդէն ուրիշ մը զտած ևմ կամ
առ այժմ պէտք չունիմ, պիտի ըսէի իրեն, երբ սկսայ
աշքէ անցրնել նամակը։

— Տառապած կին մը, զինով ամուսին մը ևւ փոքր
դաւակ մը, — ըստած էր նամակին մէջ։

Գութը յաղթեց։

— Վաղը եկէք աշխատելու, — ըսի իրեն։

Ամէն օր կու զար աշխատելու, լուս ու մունջ։ Ա-
մէն անդամուն ալ զէմքին վրայ տեղ մը կապուտցած
կ'րլար, կամ չրթունքը ուստած ևւ կամ աշքին տակ
սեւ զիծ մը կազմուած։

— Ամուսինս, — կ'րսէր ժպակիւ փորձելով, — էր ծեծէ
զիս։

2

Օր մըն ալ հետը բերաւ իր փոքրիկ աղջիկը։

Չորս տարեկան աղջնակ մըն էր, զարմանալի զե-
ղեցկութեամբ։ Ներս մտնելուն պէս սկսաւ մէկ առար-
կայէն միւսը վաղել, հետաքրքրութեամբ դիտել որեւէ

բան, որ ուշադրութիւնը զբաւէր։ Արդէն իր զբանը
լեցուցեր էի պտուղով ու խաքարեղէնով, երբ վերջա-
պէս բարեհաճեցաւ երեսս նայիլ ևւ շաքարները ցոյց
տալով։



— Մամայիս ալ տուր, — բար չրամայական ձեւով
Ժը։

Ալ ամէն անդամ լնկերացաւ մօրը։ Երբ տեսնէր,
որ յաղնած է մայրը, յօնքերը կիսուած մօտս կու զար ևւ
կ'րսէր յանդիմանական չեշտով։

— Մամա յոզնեցա՛ւ . . .

Օր մը, զիս երկա՞ր գիտելէ ետք, յանկարծ հարցուց.

— Զեր տունը հայրիկ շունի՞ :

— Ո՞չ, — բայ ժպտելով :

— Ո՞չ, — զոչեց, — մեր հայրիկը միշտ կը ծեծէ ժամաս. ևս այ հայրիկս կը ծեծեմ, տես, ասա՞նկ...

Ու փոքրիկ բռունցքը սեղմած՝ սկսաւ զարնել թիկ-նախոսին :

Աստուած իմ, ի՞նչ կեանք էր այս փոքրիկին կեանքը. զինոյ հայր մը և ահռելի կերպով տղեղ մայր մը...

3

Արտշեցի սիրուն պաւպրիկ մը զնել իրեն համար: Շատ մը վաճառառուներ այցելեցի, միշտ աւելի աղուորբ միասներով: Վերջապէս ընարեցի չքեզօրէն հագուած պաւպրիկ մը, զեղեցիկ ու մանաւանդ ժպտուն:

Աստուն, բատ իր սովորութեան, փոքրիկը ուրախ ուրախ սենեակս մտու ու ինձի մօտենալով.

— Պատմէ՛ սիրուն իշխանուհին պատմութիւնը, — բատ:

— Քեզի ցոյց պիստի տամ սիրուն իշխանուհին, — պատմախանեցի խորհրդաւոր կերպով:

Ու գանգագօրէն վերցացի տուփին կափարիչը: Փոյրիկը, շանչը բռնած, անշարժ կեցած էր: Դէմքին գրայ փախն ի փոխ կը կարդացուէին հիացում, զարժանք, ուրախութիւն: Ծուցաւ, աւելի մօտէն տեսնելու համար: Լուս էր միշտ:

Ժամանակ մը զինք իր հիացման մէջ ձգելէ ետք, հարցուցի մեղմորէն:

— Բաէ՛ նայիմ, սիրո՞ւն է իշխանուհին:

— Այո՛, շատ սիրուն է:

Եւ աչքերը պուպրիկին յառած՝ աւելցուց.

— Մամայիս պէս...

ՊԵՐՃՈՒՀԻ ԲԱՐՍԵՂԵԱՆ

ԱՌԱՆՑ. — Զլացող մանկան կաթ չեն տար:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Արգահատամբ. — Գութ, կարեկցութիւն:

Խորշամբ. — Զգուանք, զարցանք, նողկանք:

Կիտել. — Կծկել, կնճռել, յօնքերը կիտել կը նշանակէ բարկանալ:

ՏԻԿԻՆ ՊԵՐՃՈՒՀԻ ԲԱՐՍԵՂԵԱՆ. — Դրագիտուիի: Գրած է սիրուն պատմուածքներ, որոնք ամփոփուած են «Փոքրկէն վերջ» անունով հատորի մը մէջ: Մեռած է 1941ին, Փարիզ:

ՀԱՐՃՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ տպաւորութիւն ունեցաւ հեղիմակը՝ իրեն յանձնարարուած կնոջ մասին: — Ի՞նչ տեսակ կիմ մըն էր ան: — Իմչո՞ւ դժբախտ էր: — Մօրը պէ՞ս էր աղջիկն ալ: Ի՞նչ տարբերութիւն ունէր անկէ: — Փոքրիկը կը սիրէ՞ր մայրը. ինչո՞վ արտայայտուած էր այդ սէրը: — Կը սիրէ՞ր հայրը: — Օք մը ի՞նչ խօսակցութիւն սեղի ունեցաւ հեղիմակին եւ փոքրիկ աղջկան միջեւ: — Հեղիմակը ի՞նչ զնեց փոքրիկին համար: — Ի՞նչ զգացումներ արտայայտուած են այս զրուածքին մէջ: — Նմողական սիրոյ մասին ի՞նչ պատմութիւններ գիտէ:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ — Դերանունը բառ մըն է, որ ամուսի մը տեղը կը դրուի, զայն չկրկնելու համար. օրինակ՝ ծոյլ տղան դասերուն մէջ չի յաջողիր. ինք չի հետաքրքրուիր անոնցմով, որովհետև անոնք դժուար կու գան իրեն։ Այս նախադասութեան մէջ ինք, անոնցմով, անոնք, իրեն դերանուն են։

24. Ի Մ Ս Ղ Ա Ք Ս

Մէկ գաւկի տեղ, զոր չընծայեց ինձ Աստուած,
Երկու հարիւր քառսուն զաւակ ունիմ ես.
Եւ այս ծըփուն ծաղիկներուն մէջ բացուած՝
Հարուստ է կեանէս իբր անսահման մէկ պարտէզ։



Այս պճըտուն աստղերը զիս կը քամե՞ն,
Բայց իմ երկինէս անոնցմով միշտ կ'ըլլայ վառ,
Ու կը մոռնամ ես իմ խոնջէներս ամէն,
Երբ կը շնչեմ անոնց գեղգե՞ղը պայծառ։

Շուրջըս պատող փաղանգին մէջ սիրական,
Այս հոծ տարմին, որ կը նախրէ դէպի քոց,
Կը զգամ լըսել տըրովն իմ հին մանկութեան։

Ու կը գրկեմ սիրով նայուածքն իմ, տըղոց.
Եւ այս անոյշ դափնիին տակ, ի վերջոյ,
Թիտի քըւէր մահըս իսկ այնիքան հանոյ։

ԶԱՐԵՀ ՊԼՊՈՒԽ

ՔԱՌԵԱԿ ԳՐՈՂՆԵՐ — Քառեակը տաղաչափական ձեւ մըն է, որը պարսիկները ստեղծած են առաջին անգամ։ Քառեակներ գրած են Նահապետ Քուչակ, Յովի. Թումանեան եւ ուրիշներ, իսկ օսարներէն՝ պարսիկ հոչակաւոր բանաստեղծ Օմար Խայեամ։

ՔԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ծփուն — Ծփացող, ալիքի պէս չարժող։

Պնիտուն — Փայլփլուն, վառվուն։

Խոնջէնք — Յողնութիւն։

Կեղզեղ — Երգ։

Փաղանգ — Խումբ։

Հոծ — Ախու։

Տարմ — Մանուկներու (կամ թոշուններու) խումբ։

Ճախրել — Թոչիլ, սլանալ։

Դափնի — Անթառամ ծառ մը, որուն տերեւններով կը պսակէին
Հին ատեն յաղթական զօրավարներն ու բանաստեղծները։

ԶԱՐԵՀ ՊԼՊՈՒԽ (1892-1961) — Բանաստեղծ եւ ուսուցիչ։
Խնած՝ Ատափար (Թուրքիա), մեռած՝ Պուքէշ (Ռումանիա)։
Եր ոտանաւորմերուն մէկ մասը հրատարակուած է առանձին հատորով, որ կը կոչուի «Ճակատագրի փուշիմ վրայ»։

ՀԱՐՅՈՒԹՅՈՒՆԻ. — Որո՞նց կ'ակնօրիէ հեղինակը «երկու հարիր ֆառան գալով ունիք բախով»: — Ենչ կը նմանցնէ ան իր աշակերտները: — Ենչ կը լիցեցնն անոնք իրեն: — Կը սիրե՞ զանոնք: ինչ ու յաջանիք է: — Ենչ պատցումներ արտայայտուած են այս ուստիւորին մեզ: — Կրթա՞ բախ. թէ այդ զգացումներէն ամենին աւելի ո՞րք աղդեց ձեր վրայ:

25. Դ Պ Ռ Ո Ց Ի Ն Մ Է Զ

1

Առաջին անգամ վարժապետ ինձի տուաւ այրենարանը: Հիմա ալ զես աշքիս առջեւն է կարծես խոսչոր տառերափ տալուած այդ վարքիկ զիրքը: Անոր ճակատին վրայ նկարուած էր մեծ խաչ մը, որոն ներքեւ սու բառերը գրուած էին: « Խաչ, օդնեաւ ինձ»:

Քանի մը տմիս չարանակ, երես խաչակնիքիով կը կրինի այլ երեք բառերը: Վարժապետս կ'ըսէր, որ եթէ ամէն զասի սկիզբը խաչն օդնութիւն չխնդրենք, բան չենք կրնար սորմիլ: Բայց կը թուէր, թէ խաչն ալ երես վարձուցած էր ինձմէ: կարծես ինձի խելք չնորհելու բնու նոդասկ չունէր . . . :

Այլուրենը շտա անախորժ տալուորութիւն ձգած էր վրաս: Գիշերներն անգամ հանգիստ քուն չունէի: Երազներուս մէջ նոյնքան կը տանձուէի, որքան դպրոցին մէջ, զասի տան: Ինձի այնպէս կը թուէր, թէ չո զիրք, կառափիք նման զիմացս կեցած, իր դպուիլի շէմքը ծառնելով կ'ուզէր վախցնել զիս: Բան, մեծ

մողէզի մը նման, կարծես վրաս կը վազէր: Ամենէն աւելի կ'ատէի ճէ զիրք. ան միշտ վիզը ծռած ուղտի կերպարանք ունէր, իսկ ես շատ կը վախնայի ուղտէն:

Բայց եթէ կար տառ մը, զոր ես շատ կը սիրէի, ան ալ օ—ն էր: Ամենէն առաջ ճանչցայ զայն, որովհետեւ անիկա նման էր իմ բարի քրոջս՝ Սոնայի բոլորակ աչքերուն . . . :

2

Հարուստի տղաքը բացառութիւն կը կազմէին մեր դպրոցի խիստ կարդապահութեան մէջ: Շատ բան կը ներուէր անոնց: Դասարանին մէջ առաջին տեղը կը նստէին եւ անպատիժ կը մնային, երբ իրենց ազքատ ընկերները ծեծէին կամ ուրիշ անառակութիւններ ընէին:

Այս տեսակ մէկն էր Ալոն, մեր քաղաքի ամենէն հարուստ մարդուն որդին: Անիկա դպրոցին ամենէն չար, ամենէն անպիտան աշակերտներէն էր: Ո'չ ոք կը սիրէր զինք, բացի վարժապետէն: Երբ պէտք ըլլար տղայ մը պատժել, ի'նք կը կատարէր «դահիճ»ի պաշտօնը: Տեսակ մը զուարծութիւն կը պատճառէր իրեն՝ ընկերները ծեծելն ու զանոնք չարչարելը:

Ամէն օր դպրոց կու զար, նոր զիրք մը բերելով հետը: Յոյց կու տար զիրքը վարժապետին ու կ'ըսէր.

— Հայրս կ'ուզէ, որ այս զիրքէն զաս տաք ինձի:

— Լա՛ւ, — կը պատասխանէր վարժապետը, — այդ զիրքը կարդա:

Օր մը ես չկրցայ համբերել ու ըսի Ալոյին.

— Դուն տող մը Սալմոսը անգամ հեգելով կը կարդաս, այդ մեծ զիրքը ի՞նչպէս պիտի կարդաս:

— Իմ հայրս ալ մեծ մարդ է, — պատասխանեց անմասնաւոր հպարտութեամբ :

— Քու հայրդ մեծ մարդ է, ատիկա ես զիտեմ, բայց դունք քանի մը տարի դաս պէտք է առնես դեռ, մեծ զիրք կարգալու համար :

— Ի՞նչ դաս պիտի առնեմ... Հայրս ըստ՝ տոտր այդ զիրքը կարգա, որ զպրոցին մէջ առաջին աշակերտը բլուս :

— Ինչպէս որ ինք առաջին մարդն է քաղաքին մէջ, — պատասխանեցի ևս ծիծագելով :

Այսն յանկարծ ծանր աստակ մը իջեցուց երեսին : Ես ալ պատասխանեցի իմ զօրեղ բոունցքովս : Անողիտանը իսկոյն վաղեց վարժապետին մօտ և դանդառեցաւ ինձմէ : Չեղի կը թողում երեւակայել այն անտանելի պատճիր, որուն ենթարկուեցայ. չէ՞ որ Ես Համարձակեր էի իմ բոունցքովս դարնել քաղաքի առաջին հարուստի տղան... :

Այդ օրէն ևս ձգեցի զպրոցը ու մտայ արհեստի :

ԲԱՅՑԻ

ԱՌԱԾ. — Ո՞վ որ ուզածը կ'ըսէ, Պէտք է չուզածը լսէ :

ԲԱՌԵՆԻ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՅԱԽՈՐԾ. — Ախորժելի չեղող, անհաճոյ :

ՄՈՂԵՔ. — Մողուն մը, որ միջատներով կը սնանի :

ԲՈԼՈՐԱԿ. — Կլոր, կլորակ :

ԲԱՅՑԻ. — Համբաւաւոր վիպաղիր: Բուն անունն է Յակոբ Մելիք-Յակոբեան: Ծնած է Պարսկաստանի Փայաջուկ զիւղը, 1835ին, մեռած է Թիֆլիս 1888ին: Գրած է բազմաքիւ մեծ ու փոքր վեպեր, որոնց մէջ յիշատակելի են «Թաւիք Բէկ», «Սամուէլ» «Կայծեր» (2 հատոր) «Խենքը», «Շոկի աքաղաղ» եւլն.:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ տեսակ մէկն է այս գրուածքին մէջ նկարագրուած տղամ: — Բան մը սորվելու ամկարո՞ղ էր. ինչո՞ւ չէր կրնար սորվիլ պարզ այրուքն մը: — Ինչի՞ կը նմանցմէր տառերը: — Ամենէն աւելի այրուքնին ո՞ր տառը կը սիրէր. ինչո՞ւ: — Ի՞նչ տեսակ մէկն էր Ալոն: — Իր բնաւորուքեան ո՞ր կրումերը անհանոյ կը գտնէք: — Ի՞նչ խօսակցուքիւմ տեղի ունեցաւ իր եւ հեղինակին միջեւ: — Ի՞նչն էր, որ ամենէն աւելի կը դառնացնէր իեղինակը:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. — Զեր այսօրուան շարադրութեան նիւքը պիտի ըլլայ «Յիշատակ մը իմ դպրոցական կեանիքս»: Պիտի պատմէք որեւէ դէպէ ձեր դպրոցական կեանիքն եւ ցոյց պիտի տաք այդ դէպէին նշանակելի կողմերը:

Պիտի ըսէք նաեւ, քէ ի՞նչ տպաւորուքիւն ձգած է այդ դէպէլը ձեր վրայ եւ ի՞նչ հետեւանի ունեցած է:

26. Մ Ա Յ Ր Ա Ր Ա Ք Ս Ը

1

Եջմիածնէն վերադարձիս տեսայ, որ Արաքսը սըր-
բեր տարեր էր ժամանակաւոր շարժական կամուրջը:
Գևառի Ալիջան զիւղի վարժ լուղորդները դործի
վրայ էին իրենց լաստերով :

Երեք հողի էինք, — մեր զիւղացի Եփրեմ անունով
տղայ մը, մօրուքը ներկած ու փոսը ինկած աչքերով
տարիքոտ թուրք մը և ևս: Երեքս ալ պիտի անցնէինք
զիմացի ավը:

Լաստը ամուր մը ցամաքին կտագած, ալիջանցի
ջղուտ ծերունի մը և հուժկու երիտասարդ մը, հայր
ու որդի, կը համողէին մեղ.

— Վատանդ չկայ, մի՛ վախնաք:

— Մեզմէ առաջ ուրիշներ տարած էք, — հարցու-
ցի ևս:

— Շա՛տ . . . հասկա առաւօտէն մինչեւ իրիկուն
ճա՞նձ կը քշենք հոս, — կատակեց ծերունին:


Իւրաքանչիւրս վճարեցինք փոխազրութեան ծախ-
քը և նետուեցանք լաստին վրայ: Թուրքը մնաց շոււա-
րծ ու վարանոտ: Եփրեմ, անոր վարանումը տեսնե-
լով, րոնեց օճիքն ու պոռաց երեսն ի վեր.

— Բու կեանքդ մերինէն աւելի՝ թանկաղին է: Եթէ
մենք մեռանք, դո՛ւն ալ մեռիր մեղի հետ:

2

Կարդով շարուեցանք լաստին վրայ, մէկ ձեռքով
դիրար բռնած, միւսով պինդ կառչոծ պարաններուն:

Լուզորդները, հայր ու որդի, երեսնին խաչակնքեցին
և ջղայնօրէն սկսան շարժել իրենց հաստ ու երկայն
ձողերը: Դող մը անցաւ ամբողջ մարմնէս: Դիմացի
ափը չէ, որ կ'երթայինք, այլ հոսանքն ի վար:



— Եթէ լան մը պատահի, առաջ այս թուրքը պի-
տի նետեմ ջուրը, — ըստ Եփրեմ ու ժպտեցաւ խոր-
հրդաւոր կերպով:

— Պարանները ամուր բռնեցէք, ուժով կեցէք, —
լսուեցաւ նորէն ծերունի լուղորդին ձայնը:

Դիրին կը ըսկ «ուժով կեցէք»: Արդէն ամէնքա
ալ թրջուած էինք, խխում գարձած: Ալիքները կատա-
զօրէն կը վարնուէին լաստին, երբեմն անցնելով մեր
զլուխներուն վրայէն:

— Եա՛ Ալլահ, — կը մրմնչէր թուրքը գեփ-գեղին
կտրած:

Յանկարծ ամպին հով մը բարձրացաւ : Փրփրագէզ
ալիքները, կարծես խօսք մէկ բրած, մեր վրայ խուժե-
ցին : Հաստի նետուեցաւ ևս՝ զէսի այն ամիր, ուրիշ
մէկնած էինք . ապա ինկաւ հստանքին մէջ ու արագո-
րէն քչուեցաւ վար, քանի մը անդամ ինք իր վրայ դառ-
նալով : Մեր վիճակը զարհուրեկի էր :

— Ես՝ Ալլահ . . . Ես՝ Ալլի, — կր կրկնէր թուրքը
սարսափահանը :

Լսուեցաւ ահաւոր որոտ մը . հեռուէն ամբաղջ լր-
լուր մը կու զար մեր վրայ, հողի ահապին զանդուած
մը՝ վրայի ծառերավ, տանկերավ ու կանաչեղիններավ
միասին : Այլեւս վրկութեան յոյս չկար զրեթէ :

3

Երեքու ալ մէկ մարզու պէս իբարու ռեզմուած՝
զերաններուն վարեցանք :

Հողի զանգուածը, հսկայ վիշտապի մը պէս, կր չա-
րտանակէր զէսի մեր կողմը յառաջնալ : Անիսուսափե-
լի մահ կը սպաննար մէզի : Վայրկեան մը եւս, եւ ար-
դէն ամէն ինչ վերջացած էր : Զուրերուն նայիլ անդամ
չէինք համարձակեր :

Ու երբ ամէնքս կը սպասէինք մեր վախճանին,
կատարուեցաւ հրաշքը : Մերունի լուզորդը իր ամբողջ
թափով ձեռքի հաստ ձաղը զէմ տուաւ ահապին հողա-
կոյտին, եւ մեր լսատը նետուեցաւ հակառակ ափը :
Փրկուած էինք :

Մերունի լուզորդը մէզմիկ կը ժպտէր :

Ահ . ԱշԱԲՈՒԵԱՆ

ԱՌԱԾ.— Սեր եզն է, որ շիտակ ակոս կը բանայ :

ԲԱՌԵՐ ՈՒ ԻԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Պիթդ .— Ամուր :

Պարան .— Հաստ չուան :

Խխում դարձուծ .— Խխու թրջոււած :

Փրփրագէզ .— Փրփուրներով լցոււած, փրփրալիզ :

Խուժել .— Յարձակիլ, վրան իյնալ :

Որոտ .— Թնդիւն :

Փարիլ .— Փաթթուիլ, պլլուիլ :

Վիշապ .— Օձի նմանող հրէշ :

Թափ .— Ուժգնութիւն, սաստկութիւն :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ .— Խնչ տեսակ զետ է Արախը : — Ո՞ր երկիր-
ներու սահմաններուն վրայ կը տարածուի եւ ո՞ւր կը թափի : —
Այս գրուածին հեղիմակը ուրկէ՞ կը վերադառնար եւ ո՞ւր կ'ու-
գեր երբալ : — Խնչ պատահեցաւ նամբան : — Երեք ընկերներէն
ո՞րը աւելի շատ կը վախճար եւ ինչո՞ւ : — Խնչակս ազատեցան-
որո՞ւ կը պարտին իրենց վրկութիւնը : — Գետի վրայ նամբորդու-
թիւնը աւելի վտանգաւոր է քէ ծովու վրայ կամ օդին մէջ : —
Փոխադրութեան ի՞նչ միջոցներ կան իիմա : — Ո՞վ է շոգենափ-
ղիւար ընողը . շոգեկառի՞ զիւտը ընողը :

ՔԵՐԱՎԱՆՈՒԹԻՒՆ .— Հիմգ տեսակ դերանուն
կայ . անձն սկան, ցուցական, ստացական, յարաքերա-
կան, անորոշ :

Անձնական կը կոչուին այն դերանունները, որոնք
անձի մը անունին տևող կը դրուին . օրինակ՝ Հու մեծ
եմ . զուն փոքր ես, ան ծոյլ է : Ես, զուն, ան անձնա-
կան դերանուն են : Անձնական դերանուն են նաև ինք,
մենի, դուք, իրենք, անոնք :

Զեր այսօրուան դասին մէջ ցոյց տուէք անձնական
դերանունները :

27. ՏԱՍՆԸՆԻ ԵՐԿՈՒԻ ՏԱՐԻ ՎԵՐՁ

Տասնթերկու տարի վերջ, իբրև պարսն մ'արդէն մեծ,
Ես կը մտնեմ սրտաթռւնդ՝ դպրոցէն ներս մեր նախկին,
Ուր քացուեցաւ իմ առջեւ գիրերու լոյսն առաջին,
Ուր մանկութիւնս իմ ամբողջ պայքարեցաւ, երազեց:

Տասնթերկու տարի վերջ նոյնն է նորէն ամէն քան...
Ահա՝ սեղանըս մաշած, ուր եետքեր կան մատներէս.
Մառնըս ահա՝ պարտէզին, որ եզան քառ յանախ մեզ,
Եւ մեր եին զանգը խոշոր, որ կը կամչէր դասարան...:

Ո՞ւր էֆ, դէմքն'ր սիրելի, անցեալի քաղցր ընկերներ...
Ամայութիւն է չորս դիս, հոս ո՛չ ո՛ք զիս կը նամշնայ,
Հոս, արդ, օտար մանուկներ կը ցատկուտեն անտարբեր:

Դպրոցն իմ շէն օրերու ինչպէ՞ս տըխուր է եիմա...
Կարծես ամէն կողմ մահուան իջած է սուզն ու քամին.
Կարծես այցի եմ եկած անցեալիս զորշ դամբանին...:

Մ. ԻՇԽԱՆ

ԵՐԳԻԾԱՆՔ.— Երգիծանքը դրական սեռ մըն է,
որուն նպատակն է ծաղրելի դարձնել երեւոյք մը կամ
անձ մը, ցոյց տալով անոնց քերի կողմը: Մեր զըլ-
խաւոր երգիծաքաններն են Յակոր Պարոնեան, Եր-
ուանդ Օտեան, Յարութիւն Ալփիար, Նշան Պէշիկաշ-
լեան, Լեռ-Կամսար եւլն.:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Սրտաթռւնդ.— Սիրով թռւնդ ելած, յուզուած:
Պայքարիլ.— Կռուիլ:
Թառ.— Թառելու տեղ:
Ամայութիւն.— Դատարկութիւն:
Արդ.— Հիմա, այժմ:
Գորշ.— Մոխրագոյն, ճերմակով սեւ խառն:
Դամբան.— Դամբարան, գերեզման:

Մ. ԻՇԽԱՆ.— Բանաստեղծ եւ ուսուցիչ: Բուն անունն է Մու-
շեղ ձեմսէրէնեան: Գրած եւ իրատարակած է ներքուածներու
վեց հատորներ, «Տուներու երգը», «Կրակը», «Հայաստան»,
«Կեամբ» եւ երազ», «Տառապանք», «Շոկի Աշուն», ինչպէս նաև
երկու վեպ «Հացի եւ լոյսի համար» եւ «Հացի եւ սիրոյ համար»:
Գրած է նոյնպէս բազմարիւ արձակ էջեր եւ բատերախաղ մը:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ո՞ւր կ'այցելէ այս ոտանաւորին եեղինակը:
— Ինչո՞ւ յուզուած է: — Ինչե՞ր կը տեսնէ դպրոցին մէջ: — Ի՞նչ
յիշատակներ կ'արքնցնէ ան իր մէջ: — Ի՞նչ եւ ո՞վ կը փմոռէ
ենն: — Ինչո՞ւ տխուր կը զսնէ զայն: — Ի՞նչ բանի կը նսանցնէ
դպրոցը իմշու: — Ի՞նչ իմաստով գործածուած են «զիրերու
լոյսն առաջին», «անցեալի զորշ դամբան» բացատրութիւնները:

28. Ո Ե Բ Ե Կ Ա Ն

1

Որբանոցին մէջ ձանչցայ զինք: Խեղճ, ողորմելի, ամէնքէն լքուած աղջիկ մըն էր, հաղիւ տասը-տասնը-մէկ տարեկան: Մելամաղձոտ ժպիտ մը կը խաղար ատեն-ատեն իր մէկ հատիկ աչքին մէջ. միւս աչքը կորսնցուցած էր եղերական դիպուածի մը հետեւանքով:

Իր ձևերը, քալելու, շարժելու, խաղալու և խօսելու իր կերպերը զուրկ էին չնորհէ ու փափկութենէ: Զայնին մէջ տառապանք կար, նայուածքին մէջ՝ տըրտմութիւն: Իր կարճ մազերը, երկար ատեն անինամ ձգուած, դեռահաս ծզնաւորուհիի մը երեւոյթը կու տային իրեն:

Հայն աղեղի ձեւ մը ունէին իր ոտքերը, որոնց վըրայ կը հանդէր վտիտ ու տիսկծ մարմինը, չոր ու ազաղուն ծառի մը պէս: Որբանոցին մէջ ո՛չ ոք կը հետաքրքրուէր իրմով: Գրեթէ անպէտ առարկայի մը տեղ դրած էին զինք:

2

Չեմ զիտեր ի՞նչ հով փշեր էր յանկարծ զլխուն, օրին մէկը եկաւ գտաւ զիս, տարօրինակ խնդրանք մը ներկայացնելու համար ինծի:

— Պարո՞ն, -- չնչաց իր սովորական ժպիտովը, -- ինծի «եղբայր» կ'ըլլա՞ք. հոս ամէն աղջիկ իր եղբայրը ունի, ես չունի՞մ...

Իրեն պէս դժբախտ աղջիկ մը երջանկացնելու համար, իր փափաքը կատարեցի: Իր «եղբայր»ը եղայ: Ասիկա մէկին բարձրացուց իր արժէքը ամբողջ որբանցին մէջ. «Պարոնին քոյրն է», կ'ըսէին մէծ ու փոքր աղջիկները, իրարու ցոյց տալով զայն:

Ամէնքին այ քիչ քիչ մօտեցան իրեն, ոկսան խօսիլ չետք, բանի տեղ զնել զինք: Իր ժպիտը տհաճութիւն չէր պատճառեր այլեւս: Մաղթուն անինամ հիւսուածքը աչքի չէր զարներ զրեթէ: Տիսկծ մարմինը, հազուսին թափթփածութիւնը, ծուռ ու մուռ նայուածքը խնդուք չին պատճառեր. ոտքերուն աղեղնաձեւ կորսութիւնը ծիծաղելի չէր թուեր ա՛լ:

Ամէն առառու, վարթկոտ հողածութեամբ մը, զոր չի փնտուեր և որուն չի սպասեր, միերեկան կու զար որպիսութիւնս հարցնել և զիշեր բարի շըսած պառկերու չէր երթար իրիկուները: Թերեւս կը կարծէր, թէ մէծ զրկանք մը բրած կ'ըլլար ինծի, եթէ այս ձեւակերպութիւնները չկատարէր կամ եթէ թերանար իր մազթանքներուն մէջ:

Պէտք եղաւ երկա՞ր սպասել՝ հասկնալու համար, թէ իրապէս ի՞նչ անձնուէր հողի մը պահուած էր այս փոքրիկ, տղեղ, կէս հաշմանդամ աղջկան մէջ:

3

Դեկտեմբերի վերջերը, սաստիկ ցուրտ ու ձիւնոտ օր մը, անակնեկալ կերպով նոր որբուհիներ բերուեցան որբանց: Մէ մահմակալ կար անոնց համար, ո՛չ անկողին եւ ո՛չ իսկ պարզ ծածկոյթ մը: Եւ սակայն պէտք էր ձար մը զտնել:

— Ո՞վ կ'ուզէ իր ունեցածը կիսել այս նորեկներուն հետ, — հարցուցի ես, խօսքս ուղղելով բոլորին:

Ո՞չ ոք շարժեցաւ տեղէն: Դժուարին պահ մըն էր ասիկա ինձի համար:

Յանկարծ, սրաճին հեռաւոր անկիւնէն, իր ծուռփկ ոտքերուն վրայ երերտկալով, դէպի իմ կողմս յառաջացաւ Ռերեկան: Իր վտիտ ու ցուրտէն գողացող ձեռքերուն մէջ սեղմած էր երեք ծածկոյթները, որոնք իրեն համար թէ՛ մահճակալ էին, թէ՛ անկողին, թէ՛ վերմակ:

— Առէ՛ք այս երկուքը, պարո՛ն, մէկը բաւական է ինձի, — ըստ ու երեսս նայեցաւ իր առեղծուածային ժպիտով:

Եռարած էի, բայց ուրախ՝ ասանկ անձնուէր «քոյլ» մը ունենալուս համար:

Խեղական մէջ մասնական մասնակ համար անձնուէր մէջ ու զնաց երկնալ պազ տախտակամածին վրայ:

4

Դեկտեմբերի այդ ցուրտ ու ձիւնոտ գիշերէն շարաթ մը ետք, Ռերեկան կողատապէ բռնուեցաւ: Չորս օր միայն տեւեց հիւանդութիւնը. Հինգերորդ օրը մեռած դունք դինք իր խոտէ անկողինին մէջ, զոր կերպով մը կրցեր էինք ճարել իրեն համար:

Կազանդ օրով տարինք թաղեցինք իր հիւծած, վտիտ մարմինը, որ չորս օրուան մէջ բոլորովին կը-մախք դարձեր էր:

Հիմա իմ յիշողութեանս մէջ կենդանի է անիկա իր

յոզնաբեկ ու տառապած կերպարանքով, իր տիսուր, մելամաղձոտ ժպիտով, իր երերուն քալուածքով, մաղերուն ու հաղուստին անխնամ յարդարանքովը եւ անձնուէր, պայծառ հողիով:

Ռերեկան այդ պայծառ հողիով բաժնուեցաւ մեղմէ . . . :

Բ. ԹԱՇԵԱՆ

ԱՌԱԾ. — Գնա մեռիր, եկուր սիրեմ:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մելամաղձոտ. — Տիսուր:

Եղերական. — Ողերդական:

Դեռահաս. — Դեռատի, փոքր տարիք ունեցող:

Ազագուն. — Զորցած, ցամքած:

Վտիտ. — Նիշար:

Տխեղդ. — Ճղճիմ, նիշար, վատուժ:

Տիաթուրիւն. — Դժգոհութիւն, դժկամակութիւն:

Հաշմանդամ. — Մարմնին մէկ անդամը աւրուած, կոտրած, կամ գործածութենէ գալրած:

Ալեղծուածային. — Առոհրդաւոր, հանելուկի նմանող, դժուար հասկցուող:

Կողերու ցաւ, ծանր հիւանդութիւն մը:

Հիւծած. — Հալած-մաշած:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞վ էր Ռերեկան: — Ֆիզիքական ի՞նչ քերիսներ ունեք: — Օր մը ի՞նչ խնդրամք ներկայացուց իր պարուին: — Պարոնք ընդունեց անոր խնդրամքը. ի՞նչ մտածումով: — Ինչո՞ւ Ռերեկայի ընկերուիթերը սկսամ մօտենալ իրեն ու խօ-

սիլ հետք : — Առաջ իմշո՞ւ չէին հետաքրքրուեր իրմով : — Դեկտեմբերի վերջերը ի՞նչ պատահեցաւ : — Իմշո՞ւ որքուի իմենքը չուզեցին օգնել իրենց նորեկ թնկերուի իմենքը : — Ռեքեկան ի՞նչ վերաբերում ունեցաւ անոնց հանդեպ : — Ի՞նչ եղաւ հետեւանքը : — Ի՞նչ զգացում կ'արքնցնէ Ռեքեկան ձեր մէջ :

29. Հ Ե Ռ Ա Խ Ո Ր Ք Ո Ւ Ի Ր Ի Կ Ը

1

Երբ պատիկ Աննա ելաւ արտասանեց ամանորի շնորհաւորութեան ոտանաւորը, զոր մայրը իրեն զոց բնել տուած էր, բնտանիքին բոլոր անդամները զանիկա զորովադ համբուրեցին : Ռւրախութենչն եւ յուզումչն կարմրած, աղջիկը զնաց կարգով ձեռք պագնել :

Նու էրներան ատենը եկած էր : Մեծ մայրիկը անոյլ ժպիտով մը օրհնեց իր թոռնիկը եւ անոր դաստակը անցուց սիրուն ոսկի ապարանջան մը : Հօրեղբայրը անոր տուաւ արծաթահիւս քսակ մը, ուր աղջըկան մատը զրամի կարծրութիւն չօշափեց : Հայրիկը բնծայեց սոկեցօծ խոչոր զիրք մը, իսկ մայրը՝ հարսի պէս հազուած պուպիկ մը, անկողինով միասին :

Պատորիկը տեսած ատեն՝ Աննա ցատկոտել սկսաւ : Այդչափ մէծ, այդչափ չքեղ, այդչափ զեղեցիկ պուպիկ դեռ չէր ունեցած : Եւ իրը թէ պատիկ քոյր մը ըլլար անիկա, զրկեց պաղաւ զայն :

2

Բաւական ուշ էր արդէն, ևր Աննա ամենուն պէս եր սենեակը ելաւ պասկելու : Սաացած բոլոր նու էրնե-



ըր անկողինին վը-
րայ չարեց . միտքը
դրաւ որ հետեւ-
եալ առտու գրքին
պատկերները աչքէ
անցրնէ , պառկելէ
առաջ ուզեց նախ
իր պու պ ը ի կ ը
հանդէցնել : Մէ-
կիկ մէկիկ , զղոյչ
չարժումներով հա-
նեց անոր աղուոր
զգեստները եւ ճա-
կատէն անդամ մը
համբուրելէ ետք,
իրեն յատուկ մա-

հիմին մէջ երկնցուց զայն : Ու երբ կը պատրաստուէր մետաքսէ փոքրիկ վերմակը անոր վրայ քաշել, մէկէն խեղղուկ լացի ձայն մը լսեց : Զայնը քովի սենեակէն կու դար , ուր կը պառկէր խարբերդցի սպասուհին՝ Մարիամը :

Սպասուհին անոյշ լեզու կին մըն էր, որ շատ ան-
գամ զուարձացուցած էր Աննան՝ իր գիւղին հեքիաթ-
ներովը . անոր տիսուր երգերը յաճախ խոր յուզում
պատճառած էին փոքրիկ աղջկան : Աննա անոր հանդէպ
կը տածէր աղնիւ տղոց յատուկ այն ինքնարուխ խան-
դաղատանքը , զոր անոնք կը զգան միշտ դժբախտ էակ-

ներու համար : Այդ խանդաղատանքը աւելի աճած էր, երբ իմացած էր, թէ Մարիամ իրեն պէս աղուոր ու կայտառ փոքրիկ աղջիկ մը ունէր երկիրը, տարիներէ ի վեր մօրմէն հեռու, բարեկամներու ինամքին յանձնուած :

Սպասուհին յաճախ անոր վրայ խօսեր էր իրեն արցունքու աչքերով եւ ըսեր էր, թէ կ'ուզէր քէչ մը ըստակ մէկդի զնել ու երթալ տէր ըլլալ իր զաւկին : Աննա բնազդական գորովով մը անոր վրայ խորհեր էր, այդ հեռաւոր, անձանօթ, լքուած քուրիկին, եւ իրեն այսպէս թուեր էր, թէ սրտանց պիտի սիրէր զայն, եթէ իր մօտն ըլլար :

3

Լացին ձայնը խռովեց զինք : Գուպրիկը ձգեց, դուրս եկաւ կամաց մը ու գնաց զարկաւ քովի սենեակին դուռը : Մարիամ սեմին վրայ երեւցաւ զարմացած, հազիւ ժամանակ ունենալով աչքերը սրբելու :

— Ինչո՞ւ կու լաս, տատա՛, — Հարցուց Աննա :

Մարիամ գրկեց պզտիկը եւ երեսը անոր երեսին կոթնուց :

— Ա՛խ, զաւակս...

Մօր մը շեշտը կար իր ձայնին մէջ :

— Աղջիկս միտքս եկաւ : Կաղանդ գիշերով հիմա ի՞նչ կ'ընէ արդեօք...:

Աննայի սիրտը ելաւ : Աչքին առջեւ, պատկերացաւ պզտիկ քուրիկը, հեռուն՝ խեղճուկ հիւղի մը մէջ միսմինակ նստած, ու իր երջանկութիւնը ծանր եկաւ իրեն :

— Եկո՛ւր, — ըսաւ անոր ձեռքէն բռնելով եւ իր սենեակը քաշեց տարաւ զայն :

Իր արծաթահիւս քսակին ամբողջ ստակը անոր տուաւ :

— Այս զրամով պուպրիկներ առ, — ըսաւ, — և աղջըկանդ զրկէ : Իմս կու տայի, բայց ա՛լ բարեկամ եղանք . չեմ կրնար բաժնուիլ :

Ու ցած ձայնով.

— Հայրիկիս բան չըսե՛ս :

Մարիամ օրհնեց զայն եւ միիթարուած՝ քաշուեցաւ իր սենեակը :

Աննա անգամ մըն ալ համբուրեց իր պուպրիկը եւ անկողին մտաւ, յուղուած՝ բայց զոհունակ սրտով :

Գիշերը, երաղին մէջ, խարտեաշ մազերով աղուոր աղջիկ մը տեսաւ, որ քաղցրօրէն կը ժապէր իրեն :

ԱՐՃԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

ԱՌԱԾ .— Դրացիիդ համար դուն մէկ ուզէ, որ Աստուած ֆեզի երկուի տայ :

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Ամսնոր .— Նոր տարի :

Դաստակ .— Զեռքին ու բազուկին մէջտեղի մասը :

Արծաթահիւս .— Արծաթով հիւսուած :

Մահիմ .— Անկողին :

Ինքնաբույն .— Ինք իրմէ, սրտէն բխած :

Խանդաղատանք .— Դորով, դուրզուրանք, սէր :

Ստակ .— Դրամ :

Խռովել .— Յուղել :

Տատա .— Թուրքերէն բառ . կը նշանակէ փոքրիկներու սպասուհի :

Խարտեաշ .— Մութ դեղին, դեղձան :

ԱՐԺԱԿ ԶՈՊԱՆՆԵՐՆ (1872-1954)՝ Գրադետ, բանաստեղծ եւ ժմանակատ: Նուած է Պոլիս, 1872ին: Հրատարակած է «Մադիկ» եւ «Ամափիտ» գրական պարբերարերերը: Գրած է բազմաթիւ զիրքեր: ինչպէս «Հայ էջեր», «Տղու հոգիներ», «Դէմքեր», «Թուղրի փառ», «Քերրուածներ» եւ այլն: Դրած է նաև ֆրանսերէն շարք մը գործեր: հայ պատմութիւնը եւ գրականութիւնը ծանօթացնելու համար օսարներուն: Արկածահար եղաւ Փարիզ, 1954ին:


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ նույներ ստացաւ Աննա: Ի՞նչ առքիւ: — Այս ամենէն աւելի ուրախացուց զինք: — Գույք ի՞նչ տեսակ նույներ պիտի նախընտրէիք: — Յանկարծ ի՞նչ լսեց Աննա Ֆովի սենեակէն: — Ի՞նչ զգաց: — Յուզիչ կը գտնէ՞ք սպասուիին վիճակը: Ի՞նչ կետի մէջ: — Ի՞նչ խօսակցութիւն տեղի ունեցաւ սպասուիին եւ Աննայի միջեւ: — Ի՞նչ եղաւ այդ խօսակցութեան արդինքը: — Ի՞նչ զգացումներ արտայայտուած են այս գրուածքին մէջ:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Ցուցական դերանունները կը ծառայեն ցոյց տալու այն անձերը եւ իրերը, որոնց տեղը դրուած են: օրինակ՝ *ասիկու* իմ զիրքս է, *այդ ի՞նչ* է:

Ցուցական դերանուններն են *այս*, *ասիկա*, *այդ*, *ասիկու*, *այն*, *անիկա*, *ասոնք*, *ատոնք*, *անոնք*:

Ստացական կը կոչուին այն դերանունները, որոնք բանի մը որուն ըլլալը կը ցուցնեն եւ առանձին կը գործածուին: Ստացական դերանունները կը կազմուին ստացական ածականներուն վրայ աւելցնելով ս. դ. ն. կամ ը. դիմորոշ յօդերը եւ հետեւ աւալներն են: *իմս*, *քուկու*, *իրու կամ իրենը*, *մերը*, *ձերը*, *իրենցը*:

Ցոյց տուէք ձեր այսօրուան դասին մէջ գտնուած ցուցական եւ ստացական դերանունները:



Յ Ռ Կ Ի' Ծ Ի Մ

Թողած երկիրն իմ հայրենի,
Անահ անցայ Արաք ու Հինդ.
Տեսայ մարդիկ չորս զլխանի,
Տեսայ հազար աղէտ ու խինդ:
Հասայ մինչեւ Զինումաշին,
Հասայ մինչեւ ծովը ձերմակ,
Տեսայ երկրի ծայրը վերջին,
Եւ դրախտի դուռը կըրակ:

Հազար անգամ ցաթեց արեւ,
Եւ մայր մըտաւ հազար անգամ.
Տեսայ ծառեր հըրատերեւ,
Տեսայ ակունքն արեգական,
Եւ փերիներ քնիքուշ ու սեւ,
Աշերլը՝ բոց, իրենի՛ խաւար:
Եւ փերիներ տեսայ քերեւ,
Փրփուրի պէս ներմակ ու վառ:

Բոլորը ծո՛յլս, բոլորն աւա՛զ,
Բոլորն աւա՛ր ջուրին, հովոն,
Չըկայ ժեզմէ գիրիչ երազ,
Քու անոնեց անուն . . . :

ՎԱՀԱՆ ՏԵՐԵԱՆ

ՎԱԴԱՄԵԹԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐ . . . Մեր բանաստեղծներին ունան մեռած են բռքախտէ, երիտասարդարքի մէջ : Այդ բանաստեղծներին են Մկրտիչ Պէշիկ-քաշեան, Պետրոս Դուրեան, Միսաք Մեծարենց, Վահան Տէրեան, Մատթէոս Զարիֆեան, Հերանյշ Արշակեան և լին . . . :

ԲԱԺԵՐ ՈՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Անահ . . . Ասանց աշի, ասանց վախի, աներիւց:
Արար . . . Հսու զարձածուած է Արտրիս իմաստով:
Հինդ . . . Հնդկաստան:
Էփին . . . Խնդութիւն, ուրախութիւն:
Զինումաշին . . . Ժազովրական բացատրութեամբ կը նշանակէ Զինումաններ:
Հրատերիւ . . . Կրակի զոյն տերեւ ունեցող:
Ալունէ . . . Ակ, արն տեզը, ուրկէ ջուր կամ լոյս կը րիի:
Փերի . . . Երեւակայտան էակ:
Գիրիչ . . . Հրազդարիւ: զիւթիչ:

ՎԱՀԱՆԻ ՏԵՐԵԱՆ . . . Բանաստեղծ: Մեած է 1885ին եւ մեռած բռքախտէ 1920ին: Իր բանաստեղծութիւնները ամփոփուած են բանի մը հասորներու մէջ: ինչպէս «Մբնադի անուրջներ» եւլն . . .

ՎԱՐՅԱՆՄԵՐԻ . . . Ճեղիմակը ո՞ր երկիրները քափառեր է: — Ե՞նչ տառապուրին սասցեր է անոնցմէ: — Որո՞ւ կ'ուղղէ իր խոռնը վերջին բառեալին մէջ: — Ե՞նչ գլխաւոր զգացում արտայալուուծ է այս սոսանաւորին մէջ:

31. ՏԵՐՈՁ ԶԲՈՍԱՐԱՆՆ

1

Գայլին մէկը զրօսարան մը բացած էր և բազմաւելու Մուրը Գիրքերով զարգարած էր զայն . . անունն աւ զրած էր «ՏէրոՁ զրօսարանը»: Եւ իրաւունք ունէր այլպէս կոչելու իր զրօսարանը, որովհետեւ հնա յանախոզ կենդանիները, որոնք բնիչներապէս զործ չունէին, ՏէրոՁը զործերուն վրայ կը խօսակցէին:

Ազունը, օր մը, այդ կողմերէն անցած ժամանակ, զոնէն ներս կը նայի և աչքին կը հանդիսի զրօսարանին պատէն կախուած թուղթ մը, որուն վրայ սս խօսքը կը կարգաց: «Ինձի եկողը ո՛չ պիտի անօթենայ և ոչ ալ պիտի ծարաւայ»: Ազունը խիստ հաճելի կը զոնէ այս խօսքը: Ներս կը մտնէ, աթոսի մը վրայ կը նստի և կը սկսի կարգալ պատերուն վրայ փակցուած միւս թուղթերը, որոնց վրայ հետեւեալ դասուէրները զրուած էին.

«Մի՛ զողնար .


Դրացիդ սիրէ՛ .

Առաւաւուրը հսու կանիսիկ է .

Բրէ՛ ուրիշներուն ինչ որ կ'ուղես, որ ուրիշները բնեն քեզի .

Գաւաթ մը թէյլ վաթսուն վարտ է .

Հայրդ և մայրդ պատուէ .



Մէկը չի կրնար ծառայել թէ՛ Մամոնայի և թէ
Տէրով։

Տասը տրամ Միլանի կարագը քառսուն փարա է»:

2

Այդ միջոցին զայլը կու գայ եւ կր հարցնէ աղուէ-
սին, թէ ի՞նչ կը համի խմել կամ ուտել:

— Անօթի եմ, քիչ մը կարագ եւ հաց բեր, — կը
պատասխանէ աղուէսը:

Գայլը անմիջապէս կր պատ-
րաստէ եւ կը բերէ աղուէսին ու-
ղածը:



Աղուէսը մէկ կողմէ կր ճա-
շը և միս կողմէ կր խորհչը,
թէ ի՞նչ վերաբերութիւն ունի «զաւաթ մը թէյը զաթ-
ուուն փարա է» խօսքը «Հայրդ և մայրդ պատուէ»
խօսքին հետ. չի՞ կրնար ըլլալ, որ զաւաթ մը թէյը
քան փարա րլլայ, և մէկը զարձեալ իր հայրն ու մայ-
րը պատուէ: Նոյնիսկ խիստ արտառոց կր զանէր, որ
«առուտուրը հոս կանիսիկ է» խօսքը «զբացիդ սիրէ»

խօսքին քով դրաւած է: Աւստի՛
կ'որոչէ պարսն զայլը կանչել և
բացարարութիւն պահանջել: Ճա-
շը լմնցնելէ ետքը՝ աշք կրնէ
զայլին, որ չուտ մը կր վագէ
կու զայ:

— Ի՞նչ զործ ունի, — կր
հարցնէ, — Միլանի կարագը Մա-
մոնային հետ:


— Մէկը բարի խրատ է, — կր պատասխանէ զայ-

լր, — միւսը՝ բնտիր կարագ, և կարագը աւելի սննդա-
րար կ'ըլլայ, և թէ բարի խրատներով ուտուիք:

— Կարծեմ թէ կարագը չաքարով աւելի լաւ կ'ուտ-
ուիք, քան թէ բարի խրատով, որ չուտուիք:

— Բարի խրատը ականջով կ'ուտուիք, իսկ կարա-
գը՝ բերնով:

— Բարի խրատ ծախելու համար բացած էք այս
զլոսարանը, թէ խահուէ, թէյ,
կարագ:



— Մեր բուն նպատակը բա-
րի խրատ վաճառել է:

— Սակայն կարծեմ, թէ
բարի խրատէն աւելի կարագ կր
վաճառէք, և ան ալ չա՛տ սուզ:

— Ինդ հակառակն, չատ աժան կր վաճառէք:

— Ո՛չ, սուզ կր վաճառէք, և և քսան փարայէն
աւելի պիտի չտամ:

— Անկարելի է:

— Կարելի է:

— Ո՛չ առ ի՞նչ զրուած է այս թուղթին վրայ.
«Ո՛չ զողերը, ո՛չ յափշտակիցները, ո՛չ ազահները ար-
քայլութիւն պիտի չմտնեն»: Ես չեմ ուզեր, որ զուք
քան փարայի համար արքայութենէ զրկուիք: Հաճե-
ցէք քառսուն փարա վճարել:



— Արքայութիւն պիտի
չմտնեն նաև անոնք, որ
քան փարայի կարագը յա-
նուն Տէրով կրկին զինով
վաճառել կ'ուզեն. ուստի՝
զժոխին մէջ կր տեսնր-

ւինք, — կ'ըսէ աղոււկսը եւ զրօսարանէն զուրս կը նետէ ինքզինք:

Զգուշացէք այն անձերէն, որոնք իրենց խահոււէն Սուրբ Գիրքով կը ծախսն կամ Սուրբ Գիրքի մէջ Միւլանի կարագ կը դնեն:

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ

ԱՌԱԾ.— Երկու աղուէս մէկ առիւծէն գօրեղ են:

ԲԱՌԵՐ ՈՒ ԹԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Թագմալեզու— Թագմաթիւ, չատ մը լեզուներով:

Մամոնայ— Հոս գործածուած է զրամի, արծաթափրութւան իմաստով:

Արտառոց— Տարօրինակ, այլանդակ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Իմչո՞ւ զրօսարան բացած էր զայլը. բարի խրա՞տ թէ ապրանք ծախսելու համար: Ի՞նչ զրուած էր զրօսարանին պատերուն վրայ: — Աղուէսը ի՞նչ կը մտածէր այդ զըրուած ճները կարդալով: — Ի՞նչ խօսակցութիւմ ունեցաւ զայլին հետ: — Ի՞նչ է այս զրուածքին բարոյականը: — Հեղինակը ի՞նչ բան կ'ուզէ ծաղրել:

ՇԱԲԱԴԻՐՈՒԹԻՒՆ.— Զեր այսօրուան շարադրութեան նիւրը պիտի բլլայ «կատուն եւ մուկը»: Պիտի խօսեցնէք այս երկու կենդանիները: Ի՞նչ կրնայ ըսել մուկը, ի՞նչ կրնայ պատասխանել կատուն:

32. ՊԵՏՔ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՄՈՒԿԵՐԸ

1

Կարդ մը ծանր ու մահացու հիւանդութիւններ կը փոխանցուին մեզի կենդանիներուն միջոցով: Այսպէս՝ մժեղները կը փոխանցեն ճահճատենդն ու դեղին ջերմը, ոջիլը կը փոխանցէ ժանտատենդը, լուն՝ ժանտախտը, եւայլն:

Այս հիւանդութիւններուն դէմ պաշտպանուելու լաւազոյն միջոցն է, ամէն բանէ առաջ, ոչնչացնել անոնց մանրէները փոխաղրող կենդանիները կամ միջատները: Այդ կենդանիներուն մէջ ամենէն վտանդաւրներէն մէկն է մուկը, որ մեծ վնասներ կը պատճառէ նաեւ տուներու, մանաւանդ զաշտերու եւ արտերու մէջ:

Մուկը ժանտախտի մանրէները կը փոխանցէ ոչ թէ ուղղակի, այլ լուերու միջոցով, որոնք իր մորթին վրայ կը բնակին: Այս տեսակէտով՝ սատկած մուկ մը նոյնքան վտանդաւոր է, որքան ողջ մուկը. ահա թէ ինչո՞ւ անհրաժեշտ է ոչնչացնել նոյնիսկ սատկած մուկերը: Որքան ատեն որ մուկը ողջ է, լուերը կը մնան անոր մաղերուն մէջ, իրեւ տաք պատսպարան մը. իսկ երբ սատկելէն ետք մարմինը սկսի պաղիլ, կը մեկնին՝ ուրիշ տաք բնակավայր մը դանելու համար:

Մուկերու գիւակին հարկ է մօտենալ ամենամեծ զգուշութեամբ: Պէտք է վերցնել զայն երկար ունելիով եւ անմիջապէս ջուրը նետել. աւելի լաւ է վերցնելէ առաջ քարիւղ թափել վրան եւ այրել:

Մուկին փոխանցած վարակիչ մանրէներուն մէջ ամենէն վտանգաւորն է ժանտախոսի մանրէն։ բայց ասով չի սահմանափակուիր վտանգը։ Մուկերը ենթակայ են իրենց մարտզական խողովակին վրայ ունենալու քաղցկեղային վէրքեր, որոնց պատճառն է որոշ միջաւաներու վրայ գտնուած տեսակ մը ոչի, զոր մուկը կը կլի այդ միջաւաներուն հետ։ Ներկայ բժշկութիւնը կը կասկածի մինչեւ իսկ, որ մուկերը հաւանական պատճառներէն մէկն են մարդկային քաղցկեղին։

Այս բոլորէն կը հևտեւի, որ մուկը պէտք է համարել համաշխարհային աղէտ։ Երբ մանաւանդ նկատի առնուի, որ մուկ մը մէկ տարուան բնիւցքին կրնայ վեց հարիւրէն մինչեւ ինը հարիւր ձադերու ծնունդ տալ, այն ատեն գիւրին կ'ըլլայ ըմբռոնել, թէ ի՞նչքան մէծ է այդ աղէտը։

Ներկայիս կազմուած են ժամանաւոր մարմիններ, ուսումնասիրելու համար լաւագոյն միջոցը այս կենդանին զանգուածովին ոչնչացնելու։

Մ. ՀԱՅԿԱԿ

ԱՌԱԾ.— Մուկը տեսնէ՝ ձուկ կ'ըլլայ, Մակը տեսնէ՝ մուկ կ'ըլլայ։

ԲԱԹԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ճահիանենդ.— Զերմ, մալարիա։

Ժանտատենդ.— Մանր հիւնդութիւն մը։

Ժանտախոտ.— Խիստ վարակիչ եւ համամարակ հիւնդութիւն մը։

Մանրէ.— Միքրոպ։

Վարակիչ.— Տարափոխիկ, մէկն ժիւաց անցնող։

Քաղցկեղ.— Կրկթէ անդարձաններ եւ մահացու հիւնդութիւն

մը. իւիրզ, քանսեր։

Զանգուածովին.— Բոլորը միասին։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Կարգ մը հիւանդութիւններ ի՞նչ միջոցով կը փոխանցուին մեզի։ — Ի՞նչպէս կարելի է պաշտպանուիլ այդ հիւանդութիւններուն դէմ։ — Մուկը ինչի՞ մանրէններ կը փոխանցէ։ — Ներկայ բժշկութիւնը ի՞նչ բանէ կը կասկածի։ — Ի՞նչպէս կարելի է ոչնչացնել մուկերը։ — Ուրիշ ի՞նչ կենդանիններ կան, որ վնասակար եւ վտանգաւոր են մարդոց համար։ — Ո՞ր կենդանինները օգտակար են մեզի։

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ.— Յարաբերական դերանունը ո՞ր բառն է եւ իրմէ առաջ յիշուած անուն մը կամ դերանուն մը կը ցուցնէ. օրինակ՝ հայրս ո՞ր երէկ եկաւ. դուն ո՞ր այլիքան բարի ես։ Յարաբերական դերանունը ո՞նի բիւ եւ հոլով եւ երեք դէմքի համար ալ կրնայ գործածուիլ։

Անորոշ կը կոչուին այն դերանունները, որոնին անորոշ անձներ եւ իրեր կը ներկայացնեն։ Անորոշ դերանունները մէծ մասնիք կը կազմուին անորոշ ածականներէ, յօդ մը առնելով։ Ամէնիր, բոլորը, ոմանիք, շատերը, ամէն մէկը, միւսը, նոյնը, ուրիշ մը, այսափր, այնչափր, բան մը, ինչ որ, ով որ, եւն. անորոշ դերանունն են։

Չեր այսօրուան դասին մէջ ցոյց տուէք յարաբերական եւ անորոշ դերանունները։



ՀԱՅՐԵՆԻ ԼԵՌԵՐ

Իմ հայրենի անոյշ լեռներ,
Անոյշ ջուրե՞ր քաղցրալուր,
Չեր ծոցին մէջ անցած օրերն
Հիմա ո՞ւր են, հիմա՝ ո՞ւր . . . :

Գարևան՝ վարդերն էին աշխատեղ,
Հեղեղին՝ իշխող սարերէն.
Ամրան՝ միրզերն էին հիւրեղ,
Աշխան՝ բռւխպերն ու երեն . . . :

Բայց մասնաւոյ ձրմեռը ձեր,
Մե՛պ իմ սարեր հայրենի,
Զիւնախաղաց ձրմեռը ձեր . . .
Ես կը յիշեմ աւելի:

Զիւնը կ'իջնէր միապաղադ,
Կը ծածկէր դաշտ ու բլուր.
Ակուրին մէջ խարոյին ուրախ
Կը բոցկէտար ոսկեհուռ . . . :

Իմ հայրենի անոյշ լեռներ,
Անոյշ ջուրե՞ր քաղցրալուր,
Հողին մէջ կարօտը ձեր
Հիմա հո՞ւր է, հիմա՝ հո՞ւր . . . :

ՍԱՐ ՍԱՀԱԿԵԱՆ

ԳՐԱԿԱՆ ՍԵՐԵԲՐ — Գրականուր եան մէջ մշակուած զլիաւոր սեռերն են վեպ, բատրերզուրին եւ բանասեղծուրին: Վեպ զրողները կը կոչուին վիպագիր կամ վիպասան, ինչպէս՝ Թափփի, Շիրվանզէ, Ա. Ակարունեան, Ծերենց, Եր. Սրմաքշխանիեան, Գր. Զոհրայ, Յ. Օշական եւլն . . . :

ՌԱԱՆԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քաղցրալուր — Քաղցրաձայն, անոյշ ձայն ունեցող:
Միրզ — Պատուղ:
Հիւրեղ — Անզարար:
Բռւխպ — Մշուշ, մէզ մառախուղ:
Երեղ — Արսի կենզանի:
Սեպ — Ցից, ցցուած:
Զիւնախաղադ — Զիւնով ծածկուած:
Միապաղադ — Միակոտուր, միօրինակ:
Ակուր — Կրակարան:
Խարոյին — Մէծ կրակ:

Ուկիուռ. — Ոսկիով հիւսուած, ոսկիով բանուած:
Հուր. — Կրակ:

ԱԱՐԴԻՍ ԱԱՀԱԱԿԵԱՆ. — Ժամանակակից բանաստեղծ: Իր ժեր-
րուածներուն մէկ մասը հրատարակուած է երկու հատորներով՝
«Զորավանք» եւ «Բարձրերդ»:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Խճչի՞ մասին կը խօսուի այս ոստանաւորին
մէջ: — Մեր հայրենի լեռներէն որո՞նց անունները ծանօթ են ձե-
զի: — Ո՞րն է անոնց մէջ անենէն բարձրը: — Հեղինակին համար
ո՞ր եղանակը աւելի սիրելի է: Խճչու: — Խճչ զիխուոր զգացում
սրտայայուուած է այս ոստանաւորին մէջ:

34. ԹՈՐՈՍ ԿԸ ՅԱՂԹԵ ՅՈՅՆԵՐՈՒԻՆ

1

Թորոս իշխանը, Ռուրէնի տոհմէն, Կիլիկիոյ մեծ
մասին աէր զառնալէ ևւ երկիրը խաղաղեցնելէ ետք,
յանկարծ լուր առաւ, թէ յունաց Անդրոնիկոս զօրա-
վարը ահազին բանակով մը իր վրայ կու դայ: Ռւստի՝
իր լուրը պատրաստութիւնները տեսաւ. րերդերը ամ-
րացուց, բնանիքը ապահով վայր մը զրկեց ևւ զօրքե-
րուն ամենէն ընտիր մասը հետն առած՝ զնաց Մամետ-
ափա ևւ հնա սպասեց թշնամիին:

Անդրոնիկոս առանց զաղարի առաջ կը քչէր բանա-
կը: Անդկա ապահով էր իր յաղթութեան վրայ: Արհա-
մարհանքով եւս զարձուց Թորոսի զեսպանները, որոնք

դացեր էին արդար խաղաղութեան պայմաններ առա-
ջարկելու, աւելորդ արիւնահեղութեան մը առաջքը
առնելու համար:

— Գացէք բաէք տպատամըին, — զուռզութեամբ
յայտարարեր էր Անդրոնիկոս զեսպաններուն, — թէ
այն չղթաները, որոնցմով իր հայրը կապեցինք, միա-



սին բերած ենք, որովհու զի զինքն ալ կապենք անոնց-
մով:

Թորոս սասափիկ զայրացաւ, երբ յոեց յոյն զօրավա-
րին այս խօսքերը. տպա իր զօրակունդերուն զառնա-
լով՝ բաստ անոնց.

— Լոեցի՞ք, իշխաններ: Ես խաղաղութիւն առա-
ջարկեցի, իսկ Անդրոնիկոս մերժեց: Կատարե՞նք մեր
պարագր, ցոյց տանք թշնամիին, թէ մենք զաւակներն
ենք մեր հայրերուն եւ թէ զիւրին չէ ամէն ատեն
չղթայ անցրնել Ռուրէնի թոռներուն վիզր:

Հայկական բանակը չարձեցաւ դէպի առաջ։ Թորոս համայնք քանդել յանական բանակատեղիին պարփակները, թիկունքի կողմէն։ Հազիւ սկսած էր քանդումի գործը, սոսկալի փոթորիկ մը փրթաւ յանկարծ։ կայծակ, անձրււ, կարկուտ իրարու կը յաջորդէին։ Յունական բանակը չփոթեր մնացեր էր։

Հայկական զունդերը, պարխապին պատռուածքէն կիսաշխան մը բնելով, յարձակեցան թշնամիին վրայ, որ անակնկալի եկաւ և խուճապահար սկսաւ վախչիլ։ Այլեւս կուր չէր տեղի ունեցածը, այլ համատարած չարդ էր։ Հայկական հեծելազունդը անխնայ կը հարածէր թշնամին։

— Զարկէ՛ք, տղաք, մի՛ խնայէք, — կը զուչէին հայ զինուորները ամէն կողմէ։

Յունական ահազին բանակէն անոնք միայն ազատեցան, որոնք կրցան իրենց նաւերը ապաստանիւ։ Մնացեալները կոմ' ջարդուեցան և կամ զերի ինկան։ Իսկ Անդրսնիկս հազիւ ժամանակ զտած էր ինքորինք նետերու ձիու մը վրայ և սրարշաւ վախչելու դէպի Տարսոն։

Այս փառաւոր յաղթանակէն ետք, Թորոս իր առջեւ բերել տուաւ բարձրաստիճան զերիները և խօսքը անոնց ուղղելով՝ ըսաւ։

— Կը ցաւիմ, որ ձեր սոլարապետը յաջողեր է փախչիւ։ Հոդ չէ, թերեւս օր մը նորէն կու զայ՝ կը տեսնուինք։ Իսկ զուք, որ մեծ իշխաններ էք և բեր-

դ' բու ու պարտաներու տէր, պէտք է փրկանք մը վճարէր, որպէս զի աղատ արձակենք ձեզ։ Բայց որպէս տեւ ձեր արժէքը դժուար է զնահատել մեղի համար, ձեզի կը թողոնք ըսել, թէ ի՞նչ կ'արժէք։

Յոյն իշխանները զարմանքով իրարու երես նայեցան։ Ինպրեկին, որ Թորոս ինք նշանակէ փրկաղինը։

— Եթէ մեզի համար բան մը արժէիք, — բաւ Թորոս արհամարհանքով, — աղատ չէ թողուր ձեզ։ Տարէ՛ք այս իշխանները, — աւելցուց իրեններուն զառնուով, — ու թող իրենց արժէքին վրայ մտածեն։ մենք բաւական զրադաններ անինք հիմա, և պէտք չէ ժամանակ կորսնցնել։

Ու լուլի ձայնավ մը յարեց, երբ յոյն իշխանները զես բոլորովին զուրս չէին երած վրանին զոնէն։

— Տարին ըրացած, պէտք է որ հասում մը իսկ չմնայ կիլիկիոյ մէջ։ Պատրաստուինք, եղրայրնե՛ր, Տարսոնի վրայ քարելու։

ԽԵՐԵՆՑ

ԱՌԱՋ. — Ամանդ ինչ բրդես,
Դգալդ ան կու գայ։

ԲԱԽԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Տնիմ. — Ցեղ, սերունդ։

Բերդ. — Ամբաց։

Թիկունի. — Կոնակ, Լուսի կողմը։

Կիսաշրջան. — Կէս չըջան։

Խութապահար. — Խառն ի խուռն։

Համատարած: — Ամէն կողմ տորածուած, բնդ հանուր:

Հիծելագունդ: — Ջիւուր զիսւուրներ:

Արարաւ: — Արագորէն, չուս վաղերով:

Սպարապետ: — Բնդ հանուր զօրապետ, բանակի բնդ: Հրամանուր:

Հռոմ: — Յոյն:

Մէթէնց: — Բուն անունն է տուքը. Յովսէփ Շիշմանեամ: Ծննծ
է 1822ին և մասաւ 1888ին: Գրած է պատմական երեւ մին վէ-
պեր. «Թորոս Լեւոնի», «Թէոդորոս Ռշտոնի», «Երկունի Թ. Պա-
րու»:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ: — Ո՞վ էր Թորոս և ի՞նչ զործեր կատարեց
Կիլիկիոյ մէջ: — Անդրոնիկոս զօրավարը ի՞նչո՞ւ անոր դէմ կռուե-
լու կու զար: — Թորոսի դեսպանները ի՞նչ առաջարկելու զացեր
էին անոր մօս: — Անդրոնիկոս ի՞նչպէս բնդունեց Թորոսի դես-
պանները եւ ի՞նչ ըստ անօնց: — Ի՞նչ վերաբերում ունեցու Թո-
րոս զերիներուն Խանդէպ: — Ո՞վ է Կիլիկիոյ հայ քաղաւորու-
թեան հիմնադիրը: — Խնչպէս կործանեցաւ այդ քաղաւորութի-
ւը: — Ո՞վ եղաւ Կիլիկիոյ վերջին քաղաւորը:

35. ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՍԵՄԻՆ ՎՐԱՅ

1

Կարտապետ աղայի զպրատունիր առարտելէ ետք,
Հարկ եղու որոշում մը տալ զիս աւելի բարձր վարժա-
րան մը զնելու համար:

Մաքրիկ մօրաքրոյս կ'ուզէր, որ մայրապետնե-
րուն զպրոցը երթամ, որոշէս զի Փրանսերէն սորվիմ:
Մէծ մայրո կը վասփաքէր, որ վոքք քոյլու և զիս Մեղ-
պուրեան վարժարանը դնեն, ուր կը յաճախէին բարե-
կեցիկ և հարուստ բնաանիքներու աղջիկները: Դալով
երանիկ մօրաքրոջո, այն կարծիքը անէր ան, որ այդ
բոյորը պարապ լսներ են:

— Խշտէ Պօզոսը, Պետրոսն ալ զպրոց զացեր են,
ի՞նչ են Եղեր, — կ'րսէր ան ու կ'առաջարկէր կարուհիի
մը քոյլ զնել զիս, խոկ վոքք քոյլո՞ Մաթիլդը առ այժմ
պահէր առունք:

Հայրո, այդ բոյոր կարծիքները լսելէ ետք, յայտ-
նեց թէ թագային վարժարանէն զատ բոյոր միւս զրա-
բոցները անքնզաննելի էին իրեն համար:

— Թագային զպրոցը, — կ'րսէր հայրո, — զիսէմ,
շատ թերութիւններ անիք, բոյց մերն է, ամենունն է:

Եւ օր մըն ալ զիս ու քոյլոս տարին Ա. Խոչ վարժա-
րանը: Այն առան ևս առար տարեկան էի, իսկ քոյլո՞
վեց տարեկան: Ա. Խոչ վարժարանը արտաքին աշ-
խարհն էր մեզի համար, ու մենք անոր սեմին վրայ կը
զտնուէինք հիմա:

Մանկամարդ ու սիրուն վարժուհի մը բռնեց մեր ձեռքերէն և տարաւ աղջկանց բաժնի սրահը, ուր այդ պահուն հաւաքուած էին բոլոր զասարաններու աշակերտուհիները:

Մեղ գիմանուրեց ծամուած թուղթի, մերանի և փոշի հասր, որ յատուկ է զպրացներու: Վարժուհին մեղի համար սրահուած տեղը առաջնորդեց մեղ և ժրուուով պահ մը խօսեցաւ բնիշանուր հսկիչին հետ որ թուխ, կարձահասանի և զէր սրիսրդ մրճ էր:

Ես և քոյլոս, զես անմարդ՝ զպրացական նստարաններու, կոնսիլիս զարձուցինք զրասեզմանին և հանգիստ նստեցանք, ոտքերնիս զուրսի կազմը կախած: Անմիջապէս քրքիններ լսուեցան մեր շուրջը և մեղ գիմանորդ վարժուհին՝ իր խօսակցութիւնը բնդշատելով՝ եկու տեղաւորեց մեղ ինչպէս որ պէտք էր:

Հաստ զիրք մը բացին և ինծի տուին, որ կարդում: Ես արդէն չառ սահուն կը կարգայի: Վերցուցի զիրքը և ձայնս ձգած սկսայ կարգալ, ինչպէս սորված էի կարսովետ աղայի զպրատան մէջ: Հարկ եղած վանկին վրայ չեշար կը զնէի, վանկը կ'երկարաձգէի և ձեռքս զրասեզմանին զարնելով կը նշանակէի երկարաձգման շափը: Բնդհանուր ծիծազ և քրքիջ տակն ու վրայ ըրին սրահը: Հսկիչ վարժուհին, իր սեղանին տողին անցած, մէկ ձեռքափ անզերջ քանակը կը զարնէր սեղանին և միւսով կը զանդանարէր, որպէս զի սրահը հանդարատի:

Աշքիս ծալլրով կը տեսնէի, որ մհծ աղջիկները կողերնին բանած կը մարէին ինչպայն: Նախ չհասկցայ,

Եէ իմ արտասովոր բնթերցանութեան եղանակս էր, որ առաջ կը բերէր այդ ծիծազները, բայց երբ հասկցայ, կարծես տաք ջուր իջաւ զլուխէս վար, որուն յաջորդեց պաղ քրտինք մը: Քոյլոս՝ Մաթիլդը կու լար, իսկ ևս կը նայէի ամրազջ սրահին, սիերիմ զպացումներու:

Բնդարձուկ սրահը, իր շարք-շարք նստարաններով, սրանց վրային անհամար զլուխներ կը զանային զէտի մեզ, այլկոծ ծափու մը տպաւուրութիւնը կ'ընէր: Քոյլոս կը չարտանակէր լու, իսկ ևս բուրսութիւն կը նայէի՝ կատչուու տեղ մը վիստուերով: Ո՛չ մէկ բարեկամական նստրուածք կը պատասխանէր իմ ակնարկիս: Այն տուն, չեմ զիտեր ինչ ուժէ մզուած, երայ նստարանին վրայ ևս կանցնեցայ: Զեռքերս կատեր էի կոնսկս և չուրջն կը դիտէի, զանարդով մէկ ևս միւս կոզմը:

Հսկիչ վարժուհին եկու մօսս, կրկին նստեցուց դու ևս խրախուսերս համար բառ ինձի, թէ չառ լու եւ կարգայի, բայց թէ ո՛չ սուսարու պէտք կար, ո՛չ առ գոնիկերը չեշտերու:

ԶԱՊԷԼ ԵՍԱՅՅԵԱՆ

ԱՅԱԽԾ — Անոյշ «ոչ»ը կոշտ «այս»ին աղէկ է:

ԲԱԹԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԵՎԵՆԵՐ

Գործութիւն՝ Գոյրաց, վարժարան:

Մանկամարդ՝ Գևոսհաս, Երիտասարդ:

Ըստիւ՝ Մութ զայն:

Քրքիջ՝ Քան քան ծիծազ, բարձրածայն ինկար:

Բնդհանել՝ Բնդհիներ, խօսքը կարել, կէս ձգէլ:

Արտասովոր՝ Աօգործականէն զուբոս, անսովոր:

Այսիրիմ. — Ահ, քէն պահող, անհաշու:

Կրախուսել. — Ակրա առև, քաջալերեւ:


ՀԱՐՅՈՒԹՅՈՒՆԻՔ. — Ճեղինակը ինչի՞ մասին կը խօսի ես: — Անողքը ու ո վարձարանը կ'ուզելին դնել գլուխ: — Ի՞նչ կարծիք յայտնեց հայրը: — Օրո՞ւն կարծիքը նիշդ էր: — Ի նշ պատահեցաւ առաջին օրը դպրոցին մէջ: — Խճռո՞ւ խնդացին աշակերտութիւնը: — Գլուխ է ծաղրեկ ուրիշները: — Ի նշ զգացում ունեցաւ հեղինակը զի՞նք ծաղրադիերուն հանդէս: — Ի նշ եկու յետոյ:

ՇԱՐԱԿԴՐԱՎԻՖԻՆ. — Զեր այսօրուան շարադրութեան նիւրը պիտի բլայ «Պատյառ միր»: Պիտի նկարագրեք ձեր կատարած մէկ պայոյար. պիտի բաէք, քէ հանելի անցաւ ան. ինչո՞ւ: Կը սիրե՞ք պայոյաներ բնելը. ի՞նչ են պայոյաի օգուտները:



36. Պ Զ Տ Ի Կ Տ Ղ Ո Ւ Ի Ղ Զ

Ըլլամ գեղջո՞ւկ, ըլլամ մբշա՞կ,
Սիրտը՝ կանաչ արտերու պէս.
Սիրտը՝ երգոդ աղբիւրի պէս,
Ըլլամ մբշա՞կ.
Առող կանուխ, արեւ չելած,
Գամկոր մազերս հովին տուած՝
Վազե՞մ, վազե՞մ . . . :



Ըլլամ գեղջո՞ւկ, ըլլամ մբշա՞կ,
Զըդուտ, ուժեղ բազուկներով.
Արտի պէս լայն, առողջ կուրծքով՝
Ըլլամ մբշա՞կ.
Առաւոտէն մինչեւ իրիկուն
Ցորեաններուն մէջ ծրիծրիուն
Հսկե՞մ, հսկե՞մ . . . :

ՎԱԶԳԻՆ ՇՈՒՇԱՆԵԱՆ



37. Ո Ր Ո՞Ւ Ի Հ Ա Մ Ա Ր

Ինչպէս մանուկ մը նըսեմ՝
Մայրամուտէն տըժգունած,
Ահա նորէն, Տէ՛ր Աստուած,
Կարօտազին կը սպասեմ . . . :

Ո՞վ պիտի գայ: Չե՛մ գիտեր,
Ցուրտ երկընքիդ ակընդէտ,
Իմ այս յոգնած սրտիս հետ՝
Որո՞ւ համար կու լամ, Տէ՛ր . . . :

ՄԱՏԹ. ԶԱՐԻՒԹԵԱՆ

ԳՐԱԿԱՆ ՍԵՌԵԲ. — Թատրերգուրիւն գրողները կը կոչուին քատերազիր կամ քատրերգակ, ինչպէս՝ Գարբիկէլ Սունդուկեանց, Շիրվանզադէ, Լեւոն Շանք, Յ. Օշական եւլն. : Ոտանաւոր գրողները կը կոչուին քանաստիդ կամ ֆերբող, ինչպէս՝ Յովհաննէս Թումանեան, Աւետիք Խահակեան, Վահան Տէրեան, Վահան Թէթէկեան, Սիմանճօ, Դանիկէլ Վարուժան, Միսամ Մեծարենց, Սիպիլ եւլն. :

ԲԱՌԵԲ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Գեղջուկ. — Գիւղացի:

Գանգուր. — Ալորուած (Ճագէր):

Նսեմ. — Անշուք, փայլ չունեցող:

Ակնդէտ. — Աչքը անկած նայելով:

ՎԱԶԳԻՆ ՇՈՒՇԱՆՆԱՆ. — Գրագէւու եւ քանաստիդ: Գրած է վէպեր եւ ժերպուածներ: Իր գործերէն մէկ ժամկն հրատարակուած են առանձին հատորներով, ինչպէս՝ «Ամրան գիշերներ», «Գարնանային» եւլն. : Երիտասարդ տարիին մէջ մեռաւ 1941ին, Փարիզ:

ՄԱՏԹՈՒՅՈՍ ԶԱՐԻՒԹԵԱՆ. — Բանաստեղծ: Մնած է Պոլիս 1894ին եւ մեռած 1924ին: Գրած է սիրում ժերպուածներ, որոնք ամփոփուած են երկու հատորներու մէջ՝ «Տրտուրեան եւ խաղաղութեան երգեր» եւ «Կեանէի եւ մահուամ երգեր»:

ՀԱՐՅՈՒԿԻՄՆԵՐ. — Առաջին ոտանաւորին հեղինակը ի՞նչ կ'ուզէր ըլլալ: — Երկրորդ ոտանաւորին հեղինակը ինչի՞ կը սպասէ: — Որո՞ւ համար կու լայ: — Կրնա՞մ պատասխանել այս երկու հարցումներուն: — Չեր կարծիով ո՞րմ է այս երկու ոտանաւորներուն մէջ լաւագոյնը. ինչո՞ւ:

38. Թ Ո Ւ Ա Ի Ո Ր Ո Զ Ե Ր

1


Օձր ամենէն ծանօթ եւ ամենէն աւելի սարսափ աղղող սոզուններէն մէկն է: Օձին տեսակները շատ են. ոժանք մինչեւ յիսուն սոտք երկարութիւն ունին եւ 300 փառնոտէն աւելի կր կըուն: Կան որ խիստ թունաւոր են և անմիջապէս մահ կը պատճառեն, երբ խայթեն. ուրիշներ բոլորովին անվնաս են: Օձերու հսկան պոտ կր կոչուի. թունաւոր չէ, խածնելով եւ զոհին չուրջ զարարուելով կր տեսնէ իր զործը:

Օձերը մէծ վնասներ կր հասցնեն ո՛չ միայն իրենց թոյնով, այլ նաև այն պատճառով, որ իրենց սնունդին համար կր սպաննեն կարդ մը օգտակար կենդանիւր, ինչպէս՝ ձի, ոչխար, հաւ, նապաստակ, աղաւնի

Եւն. : Թունաւոր օձերուն մէջ ամենէն աւելի ծանօթ են բոժոժաւոր կոչուած օձերը, որոնց պոչի օղակները խօստ կարձ ըլլալով՝ հնչուն ձայն մը կը հանեն շարժած տառնին; Թունաւոր են նաև պղնձավորին օձերը, մանաւանդ զապրաները, որոնք ամենէն վտանգաւորներն են: Օձերէ խայթուելով մեսողներու թիւը, միայն ամերիկան երկիրներու մէջ, տարեկան 3000ի կը համի, իսկ Հնդկաստանի մէջ՝ 40.000ր կ'անցնի:

Օձերու կարգ մը տեսակները անվախօրէն կը յարձակին իրենց զոհերուն վրայ եւ զանոնք խայթելէ ետք իրենց զօրեղ իրանր կը պարարեն անոնց մարմնին չուրջ եւ սեղմելով կը սովորնեն: Հնդկաստանի մէջ, երեսուն ոտք երկայսութեամբ օձ մը այս կերպով բապանած եւ կլլած է երեք տարեկան մանուկ մը: Հսկայ օձի մը ստամոքչն հանած են մօտ քսան քիւօ կշռող խոզ մը, կէս մարսուած վիճակի մէջ:


Կորպ մը երկիրներու մէջ, ինչպէս Պրազիլիա, ուր թունաւոր օձերը մեծ տերներ կը զործեն, զաշտի աշխատաւորները օրէնքով հարկադրուած են ամէն տարի պատուասուիլ մասնաւոր շինուկով մը, որ, օձերէն խայթուելու պարագային, ենթական զերծ կը պահէ թոյնին աղղեցութենէն: Ուրիշ երկիրներու մէջ, թունաւոր օձերու վտանգը նուազեցնելու համար, ջանք



թափուած է աճեցնել եւ զաշտերը տարածել կարդ մը ուրիշ կենդանիներ, որոնք ուզգակի օձեր ուտելով կը սնանին եւ անսոց թոյնէն չեն աղբուիր:

2

Օձերը թոյնի պաշտերը կը կրեն իրենց բերնին երկու կուշաերը գանուոսդ պղտիկի պարեկերու մէջ: Որս մը խայթելու ատեն, այդ պարկերը ինքնարեարար կը բացուին եւ թոյնը կը հսուի վէրքին մէջ, ասկա կը սկսի սրեան հետ շրջան բնել մարմնին ամէն կողմը: Թոյ-



նին աղղեցութիւնը վորք կենդանիներու վրայ՝ վայրկենական է, իսկ մարզոց վրայ այլ աղղեցութիւնը անցի կ'ունենայ Յ-4 ժամէն, նայելով խայթելու ձեւին եւ խայթուած աեղին:

Եթէ օձին ակաները ուզգակի մայր երակ մըն է, որ ծակած են, աղղեցութիւնը անմիջական է: Խայթը ամծ մասոր անմիջապէս կ'առի անտանելի ցաւ առաջ բերելով մարմնին մէջ: Ենթական հատզէնտէ կը սկսի թմրիլ: Առոր կը յաջորդէ լիզուին անդամալու ժումը: Շնչառութիւնը կը զժուարանայ եւ սիրտը կը սկսի շատ աւելի արտղ զարնել:

Թունաւորն պարագային, պէտք է խայթուած կէտին չուրջ զմելիով ուրիշ վէրքեր լանալ եւ աշխա-

տիլ, որ կարելի եղածին շափ արիւն հոսի նոր բացուած վէրքերէն։ Հոսած արիւնը կրնայ թոյնին մէծ մասը հաւր դուրս բերել եւ կամ արդիլել անոր խուժումը զէպի սիրտը։ Եթէ նոր վէրք բանալ կարելի չէ, պէտք է խայթուած տեղին ճիշդ վրայի կողմէն ամուր մը կապել եւ պղոտիկ փայտի մը օգնութեամբ սեղմել կապը։ Այս պարագային՝ ուշագրութիւն բնիու է, որ սեղմող կապը երկար ատեն չմնայ, որովհետեւ կրնայ քաղցկեղ առաջ բերել սեղմուած մասին մէջ։

Ս. 8.

ԱՌԱԾ. — Ծովի ինկողը անձրեւէն չի վախնար։

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Փառանու. — Անդ. փառանոր 453 կրամ է։

Գոլարուիլ. — Ուուրուիլ, փաթթուիլ։

Բոժուժաւոր. — Զանդակաւոր, զանզակ ունեցող։

Շինուկ. — Բուժէ հիթ մը, որ կը ներարկուի տարափոխիկ հետանդութիւններու դէմ։

Անդամալուծում. — Անդամներու թուլացում, շարժելու անկարող զիճակ։

ՀԱՐՅՈՒՄՆԵՐ. — Ի՞նչպիսի կենդանի մըն է օձը. ո՞ր տեսակ- ները ծանօթ են ձեզի։ — Ո՞րն է անոնց մէջ ամենէն վտանգաւու- րը։ — Միայն իրենց քոյնո՞վ վնաս կը հասցնեն ամոնք։ — Ո՞ր եր- կիրներուն մէջ աւելի շատ աւերներ կը գործնեն օձերը։ — Անոնց քոյնէն զերծ մնալու միջոցներ չկա՞ն։ — Ո՞ր կը պահեն անոնք քոյնի իրենց պաշարը։ — Ե՞րբ աւելի անմիջական է քոյնին ազ-

դեցութիւնը։ — Ի՞նչ պէտք է ընել բումաւորման պարագային։ — Ուրիշ ի՞նչ կենդանիներ կան, որ օձերուն պէս վտանգաւոր են։

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Բայ կը կոչուին այն բա- ները, որոնք բան մը ընել կամ ըլլալ, այսինքն գործո- դութիւն մը կամ վիճակ մը կը ցուցնեն. օրինակ՝ ծե- ծել, ծեծի գործողութիւնը կը ցուցնէ. Հիւանդանալ, հիւանդութեան վիճակը կը ցուցնէ։ Բայերը ունին քիւ, դէմք, ժամանակ եւ եղանակ։

39. Կ Ի Ր Ա Կ Ի Ի Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ի Ն

1

Անցեալ իրիկուն պատահեցաւ ասիկա։

Վերին Վոսփորի չոգենաւի մը վերնայարկն էինք։ Այն հրաշալի իրիկուններէն մէկն էր, որոնք Վոսփորը սիրել կու տան մեղի։

Շոգենաւը արագ կ'երթայ Վոսփորի եղերքն ի վեր, երկու կողմի դիւթական շրջապատկերին գեղեցկու- թեամբը պարուրելով աչքերը։

Մէկն ի մէկ ուշագրութիւնս կը գրաւէ պղտիկ աղ- տոտ տղեկ մը, որ, ձեռքը մոմ-լուցկիի մէկ քանի տուփ բռնած, նստարաններուն մէջէն կը սողոսկի աղաչաւոր կերպարանքով։ Ոտքերը բոպիկ են, ու պատուած լա- թեր հաղած է։

Կիները անգիտակից զզուանքով ոը ոտքերնին կը քաշեն, այս պղտիկ աղտոտ տղուն ու իրենց միջեւ կա-

բելի եղածին չափ մեծ անջրպետ մը թողելու համար, իսկ էրիկ մարդիկ արհամարհու նայուածքով մը կր յայսնեն իրենց մերժումը՝ տղուն թախանձու մատուցումին :

2

Այդ միջոցին՝ ուզեւորներէն մէկը, — Եւրոպայէն նոր դարձած հայ վաճառական մը, — զրաբանէն ծխախոսի տուփր կր հանէ և սիկարէթ մը կը փաթթէ, կամաց-կամաց, ծանրախոչ լրջութեամբ :

Լուցի ծախող տղան հետուն տեսած է այս ամէնը և կայծակի արագութեամբ կը փափէ, մարդուն առջեւ կը տնկուի : Մարդը, անտարրեր, սեւ սաթէ ծխախող մը կը հանէ և սիկարէթը ծայրը կ'անցընէ :

Եսին պահուն՝ տղեկը փութկոսութեամբ լուցի մը կը փառէ և զէպի տուաջ կ'երկնցնէ : Մարդը տարատին զրաբանը կը տանի ձեռքք : Լուցին կը մարի, տղեկը երկրորդ մը կը փառէ : Մարդը փնտռածը չի դտներ հան, որովհետեւ րաճկոնին զրաբաններուն մէջ ալ կը փնտուի, նոյն հանդիսաւոր և ծանը չարժումով : Տղան երրորդ լուցի մը փառած է արդէն, երբ մարդը վերջապէս կը գտնէ իր լուցիկի տուփը, ոսկիէ սիրուն փայլուն տուփ մը, հատ մը կը փառէ, կը մօտեցնէ իր դրանիկին և մուփը հեշտութեամբ կ'արձակէ զէպի վեր, առանց երրեր նայելու աղուն, որ լուցիկի տուփը երկնցնելի յուսահատած, կ'առնէ կը քարէ :

Մարդը կը շարունակէ ծիւելը, ինք իրմէ բոլորովին զոհ կերպարանքով մը, ներքին խորունկ հպարտութիւն մը տարածուած ամրող զէմքին վրայ : Ի՞նչ լուդաս մը տուեր էր այդ պղտիկին, որ պէտք է սորդի,

թէ իրմէ բան մը չուզուած ատեն՝ ուզեւորները անհանգիստ բնելու իրաւունք չունի :

Այո՛, կը մտածեմ ինք իրենս . ի՞նչ բան կ'արզիլէք զինք առաջին վայրկեանէն իսկ ըսելու կամ նայուածքով ու չարժումով մը հասկցնելու այդ բոսկիկ ոտքերով ու պատուած հազուսաներով տղուն, թէ պէտք չունէր իր լուցկիկին :

Հիմա, այդ ազքատ ու զուցէ անօթի տղուն երեք լուցկին զողցած եղաւ : Այո՛, հանդարտ խղճով մը այդ պղտիկին բան մը զողցաւ այս խոչոր վաճառականը : Ի՞նչ առածդրական խիզներ կան :

Լեհոն ԲԱՇԱԼԵԱՆ

ԱՌԱՆ — Աղբատին հացը ուտողը չի կշտանար :

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Դիւրական՝ Հմայող, կախարզող, հրապուրող :
Երջապատկեր՝ Համայնապատկեր, չուրջի ընդհանուր տեսարանը :

Պարուրել՝ Պատել, չըջապատել, չորս կողմը պատել :
Թախանձուն՝ Ալասող, աղերսող, խնդրող :
Մատուցում՝ Բան մը ծախելու տուաջարկ :
Սար՝ Կէս թափանցիկ և կարծը նիւթ մը՝ բաց դնդրն զոյնով :
Առածդրական՝ Քաշուելով երկնցող :

Լեհոն ԲԱՇԱԼԵԱՆ՝ Գրազէն եւ հրապարակազիր : Գրած է գեղեցիկ եւ յուզիչ պատմուած ֆներ, մասնաւորապէս քշուառներու կեանքէն : Իր գրուած ֆներէն մաս մը առանձին հատորով լոյս

տեսած է «Նորավեպիր եւ պատմուած բնիք» խորագրին տակ: Նմած է 1867թ. Պոլիս: Մեռած է Փարիզ, 1943ին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ տեսակ տղայ մըն էր լուցիի ծախողը:
 — Ի՞նչո՞ւ զգուամք եւ արհամարհամք կը պատճառէր ուղեւորթերուն: — Ի՞նչ կ'ըսէք վաճառականին բռնած ընթացքին: — Անիրաւուրի՞ւն էր բրածը. ինչո՞ւ: — Հեղինակը ի՞նչ կ'ըսէ այս մասին:
 — Որո՞ւն իրաւունք կու տաք դուք, հեղինակի՞ն քէ վաճառականին: — Ի՞նչ պիտի ընէիք, երէ վաճառականին տեղը ըլլայիք:

40. Մ Ե Ր Տ Ղ Ո Ց Ք Ո Վ

Ընկե՛ր, նայէ սա տղոց, ո՞րքան ուրախ կը խաղան. Ցեղին կեանքն է իրենց մէջ, յաւերժութիւնը քեզուն. Կ'իյնան զետին անբողոք, յետոյ կ'ելլեն, կը կենան,
Ու կը նային իրարու, կը ծիծաղին մշտարքուն:

Տե՛ս, կը վազեն, կը փրփրին, ո՞րքան շատ են, ո՞րքան
շատ, Ալիքներու պէս ծովու կը խիզախն անվեհեր. Խենք ու խելար տըղաք են՝ աշուըներով անյատակ,
Հայու պայծառ աչքերով, տաք ու բոցեղ, աներեր . . . :

Տըղաք՝ անոյշ աչքերով, որոնց խորքին մէջ կ'եռայ իմաստութիւնը ցեղին ու կարմիր կամքը անոր.
Տակաւ, տակաւ կ'ուռնանայ հոն մեր երազը հըսկայ,

Հետզիետէ կը դառնայ բոցեղէն խօսք անսովոր,
Կ'ըլլայ իմասսւ ու խորհուրդ մեր հոգիին մէջ մըռայլ,
Կ'ըլլայ անխախտ որոշում, կ'ըլլայ վընիռ անայլայլ . . . :

ԱՐՄԵՆ ԱՆՈՅԾ

ԳՐԱԲԱՐ. ԵՒ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ. — Մեր լեզուն կը բաժնուի երկու մասի. — զրաբար կամ հին հայերէն, աշխարհաբար կամ արդի հայերէն: Մեր հին մատնեացիրնեորւն լեզուն զրաբարն էր: Աշխարհաբարը տիրող լեզու դարձած է ժի՞ դարուն:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ցաւերժութիւն. — Միշտ գիմանալ, միշտ կենալ:
Բեղուն. — Արդինաւոր, արդիւնք տուող:
Խիզախն. — Համարձակ կերպով առաջ նետուիլ:
Աներեր. — Զերերացող:
Ուռնամալ. — Մլիլ, ծաղկիլ, զօրանալ:
Անայլայլ. — Անփոփոխ:

ԱՐՄԵՆ ԱՆՈՅԾ (1907-1958). — Բանաստեղծ եւ ուսուցիչ: Գրած եւ հրատարակած է բանաստեղծութեամց երեք հատորներ՝ «Օրերուն հետ», «Սրտերու երգը» եւ «Ժամաներու երգը»: Ումի նաև արձակ գործեր: Մնած է 1907ին, Ուրֆա: Մեռած է 1958ին, Հայաստան:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչի՞ն մասին կը խօսուի այս ուսամատորին մէջ: — Որո՞ք են «մեր տղաքը»: — Ի՞նչ զգացում ունի հեղինակը անոնց համեսէպ: — Ի՞նչ բաներ կը տեսմէ անոնց մէջ: — Ի՞նչ իմաստով գործածուած է «կարմիր կամք» բացարութիւնը: — Ձեր կարծիքնով՝ ի՞նչ է մեր ցեղին երազը: — Ի՞նչ որոշումի կամ վեհուի մասին է խօսքը վերջին տողին մէջ:

41. ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

1

Ժամանակին այր ու կին մը կային։ Այս այր ու կինը իրարու չեն հաւներ։ Մարդը կնկանը կ'ըսէր յիմար, կնիկը՝ մարդուն։ Միշտ կը կռուէին իրարու հետ։

Օր մըն ալ մարդը քանի մը քաշ իւղ ու բրինձ կ'առնէ, կու տայ մշակին շալակը, կը տանի տուն։ Կնիկը կը բարկանայ։

— Է՛, երբ կ'ըսեմ յիմար ես, չես հաւատար։ Այսքան իւղն ու բրինձը մէկ անգամէն ինչո՞ւ առիր բերիր։ Հօրդ համար մեռելաճա՞շ կու տաս, թէ տղուդ հարսնիքը կ'ընես։

— Ի՞նչ մեռելաճաշ, ի՞նչ հարսնիք… ինչե՛ր կը խօսիս, կնի՛կ։ Տար պահէ, բարեկենդանի համար է։ Կնիկը կը հանդարտի, կը տանի ու կը պահէ։

Օրեր, շարաթներ կ'անցնին։ Կինը կը սպասէ ու կը սպասէ, բարեկենդանը չի դար։ Օր մըն ալ, դրան սեմին նստած ատեն, կը տեսնէ որ մարդ մը արագարագ փողոցէն կ'անցնի։ Զեռքը ճակատին կը դնէ ու ձայն կու տայ։

— Ախպէ՛ր, ախպէ՛ր, կեցիր նայինք։

Մարդը կանգ կ'առնէ։

— Ախպէ՛ր, բարեկենդանը դո՞ւն ես։

Ճամբորդը կը նկատէ, որ այս կնկան խելքը պակաս է։ Կը մտածէ՝ հա՛ ըսեմ, տեսնեմ ի՞նչ կ'ըլլայ։

— Հա՛, ես ևմ բարեկենդանը, քոյրի՛կ ջան։ Ի՞նչ կ'ուզես։

— Այն կ'ուզեմ, որ մենք քու ծառադ չենք, քու իւղն ու բրինձը չենք կրնար պահել։ Հերիք չէ՞ որքան պահեցինք. չե՞ս ամչնար. ինչո՞ւ չես գար ապրանքդ տանիր։

— Դէ՛, ալ ի՞նչ կը նեղանաս, քոյրի՛կ ջան, ես ալ ճիշդ ատոր համար եմ եկեր։ Զեր տունը կը վիտուէի, չէի գտներ։

— Է՛ս, եկուր տար։



«Բարեկենդան»ը ներս կը մտնէ, իւղն ու բրինձը կը շալկէ եւ երեսը դէպի իրենց գիւղը՝ կ'առնէ կը քալէ։

2

Մարդը տուն կու դայ. կնիկը կ'ըսէ։

— Հա, այն բարեկենդանը եկաւ, իր բաները տուի՝ տարաւ։

— Ի՞նչ բարեկենդան, ի՞նչ բաներ…

— Է՛, այն իւղն ու բրինձը։ Տեսնեմ՝ վերէն կու

դայ, մեր տունը կը փնտռէ . կանչեցի, լաւ մը խայտա-
ռակեցի, ինչ ունէր՝ շալակը տուի, տարաւ:

— Վա՛յ քու տունը քանդուի . . . երբ կ'ըսեմ՝ յի-
մար ես, յիմար ես է՛ . . . Ո՞ր կողմը գնաց:

— Այ, այն կողմը:

Մարդը ձի կը նստի, կ'իյնայ «բարեկենդան»ին
ետեւէն: Ճամբան «բարեկենդան»ը ետ կը նայի, կը
տեսնէ ծիաւոր մը ձին քշելով կու զայ դէպի իր կող-
մը: Կը մտածէ, թէ այն անիւելք կնկան ամուսինը
ովտք է ըլլայ:

Մարդը կու զայ կը հասնի իրեն:

— Բարի օր ախպէ՛ր:

— Աստծու բարին:

— Այս ճամբով մարդ մը չանցա՞ւ:

— Անցաւ:

— Ի՞նչ ունէր շալակը:

— Իւղ ու բրինձ:

— Հա՛, ան է: Ո՞րքան ժամանակ է անցնիլը:

— Բաւական ժամանակ է:

— Եթէ ձիս քշեմ՝ կը հասնիմ:

— Ուրկէ՞ պիտի հասնիս . դուն ծիով, ան ոտքով:

Մինչեւ քու ձիդ չորս ոտքը փոխէ — մէկ, երկու,
երեք, չորս — ան երկու ոտքով՝ մէկ-երկու, մէկ-եր-
կու, չուտ մը կը հեռանայ:

— Հապա ի՞նչպէս ընեմ:

— Ի՞նչպէս պիտի ընես . կ'ուղես՝ ձիդ թո՛ղ իմ
մօտս, դուն ալ անոր պէս ոտքով վաղէ, թերեւս հաս-
նիս:

— Հա՛, այդ լաւ ըսիր:

Վար կ'իխնէ, ձին կը թողու անոր մօտ եւ ոտքով
ճամբայ կ'իյնայ: Քիչ մը կը հեռանայ թէ չէ, «բարե-
կենդան»ը շալակի իւղն ու բրինձը կը բեցնէ ձիուն

կոնակը, ինքն ալ վրան կը նստի, ճամբան կը չեղէ, կը
քէ՛ առաջ:

Իսկ մարդը կը քալէ՛, կը քալէ՛, կը տեսնէ՝ չի
հասնիր, կը դառնայ ետ: Ետ կը դառնայ, կը տեսնէ՝
ձին ալ չկայ: Կու զայ տուն: Նորէն կը սկսին կոռւիլ,
մարդը՝ իւղ ու բրինձին համար, կնիկը՝ ձիուն:

Մինչեւ այսօր ալ մարդ ու կնիկ կը կոռւին դեռ:
Մարդը կնկան կ'ըսէ յիմար, կնիկը՝ մարդուն, իսկ
«բարեկենդան»ը կը լսէ ու կը ծիծաղի:

ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆ

ԱՌԱԾ.— Ճաշին գէշը չ'ըլլար՝

Եփ հանելով ուսողին.

Խօսքին գէշը չ'ըլլար՝

Մըտմըտալով ըսպին:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քաշ .— Օխա:

Մեռելամաշ .— Մեռելի համար արուած ճաշ:

Հերիք .— Բաւական:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ .— Բամաստեղծ եւ գրագէտ: Նմած
է 1869ին և մեռած 1923ին: Գրած է բազմաքիւ հերկարմեր, կար
պատմուածքներ, ոտանաւորմեր և «Ասունցի Դաւիթ» դիւցագ-
ներգուրինը: Իր բանաստեղծութիւնները իրատարակուած են
առանձին հատորներով:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ .— Այս գրուածքին մէջ ներկայացուած այրն
ու կիմք իմչո՞ւ չէին հաւմեր իրաբու: — Օր մը ի՞նչ առաւ մարդը.

կլնը ի՞նչ ըստ իրեն: — Շարաքներ ետք ի՞նչ պատահեցաւ: — Ճամբորդը իմէկ՞ն իմացաւ, որ կմկան խելքը պակաս է: — Ի՞նչ խօսակցութիւն տեղի ունեցաւ երկուքին միջեւ: — Վերջը ի՞նչ եղաւ: — Ո՞վ եղաւ ի վերջոյ օգտուողը: — Զեր կարծիքով՝ ո՞վ աւելի յիմար էր, ա՞յրը թէ կիմը ինչո՞ւ:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. — Զեր այսօրուան շարադրութեան նիւթը պիտի ըլլայ «Մամուս հեքիաքները»: Պիտի նկարագրէք նախ ձեր մամը. յետոյ զրի պիտի առնէք անոր պատմած մէկ հեքիաքը: Կրնաք պատմել նաեւ ձեր լսած կամ կարդացած հայկական հեքիաքներէն որեւէ մէկը:

42. ՊԱՆԴՈՒԽ ՄԱԾՆԱՎԱՃԱՌԸ

1

— Զա՛թ, չա՛թ:

— Ո՞վ է, Արմենա՛կ:

— Հայրենիքի մարդը, հօրեղրա՛յր:

իմ երգիչս էր, քաղցրիկ սփոփանքս եւ ցաւերու պատկեր մը՝ երևակայութեանս առջեւ կախուած: Տարուան երեք եղանակներուն, ամէն երեկոյ կը լսէինք եր երգեցիկ ձայնը:

— Քայմաֆլը եսդո՛ւրդ...

Երգ ու եղանակ կը փոխէր իր հոգեկան արամագութիւններուն համեմատ. տխուր օրուան համար

տխուր երգ ու եղանակ ունէր, զուարթ օրուան համար՝ զուարթ երգ ու եղանակ:

Մեր մածնավաճառն էր այս մարդը, մէկ ոտքը կաղ պանդուխտ հայ մը, որ մեր թաղին մէջ յաճախորդներ գտած էր երգելով:

Հերու՝ ամիս մը չերեւցաւ ան. հարցնելով գտած էի իր բնակարանը, եւ Կիրակի առաւօտ մը հոն գացի. փոքրիկ խուց մըն էր: Պատանիի մը զվիսուն վերեւ նըստած էր: Իր զաւակն էր հիւանդը, որուն անկողնին քով տքնած էր ամիսի մը չափ, զթոտ մօր մը պէս, եւ ո՛չ մէկ օր առուտուրի ելած էր:

Ի՞նչ մէծ պատիժ պիտի ըլլար մեզի համար այն օրը, երբ այդ կաղ մարդը, աչքերն արցունքոտ եւ սիրտը կոտրած, իր զաւկին զագաղին ետեւէն երթար տիրագին: Բայց, գոհութիւն Աստուծոյ, մածուն ծախողին տղեկը ոտքի ելաւ, հայրը գործի սկսաւ, եւ մէնք նորէն կը լսէինք իր ձայնը.

— Քայմաֆլը եսդո՛ւրդ...

Ժամանակ մը երգ ու եղանակ մեռան իր շրթներուն վրայ. առաջին անգամ զինքը տեսնելուս՝ հարցուցի իրեն, թէ ի՞նչպէս է իր տղեկը:

— Օ՛, հայրենիքն է հիմա, — ըսաւ:

Նամակ առած էր զաւկէն, եւ բարի լուրեր՝ անոր առողջութեան մասին:

2

Այս տարի ալ ամիս մը չերեւցաւ մեր մածնավաճառը: Բարեգուչակ չէր ասիկա: Վերջէն իմացայ, որ փողոցին մէջ զլորած ատեն միւս ոտքն ալ կոտրած էր, եւ այս պատճառով՝ երեսուն օր ծալուած ծրարուած մնացեր էր խցիկին մէջ:

Դուրս ելած օրը տեսայ զինք, նիհար ու տժպոյն
էր : Կաթնամանը ձեռքը՝ իր բարեգութ յաճախորդնե-
րուն կաթ կը տանէր : Քալել չէր, այլ պարզապէս տա-
ռապանք, որուն դատապարտուած էր մէկ հիւանդ ու
մէկ կաղ ոտքովը :

Մինչ ես կը պատրաստուէի ըսել, թէ ո՛վ Աստ-
ուած, այս ի՞նչ կեանք է, որ տուեր ես այս մարդուն,

— Արդար պատիժս է, որ կը քաշեմ : Ուխտ ըրեր
էի այս տարի հայրենիք երթալ . հաշիւներս չհամապա-
տասխանեցին փափաքիս եւ ուխտիս . միտքս փոխեցի,
եւ այս փորձանքը . Եկաւ զլիսուս : Հիւանդութեանս
ատեն ուխտս նորոգեցի . փա՛ռք Աստուծոյ, հիմա լաւ
եմ եւ շուտով պիտի երթամ հայրենիք :

Եւ իրաւ ալ զնաց : Հիմա հայրենիքն է, իր տնակին
մէջ, կնոջն ու դաւակներուն քով, մոռցած ամէն վիշտ :
Ի՞նչ քաղցր է հայրենիքը :

ՀՐԱՆԴ

ԱՌԱԾ .— Աղէկ օրիդ երեսդ խնդացող շատ կ'րլայ :

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Երգեցիկ .— ԵՐԳՈԴ :

Քայմաքը .— Թուրքերէն բառ . կը նշանակէ վրան սեր կապած :

Եսզուրդ .— Թուրքերէն բառ . կը նշանակէ մածուն :

Հերու .— Անցած տարի :

ՏՔԱԽ .— Զարաշար աշխատիւ, անքուն հսկել :

Կանինել .— Ուրիշէն առաջ ըսել :

ՀՐԱՆԴ .— Գրագէտ եւ ուսուցիչ : Բուն անունն է Մելքոն
Կիւրենան : Նմոն է 1859ին և նահասալուած 1915ին : Գրած է կարճ
պատմուածքներ պամդուխտներու կեամբէն :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ .— Ո՞վ էր «հայրենիքի մարդք» : — Ի՞նչ զոր-
ծով կը զբաղեր : — Ինչո՞ւ ատեն մը դադրեցաւ մածուն ծախելէ :
— Ի՞նչ դժբախտութիւն պատահեցաւ իրեն : — Ի՞նչպէս կը բացա-
տրեր իմի՞ աղջ դժբախտութիւնը : — Վերջը ո՞ւր զնաց : — Որո՞ւ
կ'ըսին պամպուխտ : — Ի՞նչ է այս գրուածքին մէջ տիրող զգա-
ցումը :

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ .— Բայց կրնայ ըլլալ եզակի
կամ յոգնակի, օրինակ՝ կը խօսիմ (եզակի), կը խօսինք
(յոգնակի) :

. Բայցն ալ դերանունին պէս երեք դէմք ունի . օրի-
նակ՝ կը խօսիմ (Ա. դէմք), կը խօսիս (Բ. դէմք), կը
խօսի (Գ. դէմք) :

Բայերը ունին երեք տարբեր ժամանակներ .— ներ-
կոյ, անցեալ եւ ապառնի : Ներկան կը ցուցնէ այն ժա-
մանակը, ուր գործողութիւնը կը կատարուի . օրինակ՝
կը խօսիմ, կը դրեմ : Անցեալը կը ցուցնէ կատարուած
գործ մը . օրինակ՝ խօսեցայ, կը գրէի : Ապանին կը
ցուցնէ կատարուելիք գործ մը . օրինակ՝ պիտի խօսիմ,
պիտի դրեմ :

43. ՊԱՆԴՈՒԽՏԸ

Քըսան տարի կ'ընէ, մարի'կ,
Որ հեռացեր եմ քեզմէ.
Գլխուս չունիմ բուրդէ բարձիկ,
Քըսան տարի է, մարի'կ:

Գիւղիս աղուոր այգիին տեղ՝
Խուց մ'ունիմ հոս մութ, աղտոտ.
Զեռքովդ շինուած անկողնին տեղ՝
Չործ մը, փոռւած՝ դըրան մօտ:

Ուժ չըմնաց աշխատելու,
Օր մը հիւանդ կը մեռնիմ,
Երկու ընկեր, մէկ տիրացու
Զիս բաղելու կը տանին:

Ու փոսին մէջ՝ մինակ, անտէր,
Լուռ կը պառկիմ ես, մարի'կ.
Գոնէ կարօտդ ա'լ չեմ քաշեր,
Քուն կը մտնեմ հանդարտիկ...:

ՀԵՐԱՆՈՅՑ ԱՐՇԱԿԵԱՆ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ. — Հիմակուան
մեր խօսած ու գրած լեզուն կը կոչուի աշխարհաբար
կամ արդի հայերէն: Աշխարհաբարը կը բաժնուի երեք
տարբեր ճիւղերու. — 1. արեւելահայ կամ ռուսահայ
բարբառ. 2. արեւմտահայ կամ քրքահայ բարբառ. 3.
գաւառաբարբառներ:

ԲԱՐԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մարիկ. — Մայրիկ բառին գաւառական ձեւն է:
Չործ. — Հին լաթի կտոր:

ՀԵՐԱՆՈՅՑ ԱՐՇԱԿԵԱՆ. — Բանաստեղծուեի: Նմած է 1887ին
եւ մեռած քոքախտէ՝ 1903ին, ետզիւ 18 տարեկան: Իր ֆերպուած-
ները, 40-50ի չափ, մահէն ետք երատարակուեցած առանձին հա-
տորով:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Ո՞վ է այս ոտանաւորին մէջ խօսող անձը:
Որո՞ւ կ'ուղղէ իր խօսքը: — Քանի՞ տարիէ ի վեր հեռացած է
մօրմէն: — Ինչո՞ւ տխուր նախազգացումներ ումի իր մասին: —
Ի՞նչ զգացումներ արտայայտուած են այս ոտանաւորին մէջ: —
Ի՞նչ է եռն տիրող զլխաւոր զգացումը:

44. ՈՐՍՈՐԴ ԱԽՈՆ

1

Որսորդ Աւոն, իր լուռ, միշտ տիխուր եւ ծածկա-
միտ բնաւորութեամբ, հանելուկի պէս բան մըն էր
մէզի համար: Ճակտին վրայ ունէր խորունկ սպի մը,
որ սարսափելի արտայայտութիւն մը կու տար իր դէմ-
քին: Եւ այդ դէմքը երկիւղ ու կասկած կը յարուցանէր
մեր մէջ:

Բայց որսորդ Աւոն շատ բարեսիրտ մարդ էր: Ես
ու քոյրերս, Մարիամը եւ Մագթաղը, ամենեւին չէինք
վախնար անկէ: Երբ իր տունը երթայինք, ան ծունդ

կերուն վրայ կ'առնէր մեղ և «Պոչը կտրած մուկ»ին
կամ «Քոսոտ այծ»ին հեքիաթը կը պատմէր մեղի.
մենք ինդալէն կը ճաթէինք: Երբեմն մեղի կու տար իր
որսացած թոշուններէն որր որ ողջ մնացած էր. ոտ-
քէն կր կտպէինք խեղճ թռչունը եւ օրերով կը խաղա-
յինք ու կր զուարձանայինք անոր հետ:

— Ֆարհա՛տ, — բաւ անդամ մը որսորդը ինծի,
— դուն շատ կը չարչարես թռչունները. եթէ այդպէս
վարուիս, ուրիշ անդամ քեզի թռչուն չեմ տար:

Ես փոքր տարիքէս խօսքի տակ մնացողներէն չէի.
իսկոյն պատասխաննեցի:

— Ես զոնէ չեմ սպաններ, իսկ դուն կը սպաննես:

— Սպաննելու և տանջելու միջեւ մեծ տարբերու-
թիւն կայ, — բաւ որսորդը ժպտելով, — տանջելը աւե-
լի գէշ է:

2

Ամէն անդամ որ մեր թաղին մէջ լուր տարածուէր,
թէ Աւոյի լարած ծուղակին մէջ զայլ, արջ կամ ուրիշ
զաղան մըն է ինկած, բոլոր թաղեցիք կը վաղէին դե-
տելու:

Առողու կանուխ կու գար որսորդը՝ իր օդնական
Մհէին հետ: Բազմութիւնը հետաքրքրութեամբ կը
սպասէր՝ տեսնելու համար, թէ ի՞նչպէս պիտի դուրս
բերեն զաղանը, որ կատղած կ'երթեւեկէր ծուղակին
մէջ, կը մոնչէր, զարհուրելի ոռնոցներ կ'արձակէր եւ
ի զուր կը փորձէր դուրս զալ վիրապէն: Այդ միջոցին՝
վիթարի Մհէն, աջ ձեռքին մէջ երկաթէ ահազին մա-
հակ մը սեղմած, իսկ ճախին՝ նոյնպէս երկաթէ շղթայ
մը, կ'իջնէր վիրապին մէջ: Գայլ ըլլար բռնուածը թէ

արջ, վագր կամ երկչոտ աղուէս մը, միեւնոյնն էր
Մհէի համար. ան բոլորին վրայ կը նայէր իբրեւ ոչ-
խարներու:

Քանի մը վայրկեան ետք Մհէն դուրս կու գւր իբեն
հետ քաշելով գազանը, որուն գլուխը եւ բերանը կաշ-
կանդուած կ'րլային երկաթէ շղթային մէջ եւ այնքան
ամուր, որ խեղճ կենդանին ուեէ մէկուն վնասել չէր
կրնար:

Թիշ անդամ կը պատահէր, որ Մհէն դուրս գար
վիրապէն, առանց երեսը արիւնոտած կամ մարմնին
մէկ այլ մասը վիրաւորուած ըլլալու: Բայց երբեք
պատահած չէր, որ ան չկարենար զսպել գազանը: Ես
մինչեւ այսօր կը յիշեմ, թէ ինչպիսի՛ անհոգութեամբ
այդ երկաթէ մարդը ձեռքով կը սրբէր երեսին արիւ-
նը, կարծես քրտինք ըլլար սրբածը:

3

Մարոն, որսորդին աղջիկը, այն աստիճան ընտե-
լացած էր զաղաններուն, որ բնաւ չէր վախնու՞ անոնց-
մէ: Անզամ մը ան ցոյց տուաւ ինծի ամեհի վագր մը՝
բսելով.

— Տե՛ս, Ֆարհատ, ի՞նչ գեղեցիկ բիծեր ունի:
Ես սարսափեցայ, երբ փոքրիկ Մարոն մօտեցաւ եւ
սկսաւ չոյել զաղանին ահազին գլուխը:

— Ինչո՞ւ կը վախնաս, — ըսաւ ան ծիծաղելով, —
ասիկա մեծ կատու մըն է, ուրիշ ոչինչ:

Այդ վազրը, գեռ փոքր եղած ատեն, որսացած էր
Աւոն: Մարոն շատ կը սիրէր զայն, այդ պատճառով ալ
պահէր ու մեծցուցեր էին իրեն համար:

Որսորդ Աւոյին տունը կատարեալ զաղանանոց մըն

էր : Երբ ես հոն երթայի , կը գտնէի որսորդը զբաղած
կամ գաղանները կերակրելով եւ կամ անոնց մորթերը
մաքրելով :

Ահա այս տեսակ մարդու մը մօտ էր , որ անցուցի
ես իմ պատանութեանս առաջին տարիները :

ՌԱՅԹԻ

ԱՌԱԾ.— Գայլը ամպոտ օր կ'ուզէ , գողը՝ մուր-
գիշեր :

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մածկամիտ .— Մատածումը ծածուկ զահող :

Սպի .— Վէրը մը ձգած նշանը :

Երբեւեկել .— Երթաւ դաւ :

Վիրապ .— Խորունկ Հոր :

Վիրխարի .— Շատ խոչոր , Հոկայ :

Մահակ .— Մէծ եւ հասա զաւազան :

Կաշկանդել .— Ամուր մը կապել :

Ընտելանալ .— Վարժուիլ :

Ամեկի .— Կառաղի , անդուսպ :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ .— Ի՞նչ տեսակ մէկն էր որսորդ Աւոն : — Հե-
գիմակը ի՞նչ տեսակ զզացումներ ունի անոր հանդէպ : — Օր մը
ի՞նչ խօսակցուիրիմ ունեցամ : — Երկութէն ո՞րը իրաւութէ ուներ .
որսո՞րդը քէ հեզիմակը : — Ո՞վ էր Միհեմ . ի՞նչ էին իր զիխաւոր
յատկանիշները : — Ո՞վ էր Մարոն : — Ինչի՞ կը նմանէր որսորդին
տումը . ինչո՞ւ : — Այս դրուածքին մէջ զործող անձերէն ո՞րը ա-
ւելի սիրեցիք . ինչո՞ւ :

45. Բ Ո Ն Ա Ի Ո Ր Ի Ն Ա Ր Ց Ո Ւ Ն Ք Ը

1

Երրայական աւանդութիւն մը կը պատմէ , թէ Նա-
րուգողոնոսոր Երուասղէմի տիրելէ ետք , գնաց տաճա-
րը , ուրկէ առաջնորդուեցաւ քահանաներուն բնակա-
րանը : Բայց դեռ ոտքը ներս չդրած , կանգ առաւ սար-
սափահար , որովհետեւ տեսաւ , թէ իր ոտքերուն տակ
վարդագոյն վրփուր մը կ'եռայ ու կը պղպջայ :

Թագաւորը ուզեց զիտնալ այդ տարօրինակ երեւոյ-
թին պատճառը : Քահանաները նախ ջանացին խարել
զինք , բայց տեսնելով իրենց հնարամտութեան վրիպու-
մը եւ արքայական ցասմնալից սպառնալիքը , պարտա-
ւորուեցան խոստովանիլ , թէ Զաքարիա անունով ան-
մեղ քահանայի մը արիւնն էր անիկա :

Զաքարիան ծովու ձայնի պէս բարձրաղաղակ կը
կանչէր ժողովուրդը՝ գալ Աստուածը պաշտելու , եւ
կ'որոտար մարդկային տկարութիւններուն դէմ , դու-
շակելով Հրդեհները , ժանտախտն ու գերութիւնը եւ
բոլոր այն բաները , որ տեղի ունեցան : Բայց Զաքարիա
ասով զրգուց ժողովուրդին ատելութիւնը , ու ժողո-
վուրդը թուամահ սպաննեց զայն այն պահուն , երբ
անոր չըթունքը գուշակութիւնները կ'արտասանէին :

Այն օրերէն ի վեր ո'չ մէկ բան կրցաւ լուալ զոհին
արիւնը , որ միշտ կը մնայ՝ երկինքէն վրէժխնդրութիւն
պահանջելով ու ամբատաններով ոճրագործները Աս-
տուծոյ արդարութեան գահին առջեւ :

Նարուգողոնոսոր, այս պատմութիւնը լսելէ ետք,
որոշեց լուցնել այդ արիւնը ու խաղաղեցնել զայն :

Ուստի հրամայեց, որ մորթեն բոլոր քահանաներ՝ մարդարէին պղսչացող արիւնին մէջ։ Հրաման ըրաւ, որ մորթեն նոյն տեղը բաղմաթիւ պատանիներ ու փոքր մանուկներ։

Բայց արիւնը չդադրեցա՛ւ պղսչալէ։

Բռնաւորը հաւաքեց հազարաւոր գեղեցիկ երիտասարդներ ու զեղեցիկ կոյսեր, եւ ամէնքն ալ մորթել տուաւ միեւնոյն քարին վրայ, անոնց արիւնը խառնելով մարդարէին արիւնին հետ։

Բայց արիւնը չէր դադրեր պղսչալէ։

— Զաքարիա՛, Զաքարիա՛, — աղաղակեց յուսահատ թագաւորը, — զոհ չե՞ս այս ամենէն. կ'ուզե՞ս, որ ոչնչացնեմ ամբողջ Յուղայաստանը։

Ո՛չ մէկ ձայն պատասխանեց իրեն. միայն զոհին արիւնը կը շարունակէր եռալ ու պղսչալ։

Եւ ահա յանկարծ, զդաստութեան ու խղճահարութեան հազուադէպ վայրկեանի մը մէջ, բռնաւորը ունեցաւ զերազոյն արդարութեան ցնցումը ու հեծեծեց։

— Վա՛յ ինծի, վա՛յ ինծի. եթէ այսքան մարդտանջանքի պէտք է ենթարկուի մէկ մարդու արիւնին համար, ի՞նչ պիտի ըլլայ հապա իմ վիճակս, որ տասը հաղար, հարիւր հաղար մարդկային արարածներու արիւնը թափեցի։

Եւ արտասուեց թաղաւորը. իր աչքերէն թափած արցունքները զլորուելով ինկած էին զետին ու խառնուած մարդարէին արիւնին հետ։

Ու, ո՞վ հրաշք, արիւնը դաղրեցաւ պղսչալէ, դաղրեցաւ բողոքելէ։

Ո. ԶԱՐԴԱՐԵԱՆ

ԱՐԱԾ. — Հազար անգամ մեղր ըսէ,
Բերանդ չ'անուշնար։

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Եբրայական. — Հրէական։

Նաբուգոնոսուր. — Թագաւոր Բարեկոնի եւ նիսուէի (606-562

Ք. ա.), որ տիրեց Հրէաստանի։

Տանար. — Աղօթարան, եկեղեցի։

Պղչալ. — Եսալ, փրփրիլ։

Վրիպում. — Զախորանք, սիալ, անյաջողութիւն։

Ցամանակից. — Բարկութեամբ լեցուած։

Բարձրադադակ. — Բարձր ձայնով, աղաղակեռվ։

Խոսամահ ընել. — Մշտով մնացնել։

Ցուդայաստան. — Ցուդայի երկրը, Հրէաստան։

Զգաստութիւն. — Խելքը գլուխը զալ։

Հազուադէպ. — Քիչ անդամ պատահող։

ՌՈՒԲԵԿ. — ԶԱՐԴԱՐԵԱՆ. — Գրագէտ, հրապարակաղիք եւ ուսուցիչ։ Ծնած է Խարբերդ, 1874ին, նահատակուած՝ 1915ին։ Գրած է զեցեիկ եեքիարմեր, աւանդավելքեր եւ ուրիշ արձակ էջեր, որոնց մէկ մասը ամփափուած է «Յայզալոյս» անունով հատորի մը մէ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ կը պատմէ երրայշկան աւանդութիւն մը: — Թագաւորք ի՞նչ տեսաւ քահանաներու բնակարանին առջեւ: — Որո՞ւմ արիմն էր պղպջացողը: — Ինչո՞ւ սպաննած էին Զաքարիան: — Որո՞ւմ դէմ վրէժիմդրութիւն կը պահանջէր Զաքարիայի արիմը: — Թագաւորք ի՞նչ ըրաւ, երբ լսեց պատմութիւնը: — Յետոյ ի՞նչ պատահեցաւ: — Ինչո՞ւ հեծեծեց քագաւորք եւ ի՞նչ ըստ: — Արիմը ի վերջոյ դադրեցա՞ւ պղպջալէ. ինչո՞ւ: — Ի՞նչ է այս գրուածքին մէջ տիրող գաղափարը: — Հայկական ի՞նչ աւանդութիւններ ծանօթ են ձեզի:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ.— Էական կը կոչուի ևմ բայը իր բոլոր ձեւերով:

Էական բայէն զատ ուրիշ չորս տեսակ բայ կայ: — Աներգործական, չէզոք, կրաւորական եւ անցողական:

Ներգործական կը կոչուին այն բայերը, որոնց ենթական զործողութիւնը ուրիշի մը վրայ կը կատարէ. օրինակ՝ զուուը կը բանամ, այսինքն բանալու գործողութիւնը դրան վրայ կը կատարեմ:

46. ՓԱՅՏԱՀԱՆԱԼ

Տապարը ուսի՞ն՝

Փայտահատն ահա կ'նբքայ առանձին,
Դէպի անտառի կաղնին ու սօսին:

Թեւերը սորտած՝

Կը նեղէ ահա, հատուած առ հատուած,
Կոնդը կաղնին: Վէրքն է լայնաբաց:

Ցանկարծ, մէյ մըն ալ,
Հսկայ ծառն ահա վար կ'իյնայ տուպալ,
Մեծ շառաչումով ու ծանրածաւալ:

Փայտահատն, անդին,
Կը սրբէ ձեռքով քրտինքը ճակտին:
Յետոյ կը սկսի ճիւղերուն ջարդին:

Տապարդ իջեցո՛ւր, զա՛րկ, ո՛վ փայտահատ,
Զա՛րկ, ծառը ջարդէ՛,
Մեզի համար միշտ պէտք է ձմրան փայտ,
Օ՛ն, ջարդէ՛, ջարդէ՛...

Միայն նախ տընկէ եւ ապա ջարդէ:

ՎԱՀՐԱՄ ԹԱԹՈՒԼ

ԲԱՐԲԱՌՆԵՐ.— Արեւելահայ բարբառը կը գործածեն Հայաստանի, Ծուսաստանի, Պարսկաստանի, Յաեւ Հնդկաստանի հայերը. իսկ արեւմտահայ բարբառը կը գործածեն այդ վայրերէն դուրս ապրող հայերը: Գաւառաբարբառ կը կոչուին այն բարբառները, որոնիք կը գործածուին զանազան գաւառներու մէջ, իմշայէս՝ Աշտարակի բարբառ, Երեւանի բարբառ, Մշոյ բարբառ եւլնի. :

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Տապար՝ Կոցին:

Սօսի՝ Կամ սօս, բարտիի նման ծառ մը:

Տապալ՝ Տապալիւ լային արմատը. կործանած, վար ինկած:

Ծանրածառալ.՝ Լոյնածառալ, ծուալը, տարածութիւնը՝ լայն,
բնդարձակ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.՝ Փայտահատը ի՞նչ ընելու կ'երբայ անտառ:
— Դուք անտառ տեսա՞ծ էք: — Ի՞նչ տեսակ ծառերու անուն զի՞-
տէք: — Կենդանիներ ից բնակի՞ն անտառներու մէջ: — Ի՞նչ բա-
ներու կը ծառայէ փայտը: — Հեղինակը ի՞նչ եզրակացութիւն
հանուն է:

47. ԱՍՏՈՒԱԾ ՏՈՒՂԻՆ ԿՈՒ ՏԱՅ

1

Երկու ընկերներ, Ալոն եւ Մալոն, հեռու երկիր
կ'երթային աշխատելու: Ճամբան Ալոյի պաշարը կե-
րտն լմնցուցին: Կարզը ևկաւ ուտելու Մալոյի ունեցա-
ծը. բայց ան փշրանք մը իսկ չտուաւ ընկերոջը:

— Եթէ երկուքս ալ ուտենք, — կ'ըսէր անսիրտ Մա-
լոն, — շուտով կը հատնի պաշարը եւ երկուքս ալ անօ-
թի կը մեռնինք:

— Իմ տուածիս տեղն ալ թող չըլլայ. ողորմութիւն
ըրէ, փոխ տուր, — կը խնդրէր խեղճ Ալոն:

Օդուտ չըրաւ: Երկու ընկերները բաժնուեցան ի-
րարմէ:

Իյնալով ելլելով, խոտ ուտելով եւ ջուր խմելով
միայն, Ալոն հասաւ աւերակ ջաղացք մը:

— Այս զիշեր կը պառկիմ հոս, վերջը Աստուած
ողորմած է, — ըստու ինք իրեն ու մտաւ ջաղացքին ներս:

2

Ջաղացքին մէջ բան չդտաւ ուտելու. միայն դափ
մը կար պատէն կախուած:

Գիշեր էր արգէն, երբ արջ մը մտաւ ներս ու նըս-
տաւ աղօրիքին քով. յետոյ գայլ մը եկաւ ու տեղաւոր-
ուեցաւ արջին մօտ: Ամենէն ետք՝ աղուէս մը, պոչը
կախած, անցաւ սեմէն ու գնաց կծկտեցաւ դրան կողմը:
— Ա'րջ աղբար, — հարցուց գայլը պահ մը ետք, —
բնչպէս ես, ի՞նչ գործի վրայ ես:

— Անտառ կ'երթամ, ծառի ու եղէզի արմատ կը
կրծեմ, փորս կը կշտացնեմ, — պատասխանեց արջը:

— Իսկ դո՞ւն ինչպէս ես, ինչո՞վ կ'ապրիս, — իր
կարզին հարցուց աղրէէս՝ խօսքը դայլին ուղղելով:

— Իմ վիճակս մի՛ հարցներ, — պատասխան տուաւ
գայլը: Ժամանակէ մը ի վեր աչքս դրած եմ Փիլիկ աղ-
բօր ոչխարին վրայ. բայց սեւ չուն մը պահապան կար-
դած են ու անոր վախէն չեմ կրնար մօտենալ ոչխա-
րին: Զեմ զիտեր ինչո՞ւ բժիշկները չեն մորթեր այդ
չունը եւ արիւնովը չեն լուցներ թագաւորին տղան, որ
հիւանդ պառկած է. թէ՛ տղան կ'աղէկնայ եւ թէ իմ
բախտս ալ կը բացուի:

Ալոն լսեց այս խօսքերը ու միտքը պահեց:

3

— Հապա դո՞ւն ինչ ջուրի վրայ ես, պարո՞ն աղ-
ուէս, — հարցուց արջը:

— Ես ձեզի շափ զօրաւոր չեմ, — պատասխանեց աղ-
ուէսը, — բայց Աստուած հնարապէտ ստեղծած է զիս:
Ո՛չ միայն անօթի օր չեմ անցըներ, այլեւ բաւական

զրամ մէկ կողմ զբած եմ : Կարսա մը լեցուն ոսկի թաղած եմ քովի ընկուզենիին տակ, ուրիշ կարսա մըն ալ՝ այս ջաղացքին զբան մօտ : Օրը անդամ մը կը հանեմ, կը խառնեմ, ուրախութիւն կը զգամ, յետոյ նորէն կը թաղեմ իրենց տեղերը :

Ալոն լսեց, ուրախացաւ : Սիրտը զօրացաւ, միտքը լուսաւորուեցաւ : Վերցուց գափը եւ չփշփացուց :

Գաղանները, զափին ձայնը լսածնուն պէս, ձկեցին փախան : Կարծեցին, թէ հարսնիք կար ու հարսնեորներ կու գային :

ԳԱՐ. ԵՊՍ. ՄՐՈՒԱՆՁԵԱՆՑ

ԱԽԱԾ.— Աղօրէ որ սրբանաս,
Աշխատէ որ կշտանաս :

ԲԱԺԵՐ ՈՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Դափ.— Փոքը թժրուկ :

Աղօրիք.— Ճորճն ազացող :

Կարսա.— Հողէ մէծ աման :

Հնարապէտ.— Հնարքներ գտնող, ճարտար :

Շփշփացնել.— Շրփ-շրփ զարնել (գափը) :

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ուր կ'երքային Ալոն ու Մալոն: — Ի՞նչ պատահեցաւ ճամբան: — Զաղացքին մէջ ի՞նչ խօսակցութիւն ունեցան զազանները: — Այս խօսակցութենէն ի՞նչ օգուտ քաղեց Ալոն: — Ի՞նչ է ձեր կարծիքը երկու ընկերներուն մասին:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ.— Ջեր այսօրուան շարադրութեան նիւթը պիտի ըլլայ «Եղբայրս հիւանդ է»: Պիտի ըսէք, քէ ի՞նչ քան ցաւ կը զգաք ձեր եղրօր հիւանդութեան համար, քէ՝ ամէն խնամք կը տանիք, որ շուտ աղէկնայ ան :

48. Վ Ե Բ Զ Լ Ի Ւ Ն Չ Ե Ն Ա Ի

1

Մեր պատմութիւնը չվերջացուցինք: Հիմա լսեցէք, թէ վերջը ի՞նչ եղաւ :

Երր զաղանները լեզապտաս վախան ջաղացքէն, Ալոն զուրս ելու իր թազատոցէն, երկու կարսա ոսկին հանեց հողին տակէն, լեցուց ծոցն ու զրպանները, զնաց Փաքրիկ զիւզը եւ Փիլիկ աղբօր տունը հիւր եղաւ: Տնեցիններէն ամէն մէկուն ձեռք մը հաղուստ տուաւ իրրեւ նուէր:

Տնեցինները շատ ուրախացան, սկսան փսփսալով հարցնել իրարու, թէ իրենք ի՞նչ բնծայ պիտի տան հիւրին :

Ալոն լսեց, լսաւ.

— Իթէ ինծի տաք ձեր սեւ չունր, շատ շնորհակալ կ'ըլլամ: Ուրիշ բան չեմ ուզեր:

Սիրով տուին ուզածը: Ալոն չունր առած մեկնեցաւ զիւզէն: Երբ հասաւ մօտակայ անտառը, մորթեց անսառունը, արիւնը լեցուց տիկի մը մէջ եւ զնաց քաղաք:

2

Գնաց, ներկայացաւ թաղաւորին ու բատ:

— Թաղաւորն ապրած կենայ, ևս բժիշկ եմ. Եկած եմ բժշկելու ձեր որդին:

Թաղաւորը շատ ուրախացաւ :

— Եթէ իրաւ բժշկես որդիս, — ըստու, — մահէս ետք զահս քեզի հալալ, իսկ եթէ բժշկես, զլուխդ կը կըստրեմ :

— Ձեր զահը ձեր զաւկին հալալ, — պատասխանեց Ալոն, — Եթէ չկրնամ բժշկել, իմ զլուխս ձեզի հալալ :

Ու հիւանդ արքայազունը տարաւ առանձին սենեակ մը, հանուեցուց, քսեց սեւ շան արիւնը գլխէն մինչեւ ոտքը, պառկեցուց, զուռը զոցեց ու ելաւ դուրս, քիչ մը պտրտելու համար :

Իրիկունը, երբ պալատ վերադարձաւ, տեսաւ որ հիւանդը կը լուղայ քրտինքի մէջ. սկսաւ տաք ջուրով լսւ մը լոււալ մարմինը: Երկու օր չարունակեց այսպիս—արիւն քսեց, քրտնցուց: Երբորդ օրը հիւանդը կատարելապէս բժշկուեցաւ ու զարձաւ նոր մօրմէ ծնածի պէս:

Թաղաւորը պալատ մը նուիրեց Ալոյին. աչքի լոյս—սին պէս սիրեց զայն: Մարդ զրկեց, բերել տուաւ անոր կինն ու զաւակները, եւ ամէնքը միասին ասլրեցան երջանիկ, փառք տալով Աստուծոյ:

3

Զէք հարցներ, թէ ի՞նչ եղաւ Մալոն, Ալոյի չարաս—սիրու ընկերը:

Անոր զործը անյաջով զնաց. թափառեցաւ քաղաքէ քաղաք, զիւզէ զիւզ, բայց չկրցաւ յաջողութիւն զտնել, մնաց աղքատ ու թշուառ:

Օր մըն ալ, լսելով որ մեծ բախտի ու փառքի հասած է իր երրեմնի ընկերը, զնաց տեսնելու զայն իր պալատին մէջ:

— Այս ուրիշ, այս ի՞նչպէս, — զարմացած հարցուց անոր:

Ալոն ծայրէ ծայր պատմեց ամէն ինչ: Մարիկ ըրաւ Մալոն, բերանը բաց, եւ որոշեց ինքն ալ փորձել իր բախտը: Գնաց աւերակ չաղացքք, մտաւ ներս ու անկիւն մը նստաւ:

Պագանները իրենց սովորութեան համեմատ մէկ մէկ հաւաքուեցան, տեսան զինք, պատառ պատառ բրին, սոկորի կտոր մը անդամ շձկեցին:

— Այդ ի՞նչպէս, հաց կը ինայե՞ս ընկերոջդ, — բառ ձայն մը մաթին մէջն:

Մարդ չի զիտեր, թէ այդ որո՞ւն ձայնն էր . . .

ԳԱՐ. ԵՊՈ. ՄՐԱՒԱՆՉՑԵԱՆՑ

ԱԼԻԱՆ. — Արևի երաւագեմ զագոյ մահանի
չլույսը:

ԲԱՐԵՐ ԱԲ ԵՎՅԱՏՐԻՎՐԵՎԵՆԱՅՐ

Եպապրատուն — Եղիկն պատաճ, սաստիկ վախուճ:
Արնոյութեն — Արքոյի, թագաւորի ազայ:

ՀԱՐՅՈՒԿԻՆԻՐ. — Գաղաթներուն գախչելէն ես ի ինչ պատահեցու: — Արք ուր զնոց յետոյ: — Ենչ ըրու անսանին մէջ: — Ենչ ըրու քագաւորին: — Կրցաւ բժշկին արքայագալիք: ի՞նչ—պէս: — Ենչ ձեռփ քագաւորը վարձարեց զիմն: — Խակ ի՞նչ երաւ Անուն: — Այս պրատնէն ի նո զառ կընամի՛ բազել:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Զեզոք կը կոչուիմ այն բայերը, որոնց ենթական գործողութիւնը ինք իր վրայ կը կատարէ. օրինակ՝ **Կը քաղեմ:**

Կրաւորական կը կոչուիմ այն բայերը, որոնց ենթական ուրիշի մը կողմէ կատարուած գործողութիւնը իր վրայ կը կրէ. օրինակ՝ **զուն կը բաժբասուիս:**

Անցողական կը կոչուիմ այն բայերը, որոնց ենթական գործողութիւնը ուրիշի մը ընել կու տայ. օրինակ՝ **Կը կարգացնեմ:**

49. Ե Ր Ձ Ա Ն Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Երջանկուրիւն, երա՞զ նամիր,
Ըստուե՞ր, որուն ետեւէն մարդ չի հասնիր,
Դուն ո՞չ սէրն ես, ո՞չ հսկնարը, ո՞չ ոսկին,
Ո՞չ ալ վայելքը կեանքին:

Հսկոփանքի բառն ես դուն,
Հիւանդին քով միշտ հսկող աչքն ես արբուն,
Կարիլ մ'արցունք, տաք նայուածք մը, սիրտ մը բաց,
Դժբախտներուն նըւիրուած:

ՍիՊիկ

ԳՐԱՎԱԼՈՅ ՕՐԻՆԱԿ ՄԲ. — Խովսէս Խորենացի իր «Հայոց պատմութեան» առաջին գրքին մէջ գրած է. «Թէսէտ եւ եթէ ածու փոքր, եւ բուռլ յոյժ թնդ փոքր սահմանեալ, եւ գորութեամբ ակար, եւ թնդ ալլով յոյժ անզոմ նուունեալ բազաւորութեամբ. սուկայն բազում գործ արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիուս:

ԽՈՎՏԻՐ ՈՒ ԹԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խովտիր. — **Պաշտոպ, ունացին:**

Խովտութ. — **Միսիթորութիւն:**

ՀԱՐՅՈՒԿԻՄՆԵՐ. — Այս ոստանութիւն մէջ ինչի՞ մտութ կը խօսուի: — Ե՞՛՛լ բանի հետազոտմ և երգութեամբ. — Հեղինակին կործինով ի՞նչ բանի մէջ կը կայանայ երգանկութիւնը:

50. Ե Ր Ե Ք Պ Ա Տ Կ Ե Ր

1

Պատիկ աղջիկ մըն կի, երբ մայրս որ մը ձեռքն ըստերով մազերս չոյեց: Իր տաք չունչը այտերուու վրասյ կը խաղոր զգուանիրով:

Երարս միացնելէ ետք ձեռքերս, որոնք աղացան ձև մը տոխն, այսովէս իսուեցաւ մայրս:

— Գնա՞ բու հօրդ, որ զիմորկ կ'ուզես: Կրկնէ՞ նոյիթ:

— Հայրիկ, գլխարկ կ'ուզեմ,— կմկմացի ես:
— Լա՛ւ, — պատասխանեց մայրս գոհունակ դէմ-
քով:

Գլխարկս վարդագոյն էր եւ վարդի մանր կոկոն-
ներով զարդարուած, սակայն բոլորտիքէն իջնող լայն,
սահմակ ժանեակը աչքերուս վրայ իյնալով կը նեղէր
դիս:

Զդացի զայն հօրմէս ինդրած ըլլալուս:

2

Անձրեւ կը տեղար, ամպամած մութ երկինքին վը-
րայ փայլակներ կը փափէին օճաձեւ: Մայրս նոյն օրը
չուկայ իջած էր ինծի հովանոց մը զնելու համար:

Կ'ազօթէի, որ անձրեւը դադրի եւ մայրս չմոռնայ
հովանոցս զնել:

Միջօթէին, երբ սեղանատուն իջայ ճաշելու, սեղա-
նին վրայ՝ պնտիկս մօտէն երկայն տուփ մը դտայ: իս-
կոյն հասկցայ, որ հովանոցս էր: Աճապարանքով բա-
ցի տուփը, դուրս հանեցի սպիտակ մետաքսէ հովանոցը
և զայն զլիսուս վրայ բռնած սկսայ նաղանքով պաը-
տիլ սեղանին չուրջ: Բայց չուտ մը թեւս յոզնեցաւ,
և նորէն սաստիկ ձանձրոյթ զգացի:

3

Զատիկի տօնն էր, և նոր հակուստներով մօրս սեն-
եակը դացի:

— Ալ բաւական մեծ ես, — ըսաւ մայրս խորհըր-
դաւոր կերպով մը, — ձեռնոց կ'ուզես:

Միրտս հրճուանքէ ճխաց:

Սկսայ մատներս տեղաւորել ձեռնոցներուն մէջ:
Անհամբերութենէ մղուած, կը ջանայի ամբողջ ձեռքս
մտցնել նեղ ձեռնոցին մէջ:

Եատ չարչարանքէ ետք, մատներս մէկիկ-մէկիկ
իրենց տեղը գտան. բայց ի՞նչ նեղութիւն, չէի կրնար
բան մը բռնել:

Ա՛լ ուրախ չէի:

4

Ըղձանքներու եւ յուսախարութեանց անդադրում
յաջորդութեանը մէջ, որ կեանքը կը կազմէ, ամէն ան-
դամ որ դէպի ետեւ կը դառնամ, չուկէտին վրայ կը
դտնեմ այս երեք պղտիկ տրտում պատկերները: Անոնք
երեք սկզբնական կաթիլներու պէս են, որ կեանքին
աղբիւրը կը թունաւորեն՝ դեռ ակէն չբաժնուած:

Յուսախարութեան, ձանձրոյթին ու ցաւին սկըզբ-
նական երեք կաթիլներն են անոնք:

ՄԱՐԻ ՍՎԱՃԵԱՆ

ԱԲԱԾ. — ՄԵԿը լաւ է, երկութը բաւ է,
երեքը ցաւ է:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Միջօթ. — Կէսօր:

Ճխալ. — Ուրախութենէ ցատկել, իայտալ:

Անդադրում. — Չդադրող, դադար չունեցող:

Չուկէտ. — Մեկնումի կէտ, այն կէտը, ուրկէ կը մեկնին:

ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՍՎԱՃԵԱՆ. — Գրագիտուիիք: Գրած է սիրուն պատիկ պատմուածքներ եւ քանի մը վէպեր, որոնք առանձին հատորով հրատարակուած չեն: Մեռած է 1911ին:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Իմչո՞ւ հեղինակը զգաց հօրմէն զիխարկ մը խնդրած ըլլալուն եամար: — Եթէ պիտի զջար, իմչո՞ւ առաջութէ փափաքեցաւ: — Այս պարագան ի՞նչ մուածել կու տայ ճեզի: — Դուք ալ մասն փափաքներ ումեցա՞ծ էք. զղացա՞ծ էք ետքն: — Հեզինակը ի՞նչ քանի կը մմանցնէ քերեք պատկերքները: — Կրմա՞ք ըսել, քէ իմչո՞ւ ան երշանիկ չէր համարեր իմքինք՝ իր փափաքները կատարուած տեսնելէ ետք: — Ինչի՞ մէջ կը կայանայ երշանկութիւնը:

51. ԿԵՏ ԶՈՒԿԻ ՈՐՍՈՐԴՈՒԹԻՒՆ

1

Կէտ ձուկը բոլոր կենդանիներուն մէջ ամենէն հըսկան է: Ընդհանրապէս կ'ապրի խորունկ ծովերու մէջ եւ կը սնանի մանր ձուկերով կամ ուրիշ ծովային կենդանիներով:

Կէտ ձուկերը, հակառակ իրենց մարմնին մեծութեան եւ ծանրութեան, արադ լողացողներ են. Ժամը մինչեւ 15 մղոն կրնան լողալ. շատ կը սիրեն մրցիլ արագընթաց չողենաւերու հետ: Առհասարակ ծովերու մակերեսին մօտ կ'ապրին եւ շատ խորերը չեն երթար, որովհետեւ թէ՛ ջուրը պաղ է հոն եւ թէ նուաղ ուտելիք կայ:

Լողալու ատեն բերաննին լայն կը բանան. ամէն

8-10 վայրկեանը անգամ մը ջուրին երեսը կ'ելլեն չընչելու համար: Այդ միջոցին է, որ իրենց բերնի ջուրը զօրաւոր կերպով կը փչեն օդին մէջ, ապա դարձեալ կը խորասուզուին: Ջուրը փչելու ատեն հանած աղմուկնին կը լսուի մինչեւ երկու մղոն հեռաւորութենէ, ինչ որ յաճախ իրենց ներկայութիւնը կը մատնէ:

2


Կէտ ձուկի որսորդութեան ամենէն յարմար վայրերն են ձափոնի եւ նոր Ձելանտայի շրջակաները, Հնդկաց ովկիանոսը եւ Քալիֆորնիոյ եղերքները: Միայն Հնդկաց ովկիանոսէն տարին աւելի քան 10.000 կէտ ձուկեր կ'որսացուին: Անոնց իւղէն կը պատրաստուին օճառ, մոմ եւլն., խոկ մարմինը կը գործածուի երրեւ պարարտացուցիչ նիւթ եւ կենդանիներու կեր:

Կէտ ձուկի որսորդութեան եղանակն է աշունը: Այդ շրջանին նաւերը բաց ծով կ'ելլեն, ամէն տեսակ ուտեստի եւ այլ պիտոյքներու պաշարով: Վարժ նաւաստիներ զօրաւոր հեռաղիտակներով կը հետազոտեն ծովին ընդարձակ տարածութիւնը, երեւան հանելու համար ջուրին երեսը ելլող կէտ ձուկերը: Այն ատեն՝ նաւը անմիջապէս կ'ուղղուի որսին գտնուած վայրը. նաւուն բոլոր մեքենաները կը դադրին գործելէ եւ կատարեալ լուսութիւն կը պահուի:

Խեղճ կենդանին, անտեղեակ իրեն համար լարուած ծուղակէն, զլուխը դուրս կը հանէ ջուրէն. նաւաստիները իսկոյն սրածայր նետեր կը միսեն անոր մարմնին մէջ: Կէտ ձուկը, թշնամիէն խոյս տալու նպատակով, կը թաղուի ջուրի ահագին խորութեան մը տակ, իր մարմնին մխուած նետերուն հետ տանելով երկար պարան մը, որուն ծայրը ամրացուած կ'ըլլայ նաւուն:

Զկրնալով երկար ատեն մնալ ծովուն յատակը, կրկին վեր կը բարձրանայ, ջանալով ազատել ինքոյնք իր կողը խրուած նետերէն: Բայց ջուրին երեսը հասնելուն պէս, երկրորդ անդամ նետերու տարափ մը կ'ուղղուի իր արդէն վիրաւոր մարմնին: Այն ատեն կը սկսի տեղի տալ. կորովը կը նուազի, կը թուլնայ եւ չուարած վիճակի մէջ յաճախ դուրս կու գայ ջուրէն:

Այսպէս, երրեմն քանի մը ժամ տեւող բուռն պայքարէ ետք, կէտ ձուկը, այլեւս ուժաթափ, անկարող



նոյն իսկ քայլ մը առաջ երթալու, նուազած կ'իյնայ: Կոփու վերջացած է եւ որսը զգեանուած: Մեքենաները կը սկսին հսկայ դիակը քաշել նաւուն մօտ: Քանի մը նաւաստիներ խեղճ կենդանիին կռնակին վրայ նիզակ-ներով կը բանան խոչոր ծակ մը, ուրկէ ճնշուած օդ որ ներմուծուի, մարմինը ուռեցնելու եւ ջուրին երեսը գահնելու համար:

Կէտ ձուկ մը միջին հաշուով կը կշռէ 60.000 քիլո. կան որ մինչեւ 200.000 քիլո կը կշռեն: Ամէն մէկէն կարելի է 10.000էն մինչեւ 40.000 կալոն իւղ ստանալ:

ԱՌԱԾ.— Կատակին կէսը կոփի է:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մզոն.— Անգլ. մզոնը 1000 մեթր է:

Արագըմբաց.— Արագ ընթացող, արագ գացող:

Մակերես.— Ծովուն արտաքին երեսը, վրայի մասը:

Խօրասուղուիլ.— Խորը երթալ, թաղուիլ:

Պարարտացուցիչ.— Գիրցնող:

Պիտոյք.— Պէտք եղած բաներ:

Տարափ.— Մեծ թիւով (նետեր). Կը նշանակէ նաեւ առատ անձրեւ:

Խուաղիլ.— Ուշաթափ ըլլալ, մարիլ:

Ներմուծել.— Ներս մտցնել:

Կալոն.— Մէկ կալոնը 1120 տրամ է:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Ո՞ր ծովերուն մէջ կ'ապրի կէտ ձուկը: - Ի՞նչ տեսակ կենդանի է: - Ինչո՞ւ ջուրին երեսը կ'ելլէ ատենատեն: - Որո՞նք են կէտ ձուկի որսորդութեան յարմար վայրերը: - Կրմա՞ք պատմել այդ որսորդութեան մանրամասնութիւնները: - Կրմա՞ք ըսել, քէ ի՞նչ օգուտներ կը ներկայացնէ կէտ ձուկը: - Ուրիշ ձուկի ամուններ գիտէ՞ք:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ.— Միեւնոյն վերջաւորութիւնը ունեցող բառեր լծորդութիւն մը կը կազմեն: Երեք լծորդութիւն կայ, որոնք՝ իրարմէ կը զանազանուին աներեւոյթին վերջաւորութեամբը. Ա. լծորդութիւն՝ ել, օրինակ՝ զրել. Բ. լծորդութիւն՝ իլ, օրինակ՝ խօսիլ. Գ. լծորդութիւն՝ ալ, օրինակ՝ կարդալ: Ուշ վերջացող քանի մը բայեր ալ կամ, որոնք անկանոն խոնարհումներ ունին. ինչպէս՝ ոստնուլ, զրօսնուլ, ընթեռնուլ:

52. Գ Ո Վ Ք Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք Ի Ս

Զա՞ն հայրենիք, ծաղկա՛ծ աշխարհ, յաղբ տիտան ես
դարձեր դու.
Չժամապեղ, անմահական բուրաստան ես դարձեր դու.
Երեկ փուշով ու տատառկով ծածկը եր էր հոգի
ամրազ.
Այսօր յուռքի, գանձերով լի անդաստան ես դարձեր
դու:

Հայրենի՛ք իմ, անգուգական լուսէ տուն ես ինձ համար.
Գորովագութ անոյշ մօր պէս միշտ խնդուն ես ինձ
համար.
Յաւերժարուխ ու անըսպառ խնդութիւն ես ինձ համար.
Վարդի անոյշ բոյրով լեցուն մրգաստան ես ինձ համար:

Հին օրերուն, օ՛, մէկ տարին կ'անցնէր երկար դարի
պէս.
Կը ծամրանար մարդու սրտին մութ ամպի պէս, քարի
պէս.
Այժմ ա՛յնքան շուտ կ'անցնի ան, որ օր մը լոկ կը
քըւի մեզ.
Զա՞ն հայրենիք, լաւ օրերու օրօրան ես դարձեր դու...:

Ն. ԾԱՏՈՒԹԵԱՆ

ԱՐԵՒԵԼԱՀԱՑ ԲԱՐԲԱՌԻ ՕՐԻՆԱԿ.— Արեւելահայ
կամ ոռւսահայ բարբառով զրուած է հետեւալը—
«Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում
էր, որքան չարշարում էր, դարձեալ միեւնոյն աղ-

քատն էր մնում: Յուսահատուած՝ մի օր նա վեր կացաւ, թէ պէտք է զմամ գտնեմ Աստծուն ու ինձ համար
մի բան խնդրեմ»:

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Յաղբ— Ուժով, զօրաւոր:

Տիտան— Հոկայ:

Անմահական— Անմահ, անմեռ, չմեռնող:

Բուրաստան— Հոտաւէտ ծաղեկներու՛ պարտէզ, ծաղկաստան:

Տատառ— Փուշ:

Յուռքի— Առատ, բարերեր:

Անդաստան— Ճորենի արտեր:

Անգուգական— Անմահ, նմանը չգտնուած:

Յաւերժարուխ— Միշտ բխող, բնաւ ցցամքող:

Մրգաստան— Պողատու ծառերու պարտէզ:

Լոկ— Միայն:

ՆԱԳՈՒԷՌՈՆ ԾԱՏՈՒԹԵԱՆ.— Հայաստանի երիտասարդ բամաս-
տեղծներէն, որ մահացաւ համաշխարհին երկրորդ պատերազ-
մի ընթացքին, ուազմանակատիթ վրայ:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ.— Այս ոտամաւորին հեղինակը որո՞ւ կ'ուզգէ
իր խօսքը: — Ի՞նչ զգացումներ ունի իր հայրենիքին հանդէպ: —
Ի՞նչ վիճակի մէջ կը տեսնէ եւ ինչի՛ կը նմանցնէ զայն: — Ի՞նչո՞ւ
իին օրերու մէկ տարին դար մը կը քուէր իրեն: — Դժբախտու-
թեա՞ն թէ երջանկութեան տարիները աւելի արագ կը սահին: —
Ի՞նչ է այս ոտամաւորին մէջ տիրող զգացումը:

53. ՄԱԾՈՒՆԿԵՐԵՔ

1

Կարելի՞ է չսիրել մածունը։ Կատուն իսկ ձուկին պոչը կը մոռնայ դգալ մը մածունի համար։ Անզամ մը, մեր խելացի կատուն չի դիմանար պնակ մը մածունի տեսքին։ Կ'ուտէ, պնակն ալ կը մաքրէ օճառով լուացուածի պէս, պեխերը կը սրբէ ու չի մոռնար թաթովը քիչ մը ճերմակ քսել բարեկամ չնիկին։ Աւ ծեծը չնիկը կ'ուտէ, որովհետեւ մեր կատուն, խոհեմութեան համար, քանի մը ժամ բացակայած էր տունէն։

Տան տիրոջ վերադարձն ետք, ան ներս կը վազէ եւ ամենէն անոյշ ձայնովը կը մլաւէ՝ անմեղ ճեւմանալով։ բայց հասկցողը կը հասկնայ անշուշտ այդ ձայնին իմաստը։

— Մածունդ պատուական էր։

Ամէնքս ալ զիտենք, որ մածունը հայկական ապրանքէ։ Առաջին անզամ հայերը պատրաստած են զայն։ Այսօր ուրիշ շատ աղդեր ալ նոյն վարպետութեամբ մածուն կը չինեն, սակայն ամենէն վարպետները հայ գիւղացիներն են նորէն։ Մեր գիւղացիները կովու, ոչխարի եւ գոմէշի կաթով այնպիսի համեղ մածուն կը չինէին, որուն նմանը դժուար կը գտնուի հիմա։

2

Մածունը ո՛չ միայն լաւ անունդ մըն է, այլեւ տեսակ մը դեղ է։ Դիւրաւ մարսելի է եւ կը սպաննէ մանրէները մեր աղիքներուն մէջ։

Մեր ժողովուրդը մածունէն կը պատրաստէ թան, զոր կը գործածէ իրրեւ զովացուցիչ՝ տաք եղանակներուն։ Կը պատրաստէ նաև քամուած մածուն, չորթան եւլն։ Բոլորն ալ օգտակար են առաւել կամ նուազ չափ։

Մածունը կը նպաստէ ստամոքսի մարսողական շարժումներուն։ Կը թեթեւցնէ ստամոքսին գնդերներուն յոգնութիւնը եւ աւելի ճկունութիւն կու տայ անոնց։ Կ'արգիլէ թոյներու ազդեցութիւնը։ Հայ զիւղացիները մածուն կը կերցնեն թունաւորուողներուն։ Կ'ամոքէ աղիքներուն բորբոքումները եւ ցաւելը։ Կը մաքրէ արիւնը կարդ մը թունաւոր տարրերէ։ Մարաւը կ'անցընէ, կը զովացնէ։

Երկար ճամբորդութեանց ընթացքին ամենէն յարմար սնունդն է մածունը։

Ուրեմն՝ մածուն կերէք միշտ։ Կերէք կչորին, զովանալու համար։ Կերէք զիշերները, լաւ եւ հանդիստ քուն մը ունենալու համար։

ՇԱԻԱՐԾ ՆԱՐԴՈՒՆԻ

ԱՌԱԾ. — Կուշտ փորին պատիւ չ'ըլլար։

ԲԱՌԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Թան. — Ջրախառն մածուն։

Զովացուցիչ. — Զովացնող. տաքութիւնը նուազեցնող ըմպելի։

Չորքան. — Չորցուած թան։

Ճկունութիւն. — Դիւրաւարժութիւն, արագ եւ զիւրաւ շարժելու կարողութիւն։

Ամոքնել. — Մեղմացնել, հանդարտեցնել։

ԾԱԽԱՐԾ ԿԱՐԴԻՌԻՆԻՆ.— Գրագէտ եւ Քննադաս: Խնած է Արմաշ, 1898ին և միաս 1908ին: Վկայուած է իբրև թժիշկ: Բուն անունն է Հանարշ Ալվազեան: Եթ գլխաւոր գործերն են «ՄԵՂԵ-ՂԻՄԻՌ», «ԽԵՂԵՂԻՄԻՌ», «ԲԱԼԻՌ», «ԲԱՆԵՌ», «ԽԱՆԱՑ» բաժակներ, «ԽԱՐԱՐԾ»: «ԽԱՐԱՐԾ»: «ԽԱՐԱՐԾ»: «ԽԱՐԱՐԾ»:

ՀԱՐԹՈՒՄՆԵՐ.— Ի՞նչ տեսակ սնունդ մըն է մածունը: Ի՞նչ քամէ կը պատրաստեն զայմ: — Հայերու դերը ի՞նչ եղած է այս սնունդի պատրաստուքեամ մէջ: — Կաքէն ուրիշ ի՞նչ բաներ կը շիմուիմ: — Ի՞նչ յատկութիւններ ունի մածունը: — Կա՞ն ուրիշ ուտելիքներ, որոնք մածունի պէս բուժիչ յատկութիւններ ունենամ: — Կրծա՞ք դուք ալ շարադրութիւն մը գրել մածունի մասին:

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ.— Մակրայ կը կոչուին բայերուն քով դրուած կարգ մը բառեր, ինչպէս՝ շատ, քովը, հոս, մօտը, անդին, կամաց, շուտ, հազիւ, գրեթէ, յանախ, յանկարծ, ուշ, երբեք, երբեմն եւայլն:

Շաղկապ կը կոչուին բառեր կամ խօսքեր իբարու կապող բառերը, ինչպէս՝ սակայն, իսկ, եւ, ալ, անգամ, նաեւ, այլ, կամ, թէ, եթէ, որ, որովհետեւ, քանի որ, երբ, մանաւանդ, արդարեւ, թէեւ, ոչ միայն, քան թէ, ուրեմն, նոյնիսկ, իբր թէ եւայլն:

54. ՈՍԿԵՐԻՉՆԵՐՈՒ ՇՈՒԿԱՅԻՆ ՄԵԶ

1

— Գիտե՞ս այսօրուան պատահածը, — ըսաւ Առւր-բէկ Հանըմ իր ամուսինին:

Անդրանիկ աղա, մտահոգուած իր աղջկան առող-ջական վիճակով, հարցուց սրտատրով:

— Զէ՛, ի՞նչ կայ. ի՞նչպէս է Աստղիկը:

— Աղջկ է, ամէն օրուան պէս: Սա խրմպը Զա-քէին չըրածը չմնաց այսօր. դրացիներուն քով խաղք ու խայտառակ ըրաւ մեզ: Երեք հարիւր զրուշ առնելիք ունի եղեր... շես գիտեր, ո՛րչափ դող հանեց զիս: Հապա Ասաղի՞կը, մոխիր կտրեցաւ. քիչ մնաց պիտի մարէր. ի՞նչ ընելս չգիտցայ: Անդրանիկ աղա, բերանը դոցելու է լակոտին:

Իրիկունը, ճաշի ատեն, Աստղիկ բնաւ չխօսեցաւ այս գէպքին վրայ, որուն համար սակայն ա՛յնքան յուզուած էր: Բայց երբ աւարտեցին ընթրիքը ու սեն-եակ ելան, Աստղիկ հօրը մօտեցաւ եւ անոր երկնցնե-լով թաւշապատ տուփ մը, ըսաւ.

— Ա՛ռ, հայր, մատանիս է. փոլանքի է, ծախել տուր: Ութսուն ոսկի կը յուսամ թէ կը բերէ. սակայն, վերջապէս, ինչ որ տան՝ տո՛ւր:

2

Անդրանիկ աղա, առտուն անկողնէն ելածին պէս, ուղղակի Պոլիս իջաւ, որպէս զի մատանին ծախէ: Գնաց. Զուխաճի խան, ոսկերիչներու կեդրոնավայրը.

զիմեց ոսկերիչի մը եւ մատանին ցոյց տուաւ անոր :
Ոսկերիչը կը լուսակը իր նժարին մէջ, քննեց զայն
ակնոցով, յետոյ խոչորացոյցով եւ ըսաւ .

— Դեղին է, լէֆէլի է, էսունը ութը կարմրուկ
ունիմ :

— Ի՞նչ, — զոչեց Անդրանիկ աղա զայրացած, — հա-
րիւր ոսկի կ'արժէ այս մատանին, հարիւր ոսկի . փա-
ռա մը պակասի չեմ տար : Տուր, ուրիշի ցուցնեմ .
դուն առնող չես :

— Քէֆդ գիտէ, աղաս, — պատասխանեց ոսկերիչը
լակոնարար :

Տասը փայրգեան չանցած, Չուխաճի խանի բոլոր
ոսկերիչները խմբուեցան դոհարավաճառին սենեակը :
Իրարու ձեռքի կը յափշտակէին մատանին եւ, քարը
կը ունի առաջ, ոմանք կ'ըսէին ենթադրութեամբ .

— «Առաքեալ» է :

Հսել կ'ուզէին, թէ առաքեալներուն թիւին չափ
քարաթ կը կը զոչէին .

— Ի՞նչ «առաքեալ», «պատուիրանք» ալ չկայ :

Հսել կ'ուզէին դարձեալ, թէ տասնարաննեայ պատ-
ուիրանաց թիւին չափ հազիւ կը կը զոչը քարը : Անդրա-
նիկ աղա իր ամբողջ հայրակիտութեամբ չէր հասկնար
անոնց խօսած հայրէնը :

— «Առաքեալ», «պատուիրանք», — կ'ըսէր ինք
իրէն, առանց կարենալ բացատրելու, թէ ի՞նչ կը նշա-
նակէին այդ բառերը :

Մինչեւ որ քառասունը ուր ոսկիի բարձրացաւ մա-
տանիին գինը, հարկ եղաւ, որ աճուրդին մասնակցող

ոսկերիչները զիրար յանդիմանէին, իրարու հայհո-
յէին :

— Ի՞նչ խելքով այդ զեղին քարին այդքան բարձր
դին կու տաք, — կ'ըսէին : Խույզումնիուրիւն բնելու
տեղ՝ աղէկ է, որ երթաք ընկրոյի խաղաք : — Լէֆէլի է,
լէֆէլի, — կը պոռային քանի մը արհեստաւորներ, Ան-
դրանիկ աղային դլուիր հաւաքուած :

Ի՞նչ պիտի ընէր հիմա Անդրանիկ աղան . անդին՝
իր մէկ հատիկ աղջիկը, հիւանդ պառկած, բժիշկի ու
զեղի պիտի ունէր ստիպողաբար, իսկ ասդին՝ ոսկե-
րիչները կէս զինչն ալ պակաս կու տային մատանիին :
Շուարած էր ու ձար մը կը վնտովէր :

Կը փնտռէր, բայց չէր զտներ :

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

ԱՌԱՆ .— Մինչեւ հասար բարակիայ,
Բարակին հոգին կ'ելլէ :

ԲԱԼԵՐԻ ԱԽ ԲԱՑԱՏՐԱՒԹԵՎՆԵՐ

Արտատրով .— Ալլար թունդ ելած :

Բաշապատ .— Թահէով պատած :

Փոլանի .— Թուրքելն բառ . կը նշանակէ աղամանդ :

Շողակ .— Կոմ չողակն աղամանդ :

Նմար .— Կիրքի աչքը :

Լէֆէլի .— Թուրքելն բառ . կը նշանակէ բժաւոր, բիծէր ունեցող :

Լակոնարար .— Քիչ բառերով, կարճ եւ կարուկ :

Կարմրուկ .— Հոս զործածուած է «կալմիր ոսկի» իմաստով :

Անուրի .— Ծափուելիք առարկայի մը զինը հետզհետէ աւելցնելու

զու ծովաթիւն :

Խույումնիուրիւն. — Թուրքե, էն բառ. կը նշանակէ սովորչութիւն։
Անխպողաբար. — Ատիպողական կերպով։

ՏԻԳՐԱՆ ԿԱԼՄԱՐԱԿԱՆ. — Գրագէտ։ Նմած է 1800ին, Պոլիս
եւ մեռած է 1941ին. Փարփա. Հազիւ 20 տարեկան կար. երբ զրեց
ու հրատարակեց իր միակ մեծ վէպը՝ «Վարժապետին աղջիկը»։

ՀԱՅՑՈՒՄՆԵՐ. — Ի՞նչ էր Սուրբիկ համըմին զանգատը։ — Ո՞վ
էր Առաղիկ։ — Ի՞նչ ըստ ան հօրը՝ նոյն օրը պատահած դէպֆէն
ետք։ — Ննովքը ինչո՞ւ մտահոգուած էին իր վիճակով։ — Անդրա-
նիկ աղա ինչո՞ւ ստիպուած էր ծախու մատամին։ — Կրցա՞ւ ծա-
խու. ինչո՞ւ։ — Անլուծելի խնդիր մըն էր եղածը։ — Ի՞նչ պիտի
քննիք դուք. երէ Անդրանիկ աղային տեղը ըլլայիք։

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ. — Ընդհանուր վերաբաղ այս
եւ յաջորդ դասերուն։

ա. Ածական։

բ. Ածականի տեսակները։

գ. Դերանուն։

դ. Դերանունի տեսակները։

ե. Բայ։

զ. Բայի տեսակները։

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. — Գրեցէք շարադրութիւն մը
հետեւեալ նիւթին շուրջ. «Քննութիւնները կը մօտե-
նան»։

55. Ի՞՞ԶՊԷՍ ԳՏՆՈՒԵՑԱԻ ՍՈՒՐՃԸ

1

Թէյէն Էտք՝ ամէնէն շատ տարածուած րմպելին է
սուրձը։ Կը պատմուի, թէ օր մը, հապէշ վանական մը
տեսաւ, որ դաշտին մէջ արածող այծերը թուփի մը
վրայէն պատուղներ կ'ուտէին։ Կերան վերջացուցին և
սկսան ուրախ-զուտաթ ցատկուտել։

Վանականր ինքն ալ կերաւ և զգաց, որ հաճելի
որամադրութիւն մը ստեղծուեցաւ իր մէջ։ Վանականի
օրինակին հետեւեցան ուրիշներ եւս, և նոյն զուար-
թութիւնր զգացին բոլորն ալ։

Այդ պատուղները սուրձի հատիկներ էին։

Մուրձի հայրենիքը Հապէշիսանն է, մանաւանդ
Կափփա բաղադր, որուն անունով սուրձն ալ կոչուեցաւ
կոտի, կոփի, դայֆա։

2

Մասնաւորաբար արտրներն էին, որ տարածեցին
սուրձ։ Արար ձամբարդ մը, 15րդ դարուն, Հապէշիս-
ան կառարած իր ձամբարդութենէն վերազարձին,
սուրձի հատիկներ բերաւ հետո և իր հայրենակիցները
վարժեցաց այդ բապելիի զործածութեան։

Արարիան զարձաւ սուրձի երկրորդ հայրենիքը։
Անար ընտիր ահամկը կը կոչուի մոքա, Արարիոյ Մոքա
բաղադրին անունով։

Մուրձին բոյսը եւրոպա տարուեցաւ 1615ին, զրե-
թէ թէյէն հետ միաժամանակ։ Ազա ձամբարդներու

միջոցով Անդլիայէն փոխադրուեցաւ Ամերիկա, իսկ 1770ին՝ Պրազիլիա: Այսօր Պրազիլիան ամենչն շատ սուրճ արտադրող երկիրն է, ամրող աշխարհի արտադրութեան դրեթէ չորս հինգերորդը:

Մեծ քանակութեամբ սուրճ կ'արտադրեն նաեւ Քողմալիա, Կեղրոնական Ամերիկա, Ճաւա, Սումաթրա եւ քանի մը ուրիշ Երկիրներ:

Սուրճի արտադրութեան կէսէն աւելին կը սպառի Հիւսիսային Ամերիկայի մէջ:

Ա.

ԱՌԱԾ - Քիչ բարձիր, շուտ դարձիր:

ԲԱՐԵՐ ՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հապէշ - Հապէշստանի բնակիչ: Հապէշստան կը գտնուի Աֆրիկէ մէջ: Այսօր փոխուած է այս երկիրն անունը. կը կուժուի եթովպիա, իսկ բնակիչները՝ եթովպացի:

Ընտիր - Լաւ, ազնիւ (տեսակ):

Միաժամանակ - Միեւնոյն ժամանակ, միեւնոյն ատեն:

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ - Ի՞նչ կը պատմուի սուրճի մասին: - Ո՞ւրեւ սուրճի առաջին հայրենիքը. երկրո՞րդը: - Որո՞նք ամենէն աւելի տարածեցին այս ըմպելին: - Ի՞նչ կը կոչուի սուրճի ընտիր տեսակը: - Ո՞ր երկիրը ամենէն շատ սուրճ կ'արտադրէ: - Ուրիշ ի՞նչ զիտէք սուրճի մասին:

=====

Ն Ի Ւ Թ Ե Ր Ո Ւ Ց Ա Ն Կ

ՀԵՂԻՆԱԿ	Դ Ա Ս	Է Զ
1. Ա. Ահարոնիան	Իմ առաջին ուսուցիչն	3
2. Զ. Խայեան	«Ազատն Աստուած»	
	եւ այլուրեն	6
3. Ա. Խահակիեան	Արարատ	10
4. Բ. Նուրիլիեան	Շարադրութեան դասը	12
5. Եր. Օտեան	Մանկութեան յիշատակներ	15
6. Խ. Դաշտնց	Զանգուի կամուրջը	19
7. Վրբ. Փափազեան	Գետը	21
8. Գր. Զօրիապ	Առաջին ներկայացումը	25
9. Սիակի	Ինչո՞ւ...	29
10. Եր. Սրմսէշխանլեան	Սայլորդը	31
11. Ստ. Զօրեան	Բարեկամներ	35
12. Արշ. Դարբնի	Բժիշկ ագռաւը	39
13. Գար. Եպս. Սրուանձեանցերեք իմաստունները	41	
14. Ֆ.	Թռչուններու աշխարհէն	45
15. Վ. Թէհեան	Գաւաթն ու ջրամանը	48
16. Յ. Պարոնեան	Արիսողոմ աղա կը	
	լրասանկարուի	51
17. Գր. Զօրիապ	Զայնաւոր Գասպար աւագ	54
18. Համաստեղ	Երբ այն օրերուն երաշերէ	
	էիր	59
19. Ստ. Զօրեան	«Զերմաչափ»ը	61
20. Վ. Անանեան	Յովազին եւ արջուն կոիւը	65
21. Վ. Թաքուլ	Վաղուան հայեր	68
22. Ու. Սարոշան	Սափրիչը	70
23. Պ. Բարսեղեան	Մամայիս պէս...	74

ՀԵՂԻՆԱԿ	Դ Ա Ս	Էջ	ՀԵՂԻՆԱԿ	Դ Ա Ս	Էջ
24. Զարեհ Պլպուլ	Իմ տղաքս	78	51. Ս. Յ.	Կէտ ձուկի որսորդութիւն	158
25. Բաֆֆի	Դպրոցին մէջ	80	52. Ն. Մատուրեան	Գովք Հայրենիքիս	162
26. Ա. Ահարոնեան	Մայր Արաքսը	84	53. Շ. Նարդումի	Մածուն կերեք	164
27. Մ. Խշոն	Տասնըրեկու տարի վերջ	88	54. Տ. Կամսարական	Ուկերիչներու շուկային մէջ	167
28. Բ. Թաշեան	Ռերեկան	90	55. Ա.	Ի՞նչպէս գտնուեցաւ սուրճը	171
29. Ա. Զօպանեան	Հեռաւոր քուրիկը	94			
30. Վ. Տէրեան	Երկիր իմ	99			
31. Յ. Պարոնեան	Տէրոջ զրօնարանը	101			
32. Մ. Հայկակ	Պէտք է ոչնչացնել մուկերը	105			
33. Ս. Մահակիսան	Հայրենի լեռներ	108			
34. Շերենց	Թորոս կը յաղթէ յոյներուն	110			
35. Զ. Խսայեան	Արտաքին աշխարհի				
	սեմին վրայ	115			
36. Վ. Շուշանեան	Պղտիկ տղու իղձ	118			
37. Մ. Զարիփեան	Որո՞ւ համար	120			
38. Ս. Յ.	Թունաւոր օձեր	121			
39. Լ. Բաշալեան	Կիրակիի պատմութիւն	125			
40. Ա. Անոյշ	Մեր աղոց քով	128			
41. Յ. Թումանեան	Բարեկենդանը	131			
42. Հրամդ	Պանդուխտ մածնավաճառը	134			
43. Հ. Արշակեան	Պանդուխտը	138			
44. Բաֆֆի	Որսորդ Աւոն	139			
45. Ռ. Զարդարեան	Բռնաւորին արցունքը	143			
46. Վ. Թաքուլ	Փայտահատը	146			
47. Գար. Եպս. ՍրուանձտեանցԱստուած տուողին կու տայ	148				
48. Գար. Եպս. ՍրուանձտեանցՎերջը ի՞նչ եղաւ	151				
49. Սիպիլ	Երջանկութիւն	154			
50. Մ. Սկանեան	Երեք պատկեր	155			

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱՆ ԵՆ

Լ. Ռ.

1. ՀԱՅԿԱՐԱՆ, Նախապատրաստական	10
2. ՀԱՅԿԱՐԱՆ, Ա. տարի	10
3. ՀԱՅԿԱՐԱՆ, Բ. տարի	10
4. ՀԱՅԿԱՐԱՆ, Գ. տարի	12
5. ՀԱՅԿԱՐԱՆ, Դ. տարի	14
6. ՀԱՅԿԱՐԱՆ, Ե. տարի	16
7. ՀԱՅԿԱՐԱՆ, Զ. տարի	18
8. ՀԱՅԿԱՐԱՆ, Է. Ը. տարի	20

ԳԻՆ՝ 12 Լ. Ռ.

ԿԵՆՔՐՈՒԹՅՈՒՆ

LIBRAIRIE HAMASKAINE

10, Rue Hussein Beyhoum

Zokak el Blatt

Beyrouth — Liban